


Yhupus free  
whey h-

6169  
L-43



616.9  
4-43

04 AUG 2010

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒՆ  
ԾՆՈՂՔՆԵՐՈՒՆ  
ԴԱՍՏԱՐԱԿՆԵՐՈՒՆ

# ՎԵՆԵՐԱԿԱՆ ԱԽՏԵՐ

ԹՐԱ. ՆԿԱ.ԽՏ, ԶԵՐՄԱ.ՄԻԶՈՒԹԻՒՆ,  
ԿԱ.ԿՈՒԴ, ԶԱ.ԲԿԵԴ, (Հաները-մու)  
ԵՒ Ա.ՆՈՆՑՄԵ ԶՎ.Ա.ԲՍ.ԿՈՒԵԼՈՒ ՄԻԶՈՑՆԵՐ  
( ԲՍ.ԶՄՍ.Թ-Ի ՆԱԱՐԵՆԲՈՎ, )

Կազմեց՝ ՏՕՔԹ. Ա., Խ.  
(Վ.Կայուած Բարիզի Բժշկական Համալսարանին  
և բժիշկ ափրոդիտեան հիւանդուրեանց  
Պարսելոնայի պետական հիւանդանոցի)

Հրատարակութիւն  
“ՆՈՐ ԿԵԱՆՔ., ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ  
“ԿԻՒԹԷՄՊԷՐԿ ՄԱՏԵՆԱՇԱՐ., Թիւ 15  
1913  
Գ. ՊՈՂԻՄ

09 AUG 2013

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

«ՆՈՐ ԿԵԱՆՔ» Գործակարուրեան հրատարակչական ճիշտը, որ իրեն նպատակ ընտրած է, եթերական հաստատ հիմքու վրայ կրթնած, ժողովրդական օգտակար հրատարակուրիւններով միջ ձևութեան ընթացքու բարոյական, մասառական և ժիղիական զարգացումին, հրապառակ հանելով ներկայ աշխատափուրիւնը, պատրաստուած մասնագետ բրօֆեսիոնալիզմը, կը կարծէ օգտակար ըլլալ իր սերեցողներուն, որոնց կը հաւասար նախապես բե պիտի շարունակի շարժը այս օգտաշատ հրատարակուրեանց, ժողովրդային և անհենուն դիւրահամեայի զեզուով մը:

Սոյն օգտակար գործին կարեւորութիւնը շեշտու հանեա ցեմի ուղեր աւելորդ խօսքու ընել, այլ կը բողոքի ընթեցաւ հրատարակուրեան անաշտ և անդունակազ դասաստամին:

Հրատարակչական ՃԻՇՏ  
ՆՈՐ ԿԵԱՆՔ ԳՈՐԾԱԿԱՆ ՈՒԹԵԱՆ

Տպագր. ԿիւթէՄՊէՐԿ, 1913



21300-55

(17892-55)

## ՃՐԱՆԿԱՆԻՑԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ստորեւ կը դնեմի սիեզերահոչակ բատերագիր Խափէնի «Ուրուականներ» բատերախաղին տևարան մը որ կը ներկայացնէ ժառանքական գրանկախտ վարակուած զաւկի մը յուսահատուրիւնը.

ՕՍՎԱԼԻՏ (կենարով Տիկ. Ավլինիի առջել). — Մայր, կրնա՞մ նստիլ քովիկդ, բազմոցին վրայ:

Տիկ. ԱԼՎԻՆԿ (տեղ տարով). — Այո՛, եկուր, եկուր մօս իմ տղւոր մանչս :

ՕՍՎԱԼԻՏ (նստերով). — Հիմա պէտք է որ քեզ բան մը ըսեմ, մայր :

Տիկ. ԱԼՎԻՆԿ (ուշադիր). — Ի՞նչ :

ՕՍՎԱԼԻՏ (վար նայելով). — Այլ ևս չեմ կըր- նար երկար ատեն ասիկա իմ մէջս պահել :

Տիկ. ԱԼՎԻՆԿ. — Ի՞նչ պահել, ի՞նչ կայ որ :

ՕՍՎԱԼԻՏ. — Համարձակութիւն չունեցայ այս մասին քեզի գրելու :

Տիկ. ԱԼՎԻՆԿ (զաւկին բազուկը բռնելով). — Օպալտ, ի՞նչ ունիս :

ՕՍՎԱԼԻՏ. — Երէկ և այսօր ջանացի իմ մտա- ծումներս ցրուել...

Տիկ. ԱԼՎԻՆԿ (ոսիի եղելով). — Ամէն բան ինծի պիտի ըսես, Օպալտ :

ՕՍՎԱԼԻՏ (մայրը նստեցնելով). — Նստէ հոդ, Պիտի փորձեմ ամէն ինչ խոստովանելու : Ըրած ճամբորդութենէս բոլորովին յոզնած կ'զգամ ինք- զինքս :

Տիկ. ԱԼՎԻՆԿ. — Լաւ, ուրիշ :

ՕՍՎԱԼԻՏ. — Բայց այս յոզնութիւնը սովորա- կան յոզնութիւն մը չէ :

Տիկ. ԱԼՎԻՆԿ. — Գոնէ հիւանդ չես, այն- պէս չէ, Օպալտ :

ՕՍՎԱԼԻՏ (գայն նստել սիխվելով). — Նստէ հոդ, և հանգարտօրէն մտիկ ըրէ, մայր: Ունեցածս հիւ- անդութիւն մը չէ, ունեցածս ան չէ որու սո- վորաբար հիւանդութիւն անունը կուտան: Մայր, ես մտքով խորտակուած եմ, ես փճացած մարդ- մըն եմ... Զպիտի կրնամ այլեւս երբէք աշխատիլ:

(Դեմքը ձեռինուն մեջ, ծունդի վրայ կ'իյնայ մօրը առջեւ եւ կը սկսի հենքազին արտասուել):

Տիկ. ԱԼՎԻՆԿ (սգոյն եւ դորդոցուն). — Օս- վալտ, ինծի նայէ, բոլոր սասնք ճշմարիտ չեն :

ՕՍՎԱԼԻՏ (յուսահասօրէն զայն դիտելով). — Այլ ես չաշխատիր... կենդանին մեռեալի մը պէս ըլ- լալ, մայր, կրնա՞ս այս սոսկումը երեւակայել...:

Տիկ. ԱԼՎԻՆԿ. — Իմ դժբաղդ զաւակս, բայց ուրկէ կուգայ այս սոսկումը քու վրադ :

ՕՍՎԱԼԻՏ. — Ա՛հ, ճիշդ ատիկա է որ ես չեմ հասկնար կօր, արկածալից զեղիս կեանք մը ան- ցուցած չեմ. կրնաս ինծի հաւատալ, մայր իմ, ես բոլորսկըն անկեղծ եմ:

Տիկ. ԱԼՎԻՆԿ. — Բայց, Օպալտ, ես բնա՛ւ չեմ կասկածիր քեզմէ :

ՕՍՎԱԼԻՏ. — Ա՛հ, մայր իմ, այս սոսկալի դժբաղդութիւնը ի՞նչպէս պատահեցաւ ինծի :

Տիկ. ԱԼՎԻՆԿ. — Օ՛հ, ամէն բան պիտի անցնի, իմ սիրական օքնեալ զաւակս: Այդ սոսկումի զգացումդ աշխատութեան չափազանցութենէ առաջ եկած է, հաւատա՛ ինծի :

ՕՍՎԱԼԻՏ. — Ես ալ այդպէս կը խորհէի նա- խապէս, բայց ուրիշ բան կայ:

Տիկ . Ալվինկ . — Բոլորն ալ պատմէ ինծենայիմ , ծայրէ ի ծայր :

ՕՍՎԱԼԾ . — Իմ դիմաւորութիւնս ալ այդ էր արդէն :

Տիկ . Ալվինկ . — Պատմէ նայինք :

ՕՍՎԱԼԸ . — Բարիզ վերագառնալուս պէս , գլխուս և մանաւանդ ծոճրակիս մէջ սոսկալի ցաւեր զգացի , իբր թէ գանկս մամուլի մէջ դըրուած ըլլար և սկսէր սեղմուլի հետպահտէ :

Տիկ . Ալվինկ . — Ե՞տքը :

ՕՍՎԱԼԸ . — Կարծեցի որ ասիկա այն զլխուցաւն էր որմէ տառապած էի հասակ նետած ատենս : Բայց այդպէս չէր : Անկարելի եղաւ այլ եւս աշխատիլ : Ուղեցի նկար մը սկսիլ , բայց կարծես իմ կարողութիւններս կը պակսէլին : Բոլորուժուս ու կորովս կարծես անդամալուծուած էր : Չէի կրնար միտքս ո ևէ նիւթի վրայ կեդրոնացնելու : Ամէն ինչ շուրջն կը դաւանար : Վերջապէս բժիշկ կանչեցի և անկէ հասկցայ ամէն բան :

Տիկ . Ալվինկ . — Ի՞նչ ըսել կ'ուզես :

ՕՍՎԱԼԸ . — Կանչած բժիշկս ամենավարպետ բժիշկներէն մէկն էր : Պէտք եղաւ մանրամասնուրէն իրեն նկարագրելու ինչ որ կ'զգայի . ուրկէ ետք բժիշկը ինծի կարգ մը հարցումներ լրաւ որոնք ինծի թուեցան թէ ո ևէ առնչութիւն չունէին իմ հիւանդութեանս հետ : Չէի հասկնար թէ ինչ հետեւութիւն հանել կ'ուզէր այս հարցումներէն :

Տիկ . Ալվինկ . — Շարունակէ :

ՕՍՎԱԼԸ . — Ու բժիշկը ըսաւ վերջապէս սոսկալի բառը , անտանելին , թէ ժառանգական ֆրանկախտէ վարակուած էր ... օհ ...

Տիկ . Ալվինկ . — Բաս՞ւ այս խօսքը :

ՕՍՎԱԼԸ . — Բասւ . «Հայրեւուն մեղեւը իրեւնց զաւակները կը խաւին :»

## ՎԵՆԵՐԱԿԱՆ ԱԽՏԵՐ

1. — ՎԵՆԵՐԱԿԱՆ ԱԽՏԵՐՆ ԴԷՄ  
ԱՐԴԻ ՊԱՅ ՔԱՐԻՆ ՆՊԱՏԱԿԸ  
ԵՒ ԱՆՈՐ ԾԱԳՈՒՄԸ

Դժբախտ նախապաշարումով մը վիներական ախտերը այնպիսի հիւանդութիւններ նկատուած են , որոնց անոնց ամօթով մարդ բերանը կ'առանէ : Երբեմն կ'իմանանք որ մարդ մը անօրալի հիւանդութենէ մը մեռներ է , և նսկարտարսն ըշ կամ կին մը կամ աղայ մը շետեւանքները կը տառապին անօրալի հիւանդութենի մը . ու մեր ընտանեկան խօսուկցութեանց մէջ կը չանանք կարելի եղածին չափ հեռու պահել մեզի այս տեսակ խօսակյութիւններէ : Ասոնցմէ զատ շատ մը երեստասարդներ և չափանաներ , ըլլայ կին կամ այր , ամօթ սեպած են այս հիւանդութիւններն իրենց , և ժամանակին չկարողանալով , անհասկնալի ամօթիածութեամբ մը , իրենց հիւանդութիւնը հասկցնելու իրենց շուրջիններուն և բժիշկին , պէտք եղած խնամքները ստանալու համար անոնքմէ , փացած ու ոչնչացած են :

Այս ամօթիածութեան զգացման մէջ , հայրերն ալ ունեցած են իրենց դերը : Ֆրանկախտա-

որ պատանի մը լալագին կ'ըսէր ինծի. «Օր մը հարցումներ ուղղեցի հօրս վեներական ախտերու մասին. բայց հայրս կոշտորէն և բարկութեամբ պատասխանեց ինծի թէ պէտք չէր որ այս տեսակ ամօթալի հիւանդութեանց մասին իրեն խօսէի: Սակայն ինք այդ պահուն չէր միշեր թէ ինքն ալ երբեմն երիտասարդ եղած էր ինծի պէս, և երբ ինծի հասկցուցած ըլլար այս հիւանդութեանց վնասակար հետեւանքները, ես ալ թերեւս այսօր ինկած չէր ըլլար այս սոսկալի հիւանդութեան դարշելի ճիրաններուն մէջ»:

Եթէ այս շրջանայեաց հայրը մէկը հարյաւ փորձէր, անչուշտ սապէս պիտի պատասխանէր.

«Չեմ ուզեր այս մասին իմ զաւկիս զգացումները արթնցնել, և այս կէտը շատ փափուկ նիւթ մըն է հօր ու զաւկի մը միջեւ խորհրդակցութեան նիւթ ըլլալու համար»:

Այս նախապաշարման շնորհւն է որ այսօր վեներական հիւանդութիւնները, մանաւանդ ֆրանկախոր, անոելի համեմատութիւններ առած է գաւառներու մէջ, և ամբողջ Գասթէմունիի, Իզմիրի, Իզմիրի, Երզրումի և ուրիշ նահանգները վարակուած ըլլալով, շատ աւելի կեանքեր արժած է մոզ քան գաղլերն ու սպաննութիւնները, որոնք տեղի կ'ունենան այդ կողմերը: Որչափ գաւառացիներ և քաղաքացիներ ալ կան այսօր որոնք հիւանդութեան սկզբնական շրջանին չեն համարձակած նոյն իսկ բժշկներ գիմելու և հիւանդութիւնը առաջացած պարագային մրայն իրար անցած են, երբ այլ եւս բժշկական ո և է դարման օգուտ չունի:

Հետեւաբար պէտք է ոչ միայն ըսել, այլ բարձրածայն և իլուր ամբողջ երիտասարդութեան պրուալ ու թուել վեներական ախտերուն անոելի հետեւանքները և անոնշմէ զգուշանալու միջոցները:

Հոչակաւոր բրօֆէսէօր մուռնիէ, կ'ըսէ թէ վեներախտէ մեւանողներուն թիւը 18 և 21 տարեկաններու համար հարիւրին 30, խակ 21էն 26 տարեկաններու համար հարիւրին 50 համեմատութիւն ունի:

Հետեւաբար, պէտք է ժողովրդեան ծանօթացնել այս հիւանդութեանց ծաւալման առաջքը տանելու միջոյները և սովորեցնել անոր ախտանիշերը, որպէս զի կարենայ հեռու մնալ այս սոսկի ախտէն, որ ցեղեր կր փացնէ և ուրիէ զըժքախաբար երբունին այնպիսիներ վարակուած են որոնք ԲՈԼՈՐՈՎին ԱՆՄԵԴ են, այսինքն վեներախտէ վարակուելու պարագաներու մէջ երբեք գտնուած չեն:

×

Հետեւաբար, մարդ ինչ տարիքի և ընկերական ի՞նչ զիրքի վրայ ալ գանուի, պէտք է զգուշութիւն ընէ այս հիւանդութիւններէն, մանաւանդ ֆրանկախտէն, որ

ԱՆՄԵՆՆԵՐՈՒ

կը փոխանցուի հիւանդին  
ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

գործածած ո և է մէկ առարկային գործածութեամբն իսկ: Բաց առափ, ժողովրդեան մէջ գալափար մը տարածուած է որ վեներական ախտերը «այսանելի» հիւանդութիւններ են, մինչ այս հիւանդութիւններն ալ սովորական հիւանդութիւն-

ներու, օրինակի համար էնֆլուէնցայի, թիֆօյի, ծաղիկի և ուրիշ հիւանդութեանց նման պատահական հիւանդութիւններ են և ասոնք ալ կրնան պատահիլ կեանքի տեսողութեան միջնդին։ Հետեւաբար մարդ երբ վեներախտէ կը բռնուի, պէտք է ուրիշ հիւանդութեանց պէս խորհի անոր դարմանումի մասւն։

X

Երիտասարդը (կամ ուհին), վախնալով ու խպնելով իր հիւանդութիւնը ուեէ մէկուն ըսելու և պէտք եղած դարմանը խնդրելու, կամ ընտանիքին բժշկին բացուելով,

ՏԳԻՏՈՒԹԻՒՆ անոր խորհուրդ հարյնելու  
ԵՒ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ քաշուելով, կը դիմէ երբեմն իրեն շատ մտերիմներէն մէ-

կուն և անոր մրջոյաւ կ'առաջնորդուի նորավարժ կամ կիսաւարտ դեղագործի մը և կամ հանդիպած ու է մէկուն և անոր խորհուրդով ու դեղերով իբր թէ դարմանուելու : Օրերն ու շաբաթները կ'անցնին առանց ու է օգուտի և հիւանդութիւնը կ'ակսի յամբարար առաջանալ : Երբ երիտասարդը այս եւս իր զրամները սպառելէն ետք կը տեսնէ թէ բնաւ ու է փոփոխութւն առաջ եկած չէ իր առողջական վիճակն մէջ, կը յուսաւասի և կը դադրի ու է դարման ընելէ իր ախտին : Եւ այս ջերմամիջալին յօդասաալ մը կը տձեւցնէ իր սրունքը, կամ ֆրանկախտի երրորդական խանգարում մը կը վեասէ իր ուղեղին և ապուչութիւնը ու խննթութիւնը վրայ կը հասնի իսկոյն : Հայրը, ան ատեն մշայն յօդասաալ մը կը պատասխանատութեան ծանրութիւնը, բայց

ժամանակը արդէն անցած է և ամէն դարման անօդուտ :

«Ու և է հիւանդութիւն՝ սկիզբէն դարմանուելով շուտ կ'անցնի» առածը, շատ ստոյդ է վեհերական ախտերու և մանաւանդ, անոնցմէ ամէնէնս սոսկալիին, ֆրանկախտին համար : Զինամուած ջերմամիջութիւն մը կրնայ տեւել երեք, վեց, ինը տարի եւն . և ֆրանկախտի սոսկալի հեաւեւագները, իսկոյն իրենց մահայուցիչ արդիւնքը կուտան, երբ հիւանդութիւնը ծագած ատենն իսկ լաւ խնամուիլ սկսած չէ ենթական :

Ֆրանկախտի և վեներական ախտերու զէմ պայքարելու համար հարկ է մասնաւոր դասրնթացքներ հաստատել երկրորդական վարարաններու բարձրագոյն գասընթայքներու մէջ : հասարակական դասախոսութիւններ սարքել, ցոյցտալով վեներախտի սոսկալի հետեւանքները, թէ անհամաներու վրայ մանաւորապէս և թէ՛ ցեղի մը վրայ ընդհանրապէս :

X

Եւ մանաւանդ պէտք է կիներն ու մայրերը և նոյն իսկ գեռանաս աղջիկները լուսաւորել այս մասին, ամօթիածութեան,

ԽԶ ՈՐ ԿԻՆԵՐԸ անզրջենեղեան ուեէ զգաւորտին ի բաց վանելով : Մասնաւորաբար բոլոր մայրերը պէտք է լուսաւանել ֆրանկախտի փոխանցման մասին սանտուններու միջոցաւ, սովորեցնել անոնց մանուկներու ունեցած կուրութեան պատճառները, որոնք շատ անդամ առաջ կուգանջերմամիջալին շարաւառաւ աչքի ցաւերէ :

Արբշուութեան վայրկեանի մը մէջ հրապուրուող աղջիկները, ըլլան գործաւորուհի կամ միջակորեար ընտանիքի անդամներ, պէտք է նախապէս գիտնան թէ ոչ միայն ապագային որդեծնութեամբ մը իրենց յանցանքը բացայատ պիտի երե-

ւի, այլ և աւելի հաւանականութիւն ունին զի՞րենք հրապութողէն ո և է վեներական ախտէ վարակուելու:

Իրենց զաւակները իրենց կաթովը մնուցանելով ամօթ սեպոզներ, ազնուաշուք տիկիններ, պէտք է զգոյշ ըլլան մանաւանդ և խստապահանջ ասնառութ ընտրութեան մէջ. որովհետեւ շատ անգամ նորածինները ֆրանկախտէ կը վարակուին ֆրանկախտառը սանտուի մը կաթը ծձերով:

Մայր մը այն պահուն, երբ կը տեսնէ թէ այլ եւս իր աղջիկը դադրած է իր հսկողութեան տակ ըլլալէ, պէտք է աճապարէ զգուշուցնելու համար իր հոգեհասորը այն վտանգներէն, որոնց մէջ կրնայ իյնալ իր միամիտ անփորձութեան պատճառաւ:

×

Կայ տարբեր պատճառ մըն ալ որպէս զի աւելի դասկարգի պատկանող կիները իրենց ուշազրութիւնը դարձնեն այս վեներական ախտերուն վրայ: Կը պատահէ որ վեներախտառը մը անպատուութիւնը կ'ունենայ, տակաւին

**ՎԵԱՐՈՒՄ** իր հշտանդութեան փոխան-  
**ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ** ցիկ ըլլալու պայմանաժամը չրացած, ամուսնանալու

կնոջ մը հետ և իր հիւանդութիւնը կը փոխանցէ անոր ու իր յանշանքը ծածկերու համար ալ կը վարանի բժիշկն զիմելու. խեղճ վարակուած կինը, որ անզիտակ է իր հիւանդութեան պատճառին և չկասկածիր խսկ թէ իր ամուսնէն փոխանցուած է իրեն այս անելի հիւանդութւնը, կ'սկսի կրել հիւանդութեան ամենածանր հետեւանքները, և կը տեսնէ խորին և անհուն ցաւով որ իր զաւակները հետքետէ կը մեռնին մատադտարի քով, անծանօթ ցաւէ մը զգեստուած:

Վիճակագրութիւնները ցոյց կուտան թէ հինգ կիներէն մէկը ֆրանկախտ ստացած է իր ամուսնոյն միջոցաւ: Եւ այս համեմատութիւնը աւելի խոշոր է մանաւանդ մեր գաւառներու՝ Դասթէմունիի, էրզրումի, Սրվազի և ուրիշ շրջաններու մէջ, ուր ֆրանկախտը իր անոնելի աւերը կը գործէ տարիներէ ի վեր:

Սւելցուր ասոնց վրայ տգիտութիւնը, որ այնքան տարածուած է այդ կո մերը և ուր տարիներով անխնամ կը թողուի ֆրանկախտը, փոխանցուելով ամբողջ ընտանիքի անդամներուն, ծեր, տղայ, երիասարդ, հարս ու աղջիկ, կրնաք երեւակայել թէ շատ աւելի զոհեր կուտանք մենք, քան ինչ որ չպիտի տալինք եթէ մեր երկրը շարունակաբար քսան տարի պատերազմի մէջ ըլլար:

Հետեւաբար, մայրերը՝ երբ իրենց աղջիկները ամուսնացնելու կ'ելլեն, դրամական կարողութեան հետ պէտք է թեկնածու երիտասարդէն վնտուն առողջութեան բժշկական վկայական մը:

## 2. — ՏԵՍԱԿ ԵՒ ԾԱԳՈՒՄ

### ՎԵՆԵՐՈՒԿՈՒՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Երեք տեսակ վեներական հիւանդութիւններ կան և որոնք են, սաստկութեան տեսակէտով.

1. կակուդ չակել (շանգոր մու), 2. Զերմանի գորինն (պիլ աղովիլլոյր), 3.

**ՏԵՍԱԿ** Ֆրանկախտ (ֆրենկի): Այս եւ

ԵՒ ՅԱՃԱՆԱԴԻՄՈՒԹԻՒՆ բեքէն ամէնէն շատ տաքածուածն է զերմանիզու-

թիւնը. հաւանաբար մարդկութեան մէկ երրորդը վարակուած են այս հիւանդութեամբ: Ֆրանսական բանակին մէջ չերմամիզութենէ տառապող-

Ներու պաշտօնական թիւն է Յ առ հարիւր համեմատութեամբ . բայց այս թիւը շատ ստորին է իրականութեան մէջ և կը ներկայացնէ միայն հիւնդանոցներու մէջ յիշեալ հիւանդութենէ դարմանուղներու համեմատութիւնը . մեր կարծիքին համեմատ պէտք է այս համեմատութիւնը եռապատկել իրականութեան մօտենալու համար :

Զերմամիզութենէ ետք ամենէն բազմաթիւները ֆրանկախտաւորներն են : Կ'ենթագրուի որ միծ քաղաքներու 7 բնակիչներէն մէկը այս հիւնդութեամբ վարակուած է : Թրանսական բանակին մէջ ֆրանկախտը և առ հարիւր համեմատութեամբ է , բայց այս թիւը շատ քիչ է չերմամիզութեան նման իրականութեան մօտենալէ . իսկ թուրքիոյ զանազան զաւաներոն մէջ՝ ինչպէս Գաութէմունի , Սըվազ , Երզրում են . այս թիւը շատ ու շատ աւելի բարձր է : Այս մասին կը պակսին որուշ վիճակագրութիւններ , ճշգրտապատում թիւեր տալու համար ընթերյուղին :

Եանիրը մուն շատ աւելի նուազ յաճախաղէպէ է , և սովորաբար գործաւոր դաստկարին մօտ միայն կը հանդիպի , մինչդեռ առաջին երկուքը , չերմամիզութիւնն ու ֆրանկախտը , տարածուած են մարդկային ընկերութեան ամէն դաստկարին մէջ ընդհանրապէս : Իրողութիւն մը իսկոյն պիտի բացատրէ այս երեք հիւանդութեանց յաճախաղիպութեան զանազանութիւնը և ասիկա այս երեք հիւանդութեանց վարակման ժամանակամիջոցն ունեցած տարբերութիւնն է : Զերմամիզութիւնը կը վարակուի շատ անգամներ , հազուազիւտ չէ հանդիպիլ մարդոց որո՞ք իրենց կեանքի տեւողութեան միջոցին , վեց կամ ութն անգամ ջերմամիզութեամբ վարակուած են . իր տեւական ձեւը որ կը կոչուի մշտակաթութիւն կընայ շարունակուիլ տարիներ երբ ժամանակին

չի խնամուի . ֆրանկախտը ընդհակառակն անգամ մը միայն կը վարակուի և անկէ ետք կրկին ուեէ վարտակում չունենար հիւանդը , բայց վարակիչ է առնուազն երկու տարի : Այսինքն օրինակով բացատրելով , երբ ջերմամիզութենէ տառապող մը դարմանուելով բժշկուի , կընայ վերասին վարակուիլ , բայց ֆրանկախտաւոր մը երբ դարմանուելէ Կտք բժշկուի այլեւս ֆրանկախտէ չի վարակուիր : Գալով կալուղ յարկեղին , ախտակրկնումները շատ հազուազիւտ են :


Աւելցնենք միեւնոյն ատեն որ վարակուողները վրէժինդրական չենք գիտեր ինչ զցացումով , կուզեն իրենց հիւանդութիւնները ուրիշներու վրայ եւս տարածել : Ես ճանչցայ Պարսելոնայի հիւանդանոցն մէջ ֆրանկախտաւոր մը որ կ'ըսէր ինծի . «Ինծի ֆրանկախտ տուին , բայց ես ալ վրէժս լաւ լուծեցի , որովհետեւ հիւանդութիւնս հարիւրէ աւելի անձերու փոխանցեցի» :

Սովորաբար վեներական հիւանդութիւնները առանձինն կը վարակեն ու է անհատ . բայց կան պարագաներ , ուր գժբախտներ կը վարակուին երկու կամ երեք վեներական հիւանդութեամբ միանգամայն :

Մենք մեր յաջորդ գլուխը կ'սկսինք ֆրանկախտով , իբր ամէնէն սոսկալին վեներական ախտերուն և իբր ամէնէն կարեւորը զգուշանալիք :

## Ա. - Ֆ Բ Ա. Ն Կ Ա Խ Տ

Վեներական ախտերու ամենէն սոսկալին, է ֆրանկախտը, որ ժողովրդական լեզուով վրեհին կը կոչեն: Զերմամբազութիւնն ու կալուղ չարկեցը տեղական և անցողական են, ունչեռ ֆրան-



ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻ ԱՄՆԻ ՑՐԱԿԱԼԻՑԻ ՎԵՐՔ; Պ

Պատկ. 1.—Ստորին շրթունքի  
ֆրանկախտային չարկեղ

Պատկ. 2.—Լզակի մորթի  
ֆրանկախտային չարկեղ

Կախտը ընդհանուր և տեւական ախտ մըն է, որ ի յայտ կուգայ մարդկային գործարանաւորութեան ամբողջ հիւսուածին մէջ, և ամբողջ կեանին տեւողութեան, սա գերազանց պատճառաւ որ

մինչդեռ կակուղ չարկեղի մանրէները (միքրոպ) կը գտնուին վէրքին արտադրած չարաւին մէջ միայն, մինչ ֆրանկախտի մանրէները կը շրջագային արեան մէջ և նոյն իսկ աեսոււած են կեդրոնական գործարաններու, թոքին և լեարդին մէջ: Այս կենդանիները կը վլստան մորթին զանազան մասերուն տակ, ուր յառաջ կը բերեն այտուցներ, ինչպէս և երակներուն մէջ բորբոքումներ:

Բնդհանրապէս ֆրանկախտը ի յայտ կուգայ զանազան փոփոխական ժամանակամրջոցներու տեւողութեան, և հիւսնդութիւնը կը տեւէ ամիսներ, երկար տարիներ ուրկէ

ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ առաջ եկած են նախնական, ԵՐԿՐՈՐԴՓԱԿԱՆ և ԵՐՐԵՐԴՓԱԿԱՆ

ՀՐՃԱՆԴՈՒՆԵՐԸ, զրջանները, զորս ունի այս

հիւսնդութիւնը. Երբ այս շրջանները ունենայ ֆրանկախտը կը կոչուի տպիրական ժրանկափական: Շատ մը պարագաներու մէջ տակայն, հիւսնդութեան այս երեք շրջանները իրարու կը յաջորդեն արտօրէն, առանց որոշ ժամանակամրջոց մը տեւողութիւն ունենալու, և գանավէժօրէն կը տերեն ամբողջ գործարանաւորութեան, բոլորովին աւերելով զայն. այս պարագային կը կոչուի կանխանա վիասակար ժրանկափական: այս պարագան շատ հազուադէպ է բարեբախտաբար:

Ֆրանկախտը կը փոխանցուի 1. Ուղղակի վարակումով, ուրիշ մը սասցուած ժրանկափական: 2. Անուղղակի վարակումով. 3. Ժառանդականութեամբ, ժառանցական ժրանկափական:

«Վեներական Ախտեր»



2

## 1. — ԱՏՈՅՈՒՅ.Ծ ԺՐՈ.ՆԿԱ.ԽՏ

Տան մը մէջ հացկերոյթ մը կը տրուի : Իրիկուան ժամը ինն է և առան պղտիկներուն աչքերը կը գոցուին այլ ևս քունին ճնշող ծանրութենէն .Սեղանին շուրջը բոլորուած են ՓՈԽԱՆՑՈՒՄ տասն կամ տասներկու հրա- ՈՒՂՂԱԿԻ ՎԱՐԱԿՄԱՍԲ վիրեալներ : Իրենց մօր մէկ նշանին վրայ՝ պղտիկները կը թողուն ճաշասեղանը և կ'սկսին համբուրել կամ համբուրուիլ ներկաներէն որոնց մէկ մեջ մասը արդէն անծանօթ են իրենց առողջութեամբ և իրենց ներքին ապրելուկերպով : Բայց համբուրուելու, գիշեր բարի ըսելու այս սովորութիւնը քաղաքավարութեան պահանջներէն մըն է ուրկէ կարելի չէ հրաժարիլ . և ահա պղափիկները կարգաւ և ամենայն խղճմութեամբ կը կատարեն իրենց այս պարաքը և ահա եթէ երբէք ներկաներէն միոյն շրթունքը ֆրանկախտի փշտիկներով ծածկուած է, հիւանդութիւնը խսկոյն կը փոխանցուի ուղղակի վարակումով անգիտակ մանուկին շըրթունքին :

Հետեւաբար կ'զգուշացնենք ծնողները, յանուն մարդասիրութեան յանուն կարեկցութեան և յանուն այն սիրոյն զորս ունին իրենց հոգենատորներուն հանդէպ զգուշանալ և զգուշացնել իրենց պղտիկները համբուրել կամ համբուրուիլ տալու ոչ միայն օտարականներու, այլ նոյն խսկարեկամերու և մինչեւ անգամ ընտանիքի ան-

դամներէ ո և է մէկուն (Տե՛ս պատկ. 1ը, որ կը ներկայացնէ համբոյրէ առաջ եկած ֆրանկախտի վարակման առաջին աստիճանը) :

Նոյնպէս շատ անգամներ փոքրիկ անմեղներ իրենց ձեռքը ուել տեղ զարնելով կամ անզգուշութեամբ գանակով կամ զմելիով մը կարելով փոքրիկ արիւնահոսութիւն մը տեղի կ'ունենայ ձեռքերնուն վրայ, ուել մէկը բարեացակամ գլունուելու դիտումով և արեան հոսումը արգիլելու համար կ'սկսի արիւնած տեղը ծծել և եթէ այդ անձը ֆրանկախտէ վարակուած է, իր լորձունքին միջոցաւ ֆրանկախտի միքրոսլը կը փոխանցուի վայրկենաբար մանկան մատին վրայ :

Ահաւասիկ տարեկը օրինակ մը եւս, ուր ֆրանկախտի վարակումը տեղի ունեցած է լորձունքի միջոցով :

Մանուկ մը դէմքին վրայ ո և է սեւ բիծ մը ունի բարեացակամ կին մը այդ աղտոտութիւնը մանկան երեսէն բառնալու համար թաշկինակին ծայր, կը թքոտէ և կ'սկսի չփել սեւ տեղը, աղտոտութիւնը մաքրելու համար : Ու ան, քանի մը շաբաթ ետք, մանկան նոյն այդ շփուած տեղոյն վրայ, չարկեղ մը կ'երեւի . կնոջ ցոյց տուած ազնիւ բարեացակամութիւնը շատ սուզի նստած է մանկան, որովհետեւ կնոջ ունեցած ֆրանկախտը իր թուքին միջոցաւ փոխանցուած է փոքրիկին :

Եթէ ո և է անձ որ ֆրանկախտաւորի մը կոկորդը քննած ատեն անոր լորձունքէն փոքրիկ մաս մը անգամ ցատկած է իր դէմքին կամ աշ-


Քերուն մէջ, պէտք է փութայ առատ և մաքութ ջուրով լուացուելու :

Կան յետագայ փոխանցման պարագաները եւս, որոնք թէեւ հաղուաղիւտ, բայց կրնան յիշեալ ահոելի հիւանդութեան փոխանցման պատճառ դառնալ : Երկու ընկերներ, գիւղագնացութեան մը պատճառաւ, իրիկուան վերադարձին շոգենաւը կը փախցնեն և պանդոկ մը երթալով, ինայողութեան համար, մէկ անկողնի մէջ կը պառկին : Եթէ ընկերներէն միոյն սրունքը վրան սկրթուք մը ունի և պատահական շփումով մը միւս ընկերոջ, որ ֆրանկախտաւոր եղած ըլլայ վէրքին շարաւին քսուի, ֆրանկախտի փոխանցումը վայրկենաբար կատարուած է :

Բժիշկները և դայեակներն ալ կրնան փոխանցուիլ ֆրանկախտէ, եթէ ֆրանկախտաւոր մը դարմանած կամ անոր վէրքերը պատճած ատեն իրենց ձեռքին վրայ սկրթուք մը ունեցած բլան, առանց նախապէս պէտք եղած զգուշութիւնը ի գործ չդնելով, չվարակուելու համար : (Տե՛ս թիւ 3 և 4 պատկերները, որու կը ցուցնեն այս կերպ վարակուած անձերու ձեռքերը, որոնք իրենց վրայ կը կրնան առաջին աստիճանի ֆրանկախտի վարակումը ցոյց տուող կարծր չարկեղի վէրքեր) :

Սեղանի առարկաներ .— Գինիի կամ ջուրի գաւաթները ամէնէն սովորաբական միջոցներն են ֆրանկախտի վարակման, և նշանածներ այս միջոցով վիրար վարակած են յաճախ առանց հիմքնեան դռնէն ներս մտած ըլլալու :

Գինետուններու, ճաշարաններու, խնդիր չէ թէ անոնք գտնուին թէրայի ամէնէն մեծ փողոցին կամ Գում գաբուի դուրսի ամէնէն աննշան մէկ գոփիցն մէջ, գործածուած գաւաթները .



Ա. Բ. Ջ. Ա. Ա. Ս. Ի. Ծ. Ֆ. Ա. Կ. Ա. Խ. Վ. Վ. Վ. Վ. Վ.

Պատկ. 3. — Չեռքի մատերու

Պատկ. 4. — Գթամատի ֆրանկախտային չարկեղ

որոնք գինետան սպասաւորներու կողմէ առանց պէտք եղած կերպով մաքրուելու կը գրուին յաշախորդներու արամագրութեան ասակ, ամէնէն գիւրին միջոցներէն մէկն են ֆրանկախտի տարածման : Ֆրանկախտաւոր մը գաւաթ մը գարեջուր կամ օղի պարպելէն ետք սպասաւոր մը այդ գաւաթով արաբեր յաճախորդի մը ըմպելիք կը տանի և անա սիֆիլիզը փոխանցուած է բերնէն :

Նոյն իսկ տուներու մէջ, մէկւնոյն ընտանիքի  
անդամներ զգուշանալու են միեւնոյն դաւաթէ  
ջուր խմելու յոռի սպառութենէն, որովհետեւ  
երբ մին այդ անդամներէն  
ՓՈԽԱԽՑՈՒՄ հիւանդութենէ վարակուած  
ԱՆՈՒՂՂԱԿԻ ՎԱՐԱԿՄԱՍԻ է, ախտը կը տարածուի բոռ  
լոր անդամներուն վրայ հաւասարապէս, ըլլան ծեր կամ մանուկ, երէտասարդ թէ պատանի, երկու սեռի համար ալ:

Ու հիմա մենք մէկ կողմ դնելով ամէն կրօնական նախապաշարում, որովհետեւ գիտութիւնը ճշմարիտ է և անողոք, պիտի ըստնք փոխանցման ամէնէն կարեւոր մըջոցներէն մէկն ալ, որ ցարդչէ գրուած ու ե հայերէն առողջապահութեան, մանաւանդ վեներական ախտերու յատուկ առաղջապահկան գրքերու մէջ :

Աւ ատիկա Ս. Հաղորդութեան միջոցաւ գրանկախտի վարակրւելի է: Զատկի, Ծնունդի կամ տարբեր կիրակի առառուներ, բազմաթիւ բարեկալաշտներ, սովորութիւնն ունին հաղորդուելու: Պատարագիչ քահանան Ս. Սկիհին մէջէն հաղորդութեան մէկ կարը առնելով երկու մատին ծայրովը կը դնէ հաղորդուողին բերնին մէջ, յետոյ անոր կը յաջորդէ ուրիշ հաղորդութիւն առնող մը, և այսպէս կը կրկնուի շատ անդամներ, և մանաւանդ տօնական օրեր, ուր երեսուն և քառասուն հոգի և աւելի խսկ բարեպաշտաներ կը հաղորդուին միեւնոյն պատարագիչ քահանայէն: Եթէ հաղորդուողներէն մին ֆրանկախտի փշտիկներ ունի իր լեզուին վրայ, լորձունքը կը փակչի հա-

զորդութիւն տուող քահանային մատներուն և այդ մատներով երբ անոր յաջորդ հաղորդուողին բերնին մէջ դնէ հաղորդութեան մէկ փոքրիկ կորը, այդ երկրորդն ալ վարակուած է ֆրանկախտով և յաջորդաբար:

Նոյնպէս կիրամուտքի գիշերներ կամ կիրակիի պատարագէն ետքը, ժողովուրդը սովորութիւն ունի աւետարամին վրայի խաչելութեան պատկերը կամ խաչը համբուրելու: Եթէ ո և է ֆրանկախտուոր մը նախապէս համբուրած է այդ խաչը և իր լորձունքէն փոքրիկ մաս մը միայն ձգաւ առն՝ իրեն հետեւողը եթէ սկրթութը մը ունի շրթունքին կամ լեզուին վրայ անպայման վարակուած պիտի ըլլայ այս աշխարհաւեր հիւանդութենէն:

Ճաւարաններու մէջ գործածուած դգալներն ու պատառաքաղներն ալ ոչ նուազ վտանգաւոր վարակիչ միջոյներ են: Հետեւարար ճաշարաններու մէջ ճաշել ստիպուողներ պէտք է նախապէս իրենց անձեռոցով լաւ մը սրբեն իրենց գործածութեան յատկացուած պատառաքաղները ու դգալները և նոյն իսկ գաւաթները եթէ կարելի է:

Զարդի առարկաներ.—Սպունդ, ակռայի խոզանակ և ուրիշ զարդի առարկաներ եւս պատճառ կըլլան ֆրանկախտի ծաւալման: Հետեւարար, մարդ իր ունեցած անձնական զարդի առարկաներէն զատ ուրիշներու սեփական զարդի առարկաները երկի գործածելու չէ:

Գրասենելի առարկաներ (թուղթ կտրելու գործիք, գրչակալ, մատիտ).—Եսատ մարդիկ սովո-


րութիւն ունին աշխատութեան ժամանակ գրասենեակի առարկաներէն՝ մատիտ, գրչակալ ևն. ծայրը խաճնելու կամ ծծելու:

Իմ յաճախորդներէս մէկը յետագայ խնատ շահեկան և հրահանգիչ դէպքը պատմած է ինձի: «Դեռահաս աղջիկ մը, ուղելով Բարիզի նորածեւութեան մէծ խաճութներէն մէկէն նորոյթի վերաբերեալ փոքրիկ տեղեկութիւն մը առնելու, կը դիմէ այդ խաճութը և հոնաեղի պաշտօնեայէն կը ինդրէ մատիտ մը իր պէտք եղած տեղեկութիւնը նօթագրելու: Պաշտօնեան, կատարեալ կնամեծարութեամբ, կը ներկայացնէ մատիտը: Աղջրէ՝ սրտէսզի զրածը ալ տեկի լնթեռնելի լւայ, մատիտին ծայրը կը թրջէ շրթունքու:

Վեց չարտթ եաք սակայն, աղջկան շրթունքին վրայ պալար մը կը գոյանայ: Ծնողքը բժիշկ կը կանչեն և կը զիմեն անոր խորհութիւն հիւանդութիւնը բժշկելու համար: Բժշկը կը հաստատէ թէ աղջիկը ֆրանկախոտէ վարակուած է: Հայրը չուարած կը մնայ: Կը հարցու փորձէ աղջիկը թէ ուեէ մեղապարտ յարաբերութիւն ունեցած է մէկուն հետ: Բնականաբար աղջիկն արդէն անմեղ՝ կը ժխտէ բացարձակութէս ատանկ իրողութեան մը գոյութիւնը: Վերջապէս աղջկան մրտքը կ'ըյնայ մատիտի պարագան: Կը հազորդէ զայն ծնողքին ու բժշկին որոնք զիմելով այդ պաշտօնէին կը հաստատէն թէ ֆրանկախոտէ վարակուած է պաշտօնեան և որ սովորութիւն ունէր իր լորձունքով մատիտին ծայրը թրջելու, ուրկէ վարակուած էր անմեղ աղջիկը»:

Հետեւաբար խորհուրդ կուտանք ամենուն քնաւ իրենց շրթունքնին չմօտեցնել ուրիշներու պատկանած առարկաներուն:

Ճեմիշներու (եւրոպական ճեմով) նոտատեղներն ալ շատ անգամ պատճառ կ'ըլլան այս հիւանդութեան վարակման: Մի՛ խարուիք բնաւամենամաքուր, ամենամեծ պանդոկներու հայելի-



ՑՐԱՆԿԱԽԾԻ Ա.Ո.Ա.ԶԻՆ Ա.Ի.ԵՐԱՅՐԻ  
Պատկ. 5.— Ստոնուի մը ստիճի պտուկն  
ֆրանկախոտային չարկել

Ներով շրջապատուած ճեմիշներէն, որովհետեւ վատան եղէք թէ որքան սպասուորներ կան, վատան եղէք թէ որքան սպասուորներ կան, որոնք յաճախ այս հիւանդութիւնէ վարակուած են: Բաց առաջ, այդ տեսակ ճեմիշներու նոտաւելիքներէն կարելի է փոխանցուիլ նաեւ մարմնի տեղիներէն կարելի է փոխանցուիլ նաեւ մարմնի ովունք և մասնաւորապէս ծննդական գործարաններու յատուկ ողիլը որ կը գոյանայ ծննդական ովունք և մասնաւորապէս ծննդական գործարաններու շուրջ միայն և եթէ առաջքը չառցործարաններու շուրջ միայն և եթէ առաջքը

Նուի, կը տարածուի ամբողջ մարմարյն վրայ, և որ  
նախավեներական հիւանդութիւն մըն է:

Վարայարդաններ եւ սախրիցներ.—Դրքիս մէջ  
դրուած թիւ 2 պատկերը կը ներկայացնէ կզակի  
ֆրանկախտային չարկեղ մը որ փոխացուած է  
աշելիի մը գործածութեամբ: Սափրիը նախապէս  
ֆրանկախտային պալարով ծածկուած յաճախորդի  
մը դէմքը ածիւելէ ետք, առաց ածելին փոխե-  
լու երկրորդ յաճախորդ մը ածիւած և այսպէսով  
հիւանդութիւնը փոխացուած է այդ երկրորդին:  
Հետեւաբար կարելի է ասկէ եղրակացնել թէ ի՞նչ  
վտանգաւար հետեւանքներու ենթակայ կ'ըլլայ  
մարդ, առանց գիտնալու, սափրիներու մօտ  
ածիլուելրվ, որոնք բնաւ խարութիւն չեն գներ  
յաճախորդն առողջական վիճակին վրա: Ուստի  
ո և է մարդ պէտք է իր յատուկ ածելին ունե-  
նայ, ինչպէս է արդէն կարգ մը եւրոպական սափ-  
րիչներու խանութիւններուն մէջ և կամ ածիլուի իր  
տան մէջ ինքնիրեն:

Չորեկտ, աերևակեղելներ.— Յ բանկախտաւորի  
մը պառկաց անկողնին սաւանները, կամ այն  
կտաները, որոնցմասի հիւանդին վերքերը պատ-  
ուած են, չատ վասնգաւոր են առողջ մարդու  
մը հօրումին, որով ետեւ իսկոյն հիւանդութիւնը  
կը փոխանցեն: Հիւանդին շարաւոս լաթերը  
պէտք է վայրկենաբար այրել, փոխանցումի տեղի  
չտալու համար:

Կտածում (հաճի).—Երգեմն ֆրանկախտաւ կտա-  
ծումով ալ կը փոխանյուի: Կտածողը նախ և  
առաջ ասեղի ծայրով մը կտածելի պատկերը

կը գծէ մորթին վրայ: Յետոյ կտածելիք տեղւոյն-  
վրայ թափած մելանը տարածելու համար կը  
թքնէ մորթին վրայ և յետոյ իր ասեղով, որ լեզ-  
ուին տակ որանած է, կ'ոկսի մորթը ասղնտել,  
որով եթէ կտածողը ֆրանկախտաւ որ է, թուքին  
մը ջոյաւ կը փոխանյուի ասղնտուած մորթին  
ծակտիքներէն արեան գնդակներուն:

Կտածումով վարակուած ֆրանկախտաւորը  
տեսնել թիւ 6 պասկերը:

Աշխատութեան եւ երածշական գործիցներ: —  
Խիստ երկար ատեն ֆրանկախտի վարակումը կը  
տարածուէր ատպակիի գործարաններու մէջ աշխա-  
տող գործաւորներու միջնու որոնք ստիպուած էին:  
ապակին փչելով ուռեցնելու յաշորդաբար մը եւ-  
նոյն խոլովակներով: Սակայն այսօր փոխադարձ  
լուրջ հակողութեամբ մը վարակման այս միջոցը  
վերջ գտած է: Ֆլիւր նուեագողներն ալ միեւնոյն  
պարագային մէջ գանուած են:



Սանտուններու միջայաւ ալ ֆրանկախտի վա-  
րակումը հաղուագիւտ պարագայ մը չէ: Յաճախ-  
րակումը սանտուն այս ախտէն փոխանյուուած կ'ըլլայ իր  
ամուսնոյն միջոյաւ, և կամ նախապէս վարակ-  
ուած կ'ըլլայ ժառանգական ֆրանկախտ ունեցող  
մասկան մը ծուծ տուած տու՛ն, որ ատեն հիւան-  
դութիւնը կը փոխանցուի աւտաւոր մանկան-  
դութիւնը սանտուին ծիծին: Երդ պատկերը կը  
չըթունքն սանտուին ծիծին: Երգ պատկերը կը  
ներկայացնէ այս վերջին պարագաներու մէջ վա-  
րակուած սանտուի մը ծիծը, որուն պատուկներուն-

Վրայ գոյացած է ֆրանկախտային չարկեղը։ Եւ պտուկներուն ծայրը գոյացած այս ֆրանկախտային չարկեղներուն լայնութիւնն ու խորութիւնը աւելի չատ կ'ըլլայ քան ուեէ աւել գոյացած չարկեղի մը։ Բաց աստի այդ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՍՏՆՏՈՒՆԵՐՈՒ մասն վրայ գոյացող չարեհ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՄԻԶՈՑԱԿ կեղները աւելի ուստիչ և վարակիչ են և բուժելը շատ դժուարէն։ Կաթնկեր մանուկներու միջոցաւ այս հիւանգութեան վարակումը զանազան աւելեր մեծ համեմատութիւններ ստացած է։ Այսպէս, իտալիոյ Քարիսդրէլօ քաղաքին, որ երեք հազար բնակչութիւն մը կը ներկայացնէ, երեք հարիւր հոգին այդ հիւանգութենէն վարակուած են։

Վարակուև ուղղամի փոխանցման իր։—Օրինակով մը բացատրել կարծենք աւելորդ չլլատր ստնտուներու կամ կաթնկեր երեխաններու այս հիւանդութենէն վարակման կերպին վրայ։

Երկու ստնտուներ սովորութիւն ունին օրուան որոշուած ժամուն, իրենց իւրաքանչիւրէն խնամքին յատկացուած մանուկը գրկերնին, քաղաքին հասարակաց պարտէզը զալ շրջադաշելու բնականաբար երկու արհեստակիցներու միջև մտերմութիւնը կը հաստատուի շատ շուտով և երկուքն ալ քանի մը հաճելի ժամեր անցնելու գիտումով կը նստին նստարանի մը վրայ և կ'սկսին խօսակցիլ։ Օր մը այս ստնտուներէն մին, իր բարեկամուհին հաճոյակատարութիւն մը ըրած ըլլալու համար, այս վերջնոյն մանկիկը կը դիեցնէ իր ծիծով։ Թէպէտեւ իր ծի-

ծին վրայ պղափկութուք մը ունի, բայց այս սկզբան ոչ ոք կարեւորութիւն կուտայ, ոչ ինք և ոչ իր բարեկամուհին որ վայրկեան մը իր խնամքին յանձնած է իրեն վստանուած մանուկը։ Եւ ահա ամիս մը ետք մանուկը ֆրանկախտային,



ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՖՐԱՆԿԱԽՏ  
Պատկ. 6.— Մորթի կտածումէ յառաջ եկած  
ֆրանկախտային չարկեղ

չարկեղ մը կ'ունենայ շրթունքին վրայ։ մանուկը վարակուած է ֆրանկախտէ և զոհ գայած դրացի ստնտուին հաճոյակատարութեան։

Բժիշկն ինքն խել վստահ ու ապահով է մանկան ձնողքին առողջութեան վրայ։ թէեւ հիւան-

գութեան սեսակը կը հասկնայ բայց կը վարանի եղրակացութեան մը յանգելու, ու ահա քանի մը օր ետք ստնտուն ալ յիշեալ ախտավարակ մանկան ծիծ տալ շարունակելով ինքն ալ կը վարակուի ֆրանկախտէ : Երկար հարցուփորձերէ ետք յայտնի կ'ըլլայ որ մանուկը ասրբեր սանտուէ մը քանի մը վայրկեան դիեցուած ըլլալով, անկէ վարակուած է : Բայց ամէն ինչ արդէն լրացած է և հիւանդութիւնը իր ահռելի ճիրաններով յարձակած անմեղ ու անզիտակ գործն վրայ : Շատ անգամ նոյն խեկ հիւանդութիւնը կը տարածուի ընտանիքն ամբողջ անդամներուն վրայ հաւասարապէս : Զէ՞ս պատահած յաճախ որ ծնողքներ իրենց դաւկին որ և է մէկ այտուցը կամ սկրթուքը բժշկելու համար համբուրած են այդ այտուցը :

Հասարակ գործաւորուհիներու մանսւկներն ալ ենթակայ են ստինքի միջոցաւ ֆրանկախտէ վարակուելու :

Կան գործաւորուհիներ որոնք աշխատելու համար գործարան գայտած ատեն, իրենց կաթենկեր մանուկը կը յանձնեն իրենց զրայուհին գորերկու օրէ ի վեր ճանչցած են յաճախ և որուն առողջական վիճակին վրայ ո և է աւելեկութիւն չունին : Երբ մանուկը այդ դրացնուհին ծիծէն կաթը ծծէ և այդ ստինքը ֆրանկախտուին վերքով մը ծածկուած ըլլայ, ահա մանուկը իսկոյն իր շրթունքին կը վարակուի :

Շատ անգամներ ալ կը գտնուին մայրեր, որոնք անսեղեակ են թէ իրենց հոգեհատորները

ֆրանկախտաւոր են, քանի որ ստնտուն որուն ինամքին յանձնուած է մանուկը դիեցման համար, կատարելապէս առողջ է : Հոս մայրերուն ուշադրութեան կը յանձնենք ֆրանկախտի մասին նշանաւոր բրոֆէսէօրի մը դժած հետեւեալ երկու օրէնքները :

1. Ֆրանկախտաւոր մարդու մը հետ ամուսնացած կ'ին մը կրնայ գրանկախտէ վարակուած զաւակած կ'ին մը կրնայ գրանկախտէ վարակուած զաւակած :



Երկրորդ պատիճանի ֆրանկախտի վերքեր Պատկ. ո— կանակի շիտաթիւն թիվոյին ֆրանկախտային վերքեր

մը ունենալ առանց որ այդ զաւակը իր մարմելոյն ո եւ է մեկ մասին վրայ գրանկախտի հիւանդութիւնը բնորոշող ո եւ է վերք կամ սկրդուկ մը ունենայ:

2. Յիշեալ մայրը երկ ինք անձամք դիեցնեն զա-

ւակը, բնաւ երթեք հիւանդութիւնը զաւկին իրեն չի փոխանցուիր, թեսէ եւ մանուկը, կրնայ վարակել իր շրուելներուն միջոցաւ ո եւ և ուրիշ անձ:

Ամուսինը՝ հիւանդութիւնը չէ կարողացած տալ իր կնոջ, որովհետեւ մերձաւորութիւն ատեն մարմնոյ ո և է մէկ տեղը ոչ ֆրանկախատային չարկեղ և ոչ լորձնաւոր փշտիկ ունէր. բայց որովհետեւ ֆրանկախատը դեռ բոլորսին անզօրութեան մատնուած չէր իր մարմնոյն մէջ, հիւանդութիւնը փոխանցած է զաւկին որ ֆրանկախատաւոր ծնած է և մայրը այս հիւանդութեան դէմ տեսակ մը պատուաստ եղած է մանկան՝ իր արգանդին մէջ ներկայութեան ատեն :

Կը պատահի որ առողջ կաթընկեր մանուկ մը կաթ կը ծծէ ֆրանկախատաւոր սանտուի մը ծիծին պառուկէն, և յետոյ իր սանտուն փոխուելով առողջ սանտուէ մը կ'սկսի կաթ ծծել, այս երկրորդ առողջ սանտուն կրնայ ֆրանկախաէ վարակուիլ և մանուկը կը մնայ առողջ, առանց ո և է վարակումի, եթէ շրթունքին վերնամաշկը իր վրայ ո և է սկրթուք չի կրեր (Տեսութիւն յայտնի բրօֆէսէօր և վեներական ախտերու մասնագէտ Լլուտառի) :

Ֆրանկախատը կրնայ տարածուիլ նաև ստընտուի մը չոցաւ՝ որուն մարմնոյն ուեէ մէկ տեղը դեռ երեւցած չէ ֆրանկախատը բնորոշող ուեէ չարկեղ։ Արդարեւ ֆրանկախաէ վարակուողի մը վրայ առաջին վէրքը կ'երեւաց վարակուելէն առնուազն երեքէն չորս շաբաթ ետք միայն։ Արդ, վէրքին ուշ երեւալէն կրնան պատահիլ յետագայ պարագաները.

1. Սանտուն կրնայ կաթ տուած ըլլալ ֆըրանկախատաւոր մանուկի մը որ քանի մը օր ետքը մեռնի, և սանտուն տեղեկութիւն ունեցած չըլլար մանկան հիւանդութեան, հետեւաբար և իր վարակման :

2. Եւ կամ սանտուն հասկնալով մանկան ախտը, կը փութայ դազրիլ զայն զիեցնելէ, և կամ ո և է կասկած չունենար վարակուած ըլլա-



Երկրորդ ԱՍՏԻՃԱՆԻ ՖՐԱՆԿԱԽԱՑԻՆ ՎԵՐՔՆԵՐ

Պատկ. 8.— Դէմքի

գերաններական-շիտեր

Պատկ. 9.— Զեռքի

գողաճեւ ֆրանկախատի վէրքեր

լու, քանի որ մէկ երկու շաբթուան մէջ վարակումի ո և է հետք չտեսներ իր մարմնին վրայ։

3. Սանտուն առողջ մանկան մը կաթ տալէն ետք ո և է պատճառաւ կը ճամբուի իր տանտի-

«Վեներական Ախտեր»

ըոջ կողմէ . մինչեւ նոր գործ մը գանելը , որպէս զի իր կաթին հոսումը չդադրի , կ'ստիպուի ու է հանդիպած մանկան կաթ տալու , և եթէ այդ մասուկը ախտաւոր է , ահա ինքն ալ կը վարակուի :

4 . Եւ կամ ստնտուն ուղղակի ինք վարակուած կը լըլլայ ամուսինէն :

Անուղղակի փոխացընամք վարակում .— Նոր ակռաները բռւսնող մանուկներու վիզը ոսկորէ օղակ մը . կը կախեն ծնողքները . ակռաներու բռւսնելէն առաջ եկած լինաերու քերւուառքին առաջքը առնելու համար , մանուկները այդ ոսկորը կը խածնեն : Ծնողքներ՝ շատ անգամ այդ ոսկորը փոխ կ'առնեն իրենց դրացու չիներէն , և եթէ սախսապէս փրանկախտաւոր մանկան մը բերնին մէջ ծծուած կամ խածուած է այդ ոսկորի կտորը , հիւանդութիւնը կը փոխանցուի առողջ մանուկին :

Հետեւաբար պէտք է զգուշանան ծնողք ուրիշներէ փոխ առնուած ու է առարկայ իրենց հոգեհատորներուն ձեռքը տալու , այսպէսով առաջքն առնելով ապագային պատահելիք մեծամեծ դժբախտութեանց : Այս պարագային է որ անձնական եսամիրութիւնը միայն կրնայ ապահովել մանկան փրկութիւնը :

Պիտի թուենք ի ստորեւ թէ ի՞նչ միջոցներ ի գործ դնելու են ծնողք այս մեր վերեւ խօսած վասնգներուն առաջքն առնելու համար :

ա) Երբ ընտանիք մը ստնտու մը պիտի առնէ իր քով , իր կաթընկեր մանկան համար , երբեք

կարեւորութիւն ցալ անոր ունեցած վկայականներուն , նոյն իսկ եթէ այդ վկայագիրները կամ յանձնաւ բարականները ընտանիքին ամենէն մօտիկ բարեկամներէն գրուած ըլլան , և պէտք չէ երբեք ու է ատնտու մը ընդունիլ առանց նախապէս զայն ըլլանիին թիվը մանրակրկիտ քննութեան բովէն անցնելու : Այս ընտրութեան մասին երբեք չդիմել գայեակներու խորհուրդին , որոնք կատարելապէս անկարող են ու են հեղինակաւոր կարծիք կամ վճիռ արձակելու այս խնդրոյն նկատմամբ :

բ) Երբեք չընդունիլ իր քով այն ստնտուն որ կը մերժէ բժշկական քննութեանէ անցնելու : Որքան ծնողքներ կան ԶԳՈՒՇԱԿԱՆ որոնք ստնտուի մը վարդ ՄԻՋՈՑՆԵՐ այտերէն , թարմ գոյնէն , մարդարատանման ակռանելէն , նոճի հասակէն դատելով միայն , անոր առողջութեան վրայ գաղափար կազմած և յետոյ չարաչար զգչացած են :

զ) Ծնողը պարտին անձամբ և կամ տան բժշկին միջոցաւ հսկել ստնտուին ծիծին վրայ գոյացող ու է կեղաւորման վրայ : Ֆրանկախտաւոր կնոջ մը կաթը հիւանդութիւնը չի փոխանցեր , բայց փոքր սկրիուք մը որ գտնուի այդ կնոջ ծիծին վրայ , հիւանդութիւնը իսկոյն կը վարակէ :

դ) Ուշազրութիւն ընել ուրիշ պղտիկի մը ծիծ տալէ և կամ ազդուօրէն արդիւն ստնտուներուն ուրիշ պղտիկներու կաթ չտալ , և կամ

իրենց խնամքին յատկացուած մանկիկը իրենց բարեկամուհիներէն մէկուն ստիճանքէն դիմեցնել և նոյն խսկ փայրկեանի մը համար, թուելով անոնց այն վտանգները ու կորուսալ, որոնք յառաջ կրնան դալ այս կերպ անեկանուր դատուած անզգուշութիւններէ :

և) Արգիլել բացարձակապէս ստնտուներուն իրենց ամուսինները տեսնելէ, ոչ թէ միայն «կաթը կ'աւրուի»ի վախով, այլ նոյն խսկ հաւանական վարակման մը երկիւղով :

զ) Եթէ ստնտուն դադրած է ու և է տեղ պաշտօնավարելէ, իր կաթ տուած մանկան մահուան հետեւանքով, զինքը ծառայութեան ընդունելէ առաջ մեռնող մանկան ծնողքէն տեղեկութիւն ստանալ մանուկին հիւանդութեան մասին և կասկածի պարագային՝ մերժել ստնտուն, եթէ նոյն խսկ նախապէս իր աշխատած տեղերէն լաւ վկայագիրներ խսկ ներկայացնէ :



Ծանրացանք ստնտուներու յատկացեալ այս գլուխին վրայ, որովհետեւ ըստ մեկ, մեր ընտանիքներուն համար ամենակարեւոր և ամենա-

կիսական խնդիրն է ասիւ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ կա: Թէպէտ լաւագոյն է որ ամէն մայր ինքն խսկ իր գատակը իր կաթովը սնուցանէ, այլ սակայն այս լաւ սովորութիւնը բնաւ երեք յարգուած չէ մեր մէջ: Գերման կամ անգլիացի մայրեր կը պարծին իրենք իսկ իրենց ծիծով սնուցած ըլլալուն իրենց աղիքներուն պառողը: Բայց մեր մէջ, յոոի սովորութեամբ մը, ամէն ձեռքը բերանը

հասնող ընտանիք, լիւքս մը, շիքութիւն մը կը սեպէ իր զաւակը ստնտուներու յանձնելու յոոի սովորութեան: Բնականսաբար մեր խօսքը այն մայրերուն համար չէ որ բնականէն անկարեցիութեան մէջ են անձամբ իրենց կաւակը դիեցնելու կաթի նուազութեամբ կամ ծծերու պառուկներու կիւանդութեան պատճառաւ:

Կան մայրեր և գժբախտաբար շատ աւելի մեծ քանակութեամբ քաղաքակրթուած կեղրոններու մէջ, որոնք կը կարծեն թէ իրենք անձամբ գիեցնելով իրենց զաւակները կուրծքերնուն ձեւը կ'աւրուի, գեղեցկութիւննին կը խաթարուի են: Սակայն պէտք է գիտնալ թէ կաթտաղն ալ մեծ դեր ունի կնոջ մը առողջութեան և և բարեձեւութեան վրայ: Ընդհանրապէս այն մայրերն ամէնէն առողջ և երկարակեաց կիսերն են, որոնք իրենք անձամբ կը սնուցանեն իրենց զաւակները:

Գալով ստնտուներուն՝ անոնք ևս հարկաւոր է որ ամէն զգուշութիւն ընկն երբ սևէ մանուկի իրենց խնամքին կը յանձնուի, որպէս զի նախապէս ապահով ըլլան թէ մասուկը ֆրանկախտէ վարակուած է թէ ո՛չ: Նվիթականի ախուր այլ հարկեցուցիչ ստիպման տակ, որքան գեռատի հարսեր ու մայրեր, Ատաբազարէն, Խզմիտէն, Պարտիզակէն, Տէօնկէօլէն և Հրծականերէն գունդառ գունդ կը դիմեն Պոլիս, աղնուաշուքի զաւակներուն իրենց կաթը ծախելու վախտ օրապահիկի մը փոխարէն, և կը գառնան շատ անգամներ ախտավարակ, պէտք եղած զգուշութիւնները ըրած չըլլալուն համար:

Մեր այդ կողմէրու հայրենակից քոյրերը՝ երբ կը ձգեն տուն տեղ, կաթընկեր մանուկ կամ ամուսին՝ Ստամպօլ գալու համար ու առդիինին անդիինին տունը սիւծանառ թիւն ընելու, թող իրենց ականջեն օղ ըլլայ որ ամենին առաջ պէտք է խնամք տանին իրենց առողջութեան և բացարձակապէս մերժեն կաթ տալու ո և է մանուկի որուն վրայ կասկած ունին թէ հիւանդ է Որովհետեւ երրորդի մը օգտակար ըլլալու իրենց փութկատութեան մէջ երբ օր մը իրենք ալ ֆրանկատէ վարակուին, ոչ միայն իրենք այլ և իրենց մով ամբողջ ընտանիքնին կը տուժէ որոնց սիրուն համար օտար դուռներու առջեւ տատելու ստիպուած հն :

Հետեւաբար՝ ով որդեսէր ծնողքներ և ո՛չ հացակարօտ ստնտուներ, ուշադրութիւն այն սոսկալի հիւանդութենէն որուն ֆրանկախտ անունը կուտան և որ հաւասարապէս կ'սպառնայ թէ ծնողքին, թէ ստնտուն և թէ փոքրիկ անմեղներու :

## 1.— ԱՐԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԺԲԱՆԿԱԽՏ

Ֆրանկախտային չարկեղը (շանիրը-սկիլլիդի) ամենասովորաբար ի յայտ կուգայ նախապէս ծնընդական գործարաններու վրայ ։ Բայց երբեմն ալ ինչպէս տեսանք մեր դրած պատկերներուն մէջ, կ'երեւայ մարմնայն ո և է այն մասին վրայ, շըրթունք, ծիծ, կուրծք ևն . . , ուր սկրժուք մը գոյութիւն ունեցած է և ուրկէ ֆրանկախտը գոյութիւն արեան մէջ, ֆրանկատինուած է ենթակային արեան մէջ, ֆրանկախտի չարկեղը անմիջապէս երեւան չի դարձ հիւանդութիւնը վարակուելէն տասն և ութէն այլ հիւանդութիւնը միջին միջին հաշւով, և քսան և հինգ օր ետք միայն միջին հաշւով, և նոյն իսկ վեց շաբաթ կամ երկու ամելէն : Բնդ հանրապէս այս վերքը միակ է և ոչ թէ քանի մը հանրապէս այս վերքը միակ է և ոչ թէ քանի մը վերքեր անջատ անջատ քով քովի : Նախապէս կը վերքեր անջատ անջատ քով քովի : Նախապէս կը կարծէին թէ երբ միակ վերք մը գոյանար ֆրանկարձէին թէ երբ միակ վերք մը գոյանար ֆրանկարձէին չարկեղ մըն էր, իսկ երբ քանի մը կախտային չարկեղ մըն էր, իսկ երբ քանի մը վերքեր քով քովի գոյանային՝ կակուդ չարկեղ եր վերքեր քով քովի գոյանային՝ կակուդ չարկեղ եր (շանիրը-մն) : Բայց այս կարծիքին սխալ ըլլալը յետու հաստատուեցաւ :

Նախապէս՝ վերքը վարդագոյն շտիկի մը (սկիլլիդի) երեւոյթ ունի որ կամաց կամաց կը կեղալաւորուի (կեղեւ կը կանկարագրութեան պէ) և քիչ գոզաւորուած տաշտակի մը (—) ձեւը կ'առնէ : Վէրքին գոյնը հետզհետէ կը դառնայ մութ կարմիրի . . շատ ցաւ չունենար և որուն հիւանջատութիւնը շատ առատ չէ : Եր ծաւալը եր


կու զրուշնոցի մը չափ է մօտաւորապէս, և նոյն իսկ շատ անգամ արծաթ մէկ զրուշնոցի չափ։ Իր խարիսխը, եթէ վէրքը երկու մատի մէջ սեղմուի, շատ կարծր է, ուրիէ առած է իր կԱ.ՐԾՌ ԶՈՒԿԵԴ անունը, որով կ'որակեն ֆրանկախտի այս առաջին վէրքը։

Վէրքը կ'սպիանայ բաւական արագութեամբ և այս սպիացման բնականոն շրջանը վեց շաբաթը չանցնիր։

Զարկեղը երեւան գալուն պէս, աճուկներուն մէջ, երկու կողմն ալ, կը գոյանան պղտիկ կարծր գնդիկներ, ասոնք աւշային կծիկներն են որոնք կը բորբոքին, կ'ուսենան, կը կարծրանան և սակայն ցաւ չեն ազդեր և չեն թարախսուիր։ Այս վիճակը կը աեւէ երեքին չորս ամիս։ Եթէ կարծր չարկեղը մարմնոյն մէկ ուրիշ կողմը ի յայտ եկած է, կարծրութիւնը կը դարնէ վէրքին ելած տեղին համապատասխան աւշային կծիկներուն վրայ։ Օրինակի համար, եթէ վէրքը բերնին մէջ գոյացուծ է վզին աւշային կծիկները՝ իսկ եթէ ծիծին վրայ գոյացած է անութին աւշային կծիկները կը կարծրանան։

## Հ. ԵՐԿՐՈՐԴ Ա.ՍՏԻՃԱՆԻ ՑԲԱՆԿԱՆՑ

Յրանկախտի երկրորդ աստիճանի ախտանիշները ընդհանրապէս երեւան կուգոն չարկեղին երեւումէն վեցէն եօթը շաբաթերեւսան ՇՐՋԱՆ բաթ ետք միայն։ Այս ժամանակամիջոցին հիւանդայի ենթակայութեանց կ'ըլլայ զանազան անհանդստութեանց։ Երբեմն յոդնած կ'զգայ ինքունքը, աշխատանքը



ԵՐԿՐՈՐԴ Ա.ՍՏԻՃԱՆԻ ՑԲԱՆԿԱՆՑԻ ՊԵՐՔԵՐ  
Պատկ. 10. — Իրանի և գիւտի ֆրանկա՛տուլին վէրքեր

Խատութեան փափաք չունենար, թեթեւ տենդը մը կ'ունենայ, անքնութեան ևնթակայ կ'ըլլայ։

Յետոյ բշտիկներ կ'երեւին մորթին և լորձնաթաղանթներուն վրայ :

Մորթին վրայ տեղի ունեցած երկրորդական այս երեւոյթները՝ իրր բնորոշող նշան՝ ունին գանդաղօրէն առաջանալու յատկութիւն : Բշտիկները մութ կարմիր գոյն ունին, մակերեւութային են, բաղմաթիւ, չրջանակաձեւ կամ կիսաշրջանակաձեւ և ցրւած մարմնոյն զանազան կողմերը : Ասոնք ցաւ չունին :

Սմենէն սովորական բշտիկը վարդախտն է : Ի յայտ կուգայ քառասուն և հինգերորդ օրուան մօտերը և տափակ, առանց ցյուածք ունենալու, բիծերու երեւոյթն ունի, մեծութիւնը արծաթ քառասունոցի մը չափ է, կարմրորակ գոյն ունի և ցանցնուած է կուրծքին, փորին, կռնակին վրայ, և կը տեւէ մէկ կամ

ՎԱՐԴԱԽՏ երկու ամիս : Այս բշտիկը  
ԵՒ ՇԻՏ ընդհանրապէս շատ տժզոյն է : Բայց շիտաթեփային

ձեւ ֆրանկախտ՝ պարագային, որ յաճախ կը պատահի և որ կը տեւէ մէկ կամ երկու տարի, բըշտիկները կը գոյանա՛, յետոյ կ'աներեւութանան ժամանակ մը և վերջը վերստին կ'երեւին փոփոխական տեւողութիւն ունեցող ժամանակամիջոցներով : Բշտիկները ընդհանրապէս կը գոյանան իրանին, ճակտին, ուսուերուն և նոյն խակ կրնան երեւիլ ամէն տեղ (Տես պատկեր 7) : Այս բշտիկները կ'երեւին ֆրանկախտի երկրորդ աստիճանի սկզբնաւորութեան, կը տեւեն տասնեւհինգ օր, և իրենց շրջանը կ'աւարտի երկու ամսէն : Որոշ

Ժամանակէ մը ետք վերնամաշկը կը ճաթրտի և երբեմն ալ վերնամաշկին վրայ կը ձեւանան խաղաւրտներ և կեղաւորումներ : Զանազան պարագաներու մէջ շիտերը (պինդ ու չոր ուռեցք) խիստ շատ ծաւալուն հանգամանք մը կ'ունենան ու այն ատեն գերասննեկան շիտեր (papules hyperéthorophiques) անունը կ'առնեն և որոնք ընդհանրապէս շատ տաղտկացուցիչ և անտառնելի են երբ գոյանան դէմքին վրայ (Տես՝ պատկեր 8) :

×

Զեռքի և ոտքի կարծր վերնամաշկերու վրայ գոյացած շիտերը կ'երեւին ընդհանրապէս ֆրանկախտային չարկեղը երեւալէն չորսէն հինգ ամիս ետք միայն, և նոյն խակ երբեմն շատ աւելի ուշ :

Տժգոյն են, կարմրութիւն ԳՆՏԱԶԵՒ գրեթէ չունին և իրենց մեծ ՖՐԱՆԿԱԽՏԵՐԻ ՎԷՐՔԵՐ ծութիւնը փոփոխական է : (կրնան ըլլալ գնդասեղի վկիտ մեծութիւնին մինչեւ ոլորի հատիկի մեծութիւն) : Եթէ ոչ ցաւող, բայց անհանգստութիւն կը պատճառեն երբ մանաւանդ մարմնոյն զանազան յօդաւորումներու վրայ գոյացած են : Վէրքերը կը գոյանան ընդհանրապէս ձեռքերու և ոսքերու վրայ (տես պատկեր 9) : Վերնամաշկը ճաթրտելով կը թեփոտի և յաւիտեան կը տեւեն այս վէրքերը և անտառնելի ցաւեր կը պատճառեն, մանաւանդ ձեռալին աշխատութիւն ունեցողներուն : Շատ հազուադէպ է որ այս տեսակ վերքերը մարմնոյն ուրիշ տեղերու վրայ պատահին : Թիւ 10 պատկերը կը ցուցնէ դիստի վրայ գոյացոծ այսօրինակ վէրքեր :

×

Վզի գրանիլիսային գունաւոր վերթեր.— Թրան-  
կախտի երկրորդ աստիճանի վզի գունաւոր վերթերը  
կը յատկանշուին իրենց պարզ գորչ գոյն բիծերու-  
ձեւով որոնք կը գոյանան վեցերորդ ամսուն։  
Այս գունաւոր բիծերը կոր կամ հաւկթաձեւ են  
և կը ձեւացնեն պղտիկ շրջանակներ որոնք իրա-  
րու միանալով վզին մորթին շուրջ ցանց մը կը  
կազմեն (տե՛ս պատկ. 12)։

X

Խնաթաղանթներու կեղաւորուած ֆրանկախ-  
տին վէրքերը երկու տիսակ են. մակերեւութային  
կրծող վէրքեր, և կամ ցըց-  
ԽՆԱՆԻՇԵՐ ուած հատիկներու նման  
վէրքեր: Ըսդհանրապէս վէր-  
քերը շատ պղտիկ կ'ըլլան և իրենց տրամագիծը  
չանցնիր արծաթ երկու դրուշնոցի մը տրամա-  
գծէն, և դեղին վարդագոյն հիւթ մը կ'արտա-  
հոսեն։ Նախապէս ծածկուաց կ'ըլլան ճերմկորակ  
խաւով մը և յետոյ կը կազմեն մորթին վրայ փայ-  
լուն մասգոյն արտաներ։ Վէրքերուն թիւը փոփո-  
խական է 6կ 30ի միջեւ. երբեմն առօնք կը միա-  
նան բոլորը և այն ատեն կը կազմեն վէրքերու  
խոշոր ցանց մը։

Կրնան գոյանալ բոլոր խնաթաղանթներու  
վրայ և ֆրանկախտի փոխանցման միջոց կրնան  
գառնալ չարկեղի նման։

Մեր 44դ պատկերը կը ներկայացնեէ լեզուի  
և շրթունքներու ֆրանկախտային խնանիշեր։  
Այս վէրքերը կրնան շուտով բորբոքիլ ալքորի  
կամ ծխախոտի մուխի աղդեցութեամբ։ Շատ մը

պարագաներու մէջ պատճառ կը դառնան նեղու-  
թիւն տալու ծամելու գործողութեան ատեն։ Այս  
վէրքերը երբ բազմաթիւ են խոչակին մօտերը,  
կոկորդին երկու կողմը գտնուած նշաձեւ գնդիկ-  
ներ կ'ուռեցնեն և ձայնին ոնքային հանգամանք  
մը կուտան։ Պէտք է հիւանդին կողմէ շատ ուշա-  
դրութեամբ խնամուին այս վէրքերը և մանա-  
ւանդ հիւանդը պէտք է իսկոյն դադրի ծխելէ։

X

Թրանկախտի երկրորդ աստիճանը կը յայտ-  
նուի նաև եղունգներու թափելով, ոսկրային ցա-  
ւերով (մասնաւորապէս զըլ-  
երկով ԱՍՏԻՃԱՆԻ խու ոսկորներու), ֆրան-  
ՖՐԱՆԿԱԽՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ կախտի լնկերացած մկա-  
նային կամ յօդային ցաւե-  
րով, ամորձատապով (խայա իւզիւնիքի) և ականջ-  
ներու հիւանդութեամբ օրով հիւանդը ժամանա-  
կաւոր կամ վերջնական խլութեան կ'ենթարկուի։

Այս շրջանին մէջ յաճախ կը պատահի որ հի-  
ւանդին մազկրն ալ թափին։ Բայց այս հերաթա-  
փումը գոնջութեան (իկլիի) պէս մեծ մակերե-  
ւոյթի վրայ տեղի չունենար, այլ գլխուն վրայ-  
զանազան տեղեր մազկրը կը թափին փոքրիկ  
պարապութիւններ գոյացնելով։ Ժողովուրդին կար-  
ծիքին համեմատ մազկրու այս թափիլը ֆրան-  
կախտի գարձանման համար զործածուած սնդիկն-  
է։ Ինչ որ սակայն բոլորովին սխալ է։ Մնաց որ  
թափած մազկրը վերստին կը բումին յարաբե-  
րաբար շատ կարծ ժամանակամիջոցի մը մէջ երբ։  
հիւանդը սկսած է ինքինքը դարմանել։


Հարկ է գիտնալ որ երկրորդական կամ երրորդական աստիճանի ֆրանկախափ պատահարժաները, որոնց առաջինը թուեցինք և երկրորդն ալ պիտի թուենք, բոլորը միախն չեն գար միանալ միենոյն անձին վրայ . հիւանդին վրայ այս պատահարժերէն մէկ քանին միայն տեղի կ'ունենան և իրենց տեւողութիւնը, ուժգնութիւնը, փափական է պարագաներու և անձին կազմին համեմատ :

### Յ. — ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԵՐՅՈՐԴԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՖՐԱՆԿԱԽԱՓԻ ՊԱՏԱՀԱՐԺԵՐ

Աչքի ծիածանի վրայ գոյացող ֆրանկախափային վէրքերը ընդհանրապէս ի յայտ կուգան . 1. Հիւանդութեան երկրորդ աստիճանին, 2. Հիւանդութեան երրորդ աստիճանի խժային արտադրոյթի ձեւին տակ և 3. Հիւանդութեան երկրորդ և երրորդ աստիճաններու միջեւ, ժամանակամիջոց մը :

Այս վէրքերը սովորաբար աչքին երկու կողմերէն ալ ի յայտ կուգան, և վարակումէն վեց ամիս ետք միայն կը յայտնուին : Վէրքին սկզբնառութիւնը նախ այնչափ կարեւոր չերեւիր : Աչքին եղարամաշկին շուրջ, նախ կարմրութիւն մը կը գոյանայ, ակնակապիճին շուրջ ծանրութիւն մը

գգալի կ'ըլլայ, և տեսողութեան մէջ բաւական կարեւոր չփոթութիւն մը տեղի կ'ունենայ : Ծիածանը կ'աղօտանայ, կ'ուռենայ, մէջը կը տեսնուին պղնձագոյն աւելորդ բուսած միսեր, բիբը տակաւ առ տակաւ կը փակի եղջերամաշկին :



ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՖՐԱՆԿԱԽԱՓԻ ՎԵՐՔԵՐ  
Պատկ. 11.— Լեզուի և շրթունքներու ֆրանկախափի խնանիւեր

Փոքրիկ անօթային զորչորակ մահ կառը մը կը զրաւէ ծիածանին ստորին մասը, (Տե՛ս պատկեր թիւ 13) և խիժավէրքը կ'սկսի երեւիլ կարմրորակ նարնջագոյն, և տարածուիլ բիբին եղերքէն մինչեւ ծիածանին մէջ և կրութիւնը կ'սկսի տեսութեան ու գործարանի աւերմամբ :

4. — ԵՐՐՈՐԴ Ա.ՍՏԻՃԱՆԻ  
ԲՐԱՆԿԱԽԾԻ ՊԱ.ՏՍ.ՀԱ.ԲՆԵՐ

Երրորդ աստիճանի ֆրանկախտի պատահար-ները, որոնք շատ աւելի ծանր են, միշտ տեղի չեն ունենար: Վեներական ախտերու անուանի և աշխարհառոչակ բրօֆեսէօր Ֆուրնիէի վիճակա-րութեան համեմատ երրորդ աստիճանի ֆրան-կախտի մէջ զանուող հարիւր հիւանդներէն 97ը անոնք են որոնք փւանդութեան առաջին կամ երկրորդ աստիճանին մէջ ինքզինքնին կամ բնաւ և կամ շատ քիչ խնամած են:

Այլապէս, եռք ֆրանկախտաւոր մը հիւան-դութեան առաջին եւ երկրորդ աստիճաններուն մէջ ինքզինքը լաւ խնամէ, շատ քիչ պատահա-կանութիւն կ'ունենայ հիւանդութեան երրորդ աստիճանը եւս անցնելու: Գինեմու ութիւնը, չա-րաչար յոգնութիւնը, կրնան կառկածելի դար-ձնել հիւանդութեան երրորդ աստիճանին մէջ եւս թեւակիսելու և մանաւանդ շատ մնա արագու-թեան որ առն և ֆրանկախտը կը կոչուի կան-խանաս եւ ծանր ցրանիխաս:

Կարեւոր է գիւնալ որ երրորդ աստիճանի ֆրանկախտը կ'երեւի այնպիսի անձերու վրայ ու-րոնք երկրորդական աստիճանի ֆրանկախտը իրենց վրայ շատ չնչին նշաններով յայտնուած՝ հետեւաբար և իրենք անհոգ զանուելով զայն խնամելու՝ հիւ-անդութիւնը իսկոյն մտած է իր երրորդ շրջա-նին մէջ:

Երրորդ աստիճանի ֆրանկախտի պատահար-ները առաջ կուգան առաջին աստիճանի ֆրան-

կախտի պատահարներուն յայտնուած ատենէն երեսունէն քառասուն տարի ետք կը միայն և այնքան նուազ յաճախաղէպ են որքան որ այս



ԵՐՐՈՐԴ Ա.ՍՏԻՃԱՆԻ ՖՐԱՆԿԱԽՏԻ ՎԵՐՔԵՐ  
Պատկ. 12.—Ղզի ֆրանկախտի Պատկ. 13.—Ղրանկախտային  
գունաւոր վերքեր  
Երկու աստիճաններուն միջև սահած ժամանակա-  
միջացը երկար ըլլայ:

X

Երրորդ աստիճանի ֆրանկախտի պատահար-ներուն մասնաւոր նշաններն են.  
1. Իրենց յանկարծական երեւումը կատար-եալ առողջութեան միջոցին. 2. Իրենց ձեւե-րուն փոփոխականութիւնը.  
3. Իրենց փոյք բիւլ և իրենց ծանր համամալիք, որով կը ձգտին ամբողջ մարդկային հիւսուածները, զանոնք ոչնչացնելու կեղաւորումով և կամ զայն խեղդելով օգտակար

տարրերով (սոկրակարծութիւն)։ 4. Բաւական արագօրէն իրենց բժշկելիութիւնը։ Մասնաւոր ընթացքի մը բացակայութիւնը, հիւանդութեան երրորդ աստիճանի յառաջացման մէջ։

X

Խիժավէրքերը կը գոյանան ամէն տարիքի և մարմնոյն բոլոր հիւսուածներուն մէջ։ Մորթին վրայ անսանելի կ'ըլլան խժային բշտիկներ որոնք կը տարբերին հիւանդութեան երկրորդ աստիճանին գոյացած բշտիկներէն, իրենց աւելի խոր կեղաւորումներով։ Երբ այս խիժավէրքերը գոյացած են մարմնոյն մէկ գործարանին վրայ որ հաղորդակցութիւն ունի դուրսի հետ, խիժի պէս

ԽիժԱՎէՐՔԵՐ կը կակուզնան, և ետքը՝ մորթը մաշեցնելով և պատ-

ռելով դուրս կը հոսին, թանձը և դարախտանման հեղուկի մը ձեւով։ Խիժավէրքերը չատ մեծ աւերներ կրնան գործել մորթին վրայ, ինչպէս և մկանալին խառերուն վրայ ուր ուտիչ հանգամանք մը կ'ունենան և սրոնց վրայ պատեհուքիւն ունեցանք խօսելու ստինքներու չարկեղի վրայ խօսած ժամանակ։ Շատ անգամ խիժավէրքը կը գոյանայ նաև քիմքին վրայ և զայն փտտեցնելով քիթին և բերնին մէջ անցք մը կը բանայ։

Շատ անգամ ալ այս սոսկալի վէրքը կը գոյանայ սրունքի սոկորներէն մէկուն վրայ և զայն կը փտտեցնէ ամբողջութեամբ։

X

Բաց ի ասոնցմէ երրորդ աստիճանի ֆրանկախտի արգիւնք առաջ կրնան գալ խենթութիւններ, ցնդիլ, ապուշութիւն, կէս մէջքէն վար չի բռնել, մարմնոյն ԵՐՈՐԴ ԱՍԻՑԱՆԻ ամէն կողմի մկաններուն ՖՐԱՆԿԱԽՏԻ ՊԱՏԱՐԱՐՆԵՐ կատարեալ անդամալուծութիւն, ընդհանուր անդամալուծութիւն։ Շատ անգամներ աչքերն իսկ կորսնցնեն իրենց անսողութիւնը։ Լեարդը, կը կորսնցնեն իրենց անսողութիւնը։ Լեարդը, թոքերն ալ նոյնպէս կրնան ծանրափայծաղը, թոքերն ալ նոյնպէս կրնան ծանրափայծաղը, թոքերն ալ նոյնպէս կրնան զործած այսպէս վեասուիլ երրորդ աստիճանի զործած այսպէս աւերներէն և հնդթական կը մեռնի մարմահուկի աւերներէն և հնդթական կը մեռնի մարմահուկին փտտած ու նեխած։

Երրորդ աստիճանի ֆրանկախտի պատճառաւ լեզուին վրայ եւս փտախտ գոյանալով ենթակային լեզուն։ կը թափի։

## 5. — ՍԱՂՄՆԱՌԱԿԱՆ ՖՐԱՆԿԱԽՏ

Այր մը կրնայ իր հիւանդութիւնը տալ կնոջ  
մը ոչ թէ ուզգակի, այլ նոյն իսկ գաւկին միջու-  
ցաւ: Վարակման այս պարագային հիւանդու-  
թիւնը սովորականին մէջ առաջին շրջանէն չանց-  
նիր) առ կը սկսի երկրորդ աստիճանէն և ըստ  
ԶԵՒԵՐՈՒ այնմ յայտնի նշաններով  
ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹԻՒՆ կ'երեւի: Այս նշանները  
կ'երեւին նոյն իսկ յդութեան  
երրորդ ամսուն իսկ և կը  
կոչուին կանխանա քրանկախ յդացման և երբեմն  
ալ ընդհակառակն երեւան կ'ելեն շատ ուշ տա-  
րիներ ետք և կը կոչուին յեւամեայ քրանկախ:

×

Ֆրանկախաի ունեցած ազդեցութիւնը յդու-  
թեան վրայ, ահուելի է, երբ մանաւանդ երկու  
ՎԻԺՈՒՄ ծնողքներն ալ վարակուած  
են: Վիժումները ընդհան-  
րապէս տեղի կ'ունենան  
յդութեան երրորդ կամ չորրորդ ամսուն և կը  
կրկնուին այսպէս երկար տարիներ և առողջ զա-  
ւակ մը վերջնականապէս ունենալու յոյսը այն-  
քան աւելի կ'ամրապնդուի որքան որ ֆրանկախ-  
աի փոխանցման առաջին շրջանը հեռանայ: Երբ  
ի գործ զրուի, կարելի է որ ծնողք առողջ զաւակ  
ունենալ:

## 6. — ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՖՐԱՆԿԱԽՏ

Ֆրանկախատէ վարակուած հայր մը և մայր  
մը, երբ մանաւանդ ֆրանկախատը յարաբերաբար  
այնքան հինցած չէ վրանկին (չորս առաջին տարի-  
ներ) երբ զաւակ մը ունենան, նորածին փոք-  
րիկը ամէն պատահականու-  
թիւն ունի ֆրանկախատէ  
ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹԻՒՆ վարակուած ըլլալու և իր  
վրայ կը կրէ զանազան  
ֆրանկախտային վերքեր: Այս վերքերը կը գոյմ-  
նան նոյն իսկ նորածին մանկան վրայ անմիջա-  


ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՖՐԱՆԿԱԽՏԱՅԻՆ ԶԱՐԿԵԴ,

Ո. անանդամի ծեփուկի կարծր չարկեզ

պէս իսկ և ասիկա ամենայաճախագէպ պարագան  
է. և երբեմն ալ շատ ուշ՝ տասնեռութը կամ քսան  
տարեկանին և նոյն իսկ այս տարիքէն ալ ետք:  
Ժառանգական ֆրանկախատի այս փոխանցման ձե-  
ւին մէջ՝ հիւանդութիւնը կանոնաւոր աստիճանա-

ւորումով չը յառաջանար. այսինքն չունին առաջին, երկրորդ և երրորդ աստիճաններ, այլ անկանոն կերպով առանց առաջին աստիճանէն անցած ըլլալու, հիւանդութիւնը երկրորդ և երրորդ աստիճաններու մէջ կը մանէ և յաճախ ալ հիւանդութեան այս երկու աստիճանները իրար կը խառնուին :

Ֆրանկախտաւոր ծնողքներէ՝ ժառանգական ֆրանկախտէ վարակուած մանուկներու ծնունդն ալ երբեմն շատ կանխահաս կ'ըլլայ և մանուկը կը ծնի յդութեան եօթներորդ և ութներորդ ամսուն, և նորածնուը այնքան նիհար ԿԱՆԽԱՀԱՍՍ ՄԱՀԵՐ ու տկար է որ ծնածին պէս կը մեռնի : Երբեմն ալ քանի մը ժամեր կամ օրեր կ'ապրի և «կը մեռնի յետոյ, ապրելու զմելառոյ լրապով» ինչպէս կ'ըսէ Բրօֆ. Ֆուռնիէ : Մանուկներու վիժման կամ կանխահաս մահուան 100-ը 82-ը պատճառն է ծնունդն ըլլալնուն այնպիսի ֆրանկախտաւոր ծնողքներու որոնք կատարելապէս ինքզինքնին չեն կրցած դարմանել այս սոսկալի հիւանդութեան միջոցին :

## Կ Ա. Ն Խ Ա Հ Ա Ս Զ Ե Ւ

Ժառանգական ֆրանկախտէ վարակուած մանուկը ակարակազմ ու ազագուն կ'ըլլայ . իր մորթը թարշամած ու խորշոմած է : Իր ծնունդին սովորաբար տասն և հինգ ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ և նոյն իսկ երկու կամ երեք ամիս եաք կ'երեւի և դէմքին, զիստին, յետոյքին վրայ չոր կամ շարասոս բշտիկներ, զրթունքներուն, քթին, սրբանին վրայ խշահիշեր ի յայտ կուզան և որոնք յաճախ պատճառ կ'ըլլան որ հիւանդութիւնը փոխանցեն ստնառուին ծիծին ինչպէս արդէն նախապէս գրած ենք :

Ֆրանկախտաւոր նորածինին ձեռքին կոնակը, ոտքերուն կոճզլը և երբեմն ալ հազուազեպօրէն սրունքներն ու դէմքը ծածկուած կ'ըլլան զինես բշտիկներով, որոնք միանալով բաւական գոյն բշտիկներով, կոճնք մը կը կազմնի . վերքերուն մէջ խոչոր կը կուտար կը կազմնի . վերքերուն մը կը կուտար կը կազմնի . վերքերուն մը, որ յետոյ լեցուած կ'ըլլայ գենորակ հեղուոկ մը, որ յետոյ կը թարախտափ և կամ կ'արիւնոտի : Քսան և չորս սէն քառասունըութը ժամ եաքը այս վերքերուն կոյաւորը կը բացոյին և վրանին կեղեւ կը կապին :

Ժառանգական ֆրանկախտէ վարակուած մանուկը մը կը կրնայ ունենալ նաև ապուշութիւն, ողնաթեքութիւն, համբութիւն և խլութիւն միանգամայն : Նոյնպէս այսօրինակ մանուկներու ողնուղեղատապն ալ յաճախադէպ է :

×

Երբ ստնտու մը կը հրաւիրուի շատ նիհար ,  
հիւանդկախ և մարմնոյն վրայ բշտիկներ ունե-  
ցող մանուկ մը դիեցնելու ,  
ՆԱԽԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ ստնտուն պէտք է բ' շկին  
դիմէ և աղուն առողջա-  
կան վիճակին վրայ լաւ մը տեղեկութիւն ասնելէ  
ետք պէտք է ընդունէ կամ մեր է իրեն առա-  
ջարկուած պաշտօնը :

X

Ֆրանկախտը , ուստիանութեան և ալքոլա-  
կանութեան հետ , մահաւան ամէնէն առատ հունձք  
հայթայթողը և այլառերածներու ամենամեծ ար-




ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՖՐԱՆԿԱԽՏԱՅԻՆ ԶԱՐԿԵԴ

Պատոկ. 45. — Առանդամի թրփատի արտաքին երեսի  
պարզ չարկեղներ

տաղրիչն է : Ահոելի անակնկալներու դէմ կը դնէ  
բոլոր անոնք , որոնք այս հիւանդութեամբ վա-  
րակուած՝ ինքզինքնին չեն խնամած , կամ անհու-  
գութեամբ կամ ֆրանկախտի բուժման համար  
գործածուած մնդիկ պարունակող դեղերը վեա-

սակար նկատելով իրենց մարմնոյն : Որովհետեւ  
պէտք է գիտնալ թէ ֆրանկախտն ալ բոլոր ծանր  
նկատուած հիւանդութեանց նման բուժելի է ,  
միայն պէտք է հիւանդութեան առաջին շրջանին  
իսկ սկսիլ լուրջ և խնամեալ դարմանումի մը և



ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՖՐԱՆԿԱԽՏԱՅԻՆ ԶԱՐԿԵԴ  
Պատոկ. 46. — Լահանդամի թրփատի վերնամաշկի  
պարզ չարկեղներ

տարին ուստիէմտթիքօրէն և կատարելապէս բժշկին  
խորհուրդներուն հետեւիլ , որով հւանդութեան  
ժամանակամի մէջ իսկ կը տկա-  
մահը իր առաջին աստիճանին մէջ իսկ կը տառնայ հիւան-  
դանայ և ալ եւս անկարող կը դառնայ հիւան-  
դանայ երկրորդ կամ երրորդ աստիճանի յա-  
դութեան երկրորդ կամ երրորդ աստիճանին վրայ :

առուկ առերները գործելու մարմինին վրայ :  
Եթէ իսլամ ցաւողի և ախրառիթ պարագայ  
մըն է ֆրանկախտէ վարակուիլը , նոյնքան և  
աւելի ցաւաղի չէ անհոգ զանուիլ այս հիւանդու-  
թեան գարմանումի մասին և ինքզինքնը չպաշտ-  
թեան գարմանումի մասին հիւանդութեան մը դէմ որուն  
հետեւանքներն են .

1. Տգեղութիւն, որոնք մորթին, դէմքին և զանազան տեղեր գոյացած վէրքերէ, մազերու անկումէ և խժային վէրքերէ առաջ կուգան և որոնք նոյն իսկ քթէն ոսկորը մաշեցնելով քիթը կը փատեցնէն;

2. Առաւել կամ նուազ տեսական աշխատութեան  
իրածարում. — Հիւանդը՝ աչքերու ծիսածանի վէր-  
քերով՝ տեսողութեան տիարացում կ'ունենայ,  
երրորդական աստիճանն' վէրքերով չորս կողմը  
կը ծածկուի և անկարելի կ'լլլայ այլեւս իրեն  
աշխատիլ, որով ընկերութեան մէջ իր գիրքը կը  
կորսնցնէ, թշուառութիւնը վրայ կը հասնի եթէ  
երբէք անկէ առաջ արդէն մարդ եկած ու առած  
տարած չէ դժբաղդ հիւանդը:

3. Յապաղում լնեանիվ կազմելու փափաքին .— Հիւանդը չորս կամ հինգ տարի անկարելի բլալով ամուսնանայ , քանի որ իր վախնաց իր կինն ու նորածինին իսկ հիւանդութիւնը փոխանցել տալէ , կ'սափառի տարիներով սպասել հիւանդութիւնը իր վրայէն բոլորովին անհետացնելու համար : Եւ գիտէք թէ որքան դառն է մանաւանդ երկոր ատեն բժշկան բէժիմի մը տակ ապրիլ միշտ վախու մէջ բլալով որ պզափի անդդուշութիւն մը հիւանդութիւնը պիտի ծանրացնէ :

4. Անուսանագին եսին աղ իր հիւսնդուքիւնը  
զաւկին փոխանցելու վախը որ նախապէս ֆրան-  
կախտէ տառապաց պատուաւոր հօր մը ամենամեծ  
բարոյական ցաւն և վախն է :

Պատուանր Խօր մը ըսինք քիչ մը վերը և իրաւ  
ալ չենք զիտեր ժողովրդային ինչ սխալ բնանու-

մով ֆրանկախտէ վարակուող մը անպատի կը  
սեպուի ամբոխային տրամարանութեամբ : Խնչպէս  
որ մարդ ժամստատենդէ , վարդախտէ , հարբուխէ  
ևն . հիւանդութիւններէ վարակուելու հաւանա-  
կանութիւն ունի նոյնքան և աւելի հաւանակա-  
նութիւն ունի այս հիւանդութենէն վարակուե-  
լու : Ամենաաղքատ մարդոցմէ սկսեալ մինչև թա-  
գակիր գլուխներ ունեցած են այս հիւանդու-  
թիւնը որ հին ատեններէ ի վեր տարածուած է  
թիւնը որ հին ատեններէ ի վեր տարածուած է  
աշխարհիս բոլոր մասերուն մէջ գրեթէ : Հնդիկ-  
ներն իսկ Քրիստոսէ հազար տարի առաջ ծանօթ  
էին այս հիւանդութեան և հնդկերէնէ լատինե-  
րէնի թարգմանուած գրքի մը մէջ կը լիշուին-  
ջերմամիզութիւն , փամփուշտի և ամորձիքի բոր-  
դոքում , ուտիչ չարկեղներ , բշտիկներ՝ դէմքի և  
բոքում , ուտիչ չարկեղներ , բշտիկներ՝ դէմքի և  
կոկորդի վրայ , ոտքի և ձեռքի հերաթափութիւն  
որոնք ուրիշ բաներ չեն այլ երկրորդական կամ  
երրորդական աստիճանի ֆրանկախտի հետեւանք-  
ներ : Եւ բաց ասաի ուսումնասիրութենէ մը  
յայսնի եղած է թէ Հնդիկները մնդիկ կը զործա-  
ծէին ֆրանկախտի բուժման համար :

Բայց փրանկախտի հնութիւնս որոշ կամիջոց մը սահմանել անկարելի է, որովհետև զանազաններու կարծիքներու տարբերութիւնները իրարմէ շատ մեծ հեռաւորութիւն ունին : — Ամէն պարագայի տակ սակայն այս սասկալի ախտը շատ մեծ հնութիւն մը ունի և թերեւս իսկ ծնած է մարդուն հետն իսկ . . . :

## Դ Ա Ռ Մ Ա Ն Ո Ւ Խ Մ

Թրանկախտը, ինչպէս ըսխք, ուրիշ շատ մը հիւանդութեանց պէս դարմանելի է. եթէ առաջին աստիճանին խսկ պէտք եղած դարմաններն ու զգուշական միջոցները ձեռք առնուին, երկուքէն երեք տարի, հիւանդը կանոնաւոր բժըշկական բէժիմով մը ապրի, հիւանդութիւնը կարելի է արմատէն բուժուած համարիլ:

Էյթին և էյթարդիր.—Թրանկախտի դարմանման համար կը գործածեն էքթինը օրական 0.20 սանթիկրամ ներարկումով: Էքթարդիրը հէքթինի և սնդիկի խաժուկի բաղկացութիւն մըն է: Հէքթինի և էքթարմիրի ազդեցութիւնը աւելի արագ և սոսոյդ է քան երբ առանձին սնդիկ գործածուի:

Էրդիսի 606ը և զործածութեան եղանակը.—Այս գեղը գեղնորակ փոշի մըն է որ կը ներարկուի 5էն 25 սանթիմէթր խորանարդ քանակութեամբ, ածուկին, կանակին, ուսամէջին, կուրծքին (ծիծին տակը) տակ: Հիւանդը պէտք է երկու կամ երեք առաջին օրերը անկողնոյ մէջ մնայ, և յետոյ 6էն 40 օր դուրս չելլէ սենւ եակէն:

Անպատճուրիւմներ.—Էրդիսի 606ի ներարկման յաջորդ օրն խսկ յաճախ առաջ կուգայ սոսկալի ցաւ մը և որ կը տեւէ շատ օրեր. ներարկման տեղը առաջ կուգայ ուսեցք մը որ շատ ան-

գամ պալարի մը կը վերածուի. հիւանդը տենդ կ'ունենայ մինչեւ 40 աստիճան լնկերացած զիսուցաւի, զառանցանքի, անտանելի ծարաւի զգացողութեան. երբեմն իսկ կ'ունենայ փորհարութիւն և կամ ընդհակառակն, պնդութիւն:

606ի դարմանումը, որ շատ մաներու պատճառ զարձած է, դեռ շատ վիճելի է և բժշկութիւնը դեռ իր վերջին բառը չէ արտասանած այս դարմանման օգտակարութեան մասին:

---

Բ.-ԶԵՐՄԱՄԻՉՉՈՒԹԻՒՆ  
(ՊԵԼ ՍՈՌՎԱՌՈՎՃՈՒ)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿԽԱՐԿ

Զերմամիզութիւնը ծանօթ էր հին ժամանակներէն ալ, որովհետեւ Մովսէսի խորայելացւոց տուած խրաններուն մէջ կը հանդիպինք յետագայ տողերուն .

«Ճերմակ հոսումավ վարակուած մարդ մը անմաքուր պիտի հռչակուի . բոլոր այն անկողինները ուր պիտի քնանայ, բոլոր այն վայրերը ուր պիտի հանգչի, անմաքուր պիտի ըլլան: Պիտի սովորեցնէք խորայէի զաւակներուն զգուշանալ անմաքրութենէ, պղծութեան մէջ չի մեռնելու համար» :

Ասկէց զատ սակայն ուրիշ ո և է տեղ յիշուած չէ այս հիւանդութիւնը: Բայց այսօր չերմամիզութիւնը կրնայ նկատուիլ ամենահասարակ և ամէնէն շատ տարածուած հիւանդութիւնը, մանաւանդ բազմամբոխ կեդրոններու, օրինակ մայրաքաղաքներու ու քաղաքներու մէջ, ուր բարքերը աւելի թեթեւ և հաճոյքի վայրերը շատ աւելի շատ են: Ու մնաց որ քիչեր են որ կարողացած են այս կեղրոններու մէջ յիշեալ հի-

շանդութենէն խուսափիլ, մինչ շատեր ալ քանի մը անգամներ վարակուած են:

Նախապէս ջերմամիզութիւնն իբր պատճառ ներ ցոյց կուտային ոչ միայն փոխանցումը, այլ զիջութիւնը, արանդամի երկարատեւ կանգնում ները, ամսազլուխ ունեցող կնոջ մը հետ մերձաւորուիլը, ալքոյի չափազանց գործածումը են :

Բոլոր այս կարելի և անտառձաւնչը կարելի պատճառները խմանալով մարդ կը տարուէր

մտածել թէ ի՞նչպէս բոլոր աշխարհի բնակչուները այս հիւանդութենէն չէին վարակուած :

Ամփոփելով՝ երկու պատճառներ, միայն ընդունուած են իբր չերմամիզութիւնն ծագում առողջ համար՝ մերձաւորութեամբ վարակումը՝ և երկրորդ՝ առնանգամբ յաջորդական զրդումները :

Տօքթոր Քիւլիիր ըսած է . «Երբ չերմամիզութենէ վարակուած հիւանդ մը խորհուրդներու կը դիմէ բժշկուելու համար, մէկին դէմ հարիւր զբաւ կը դնեմ որ այդ հիւանդութենէն վարակուած է անմաքուր մերձաւորութեամբ» :

Նշանաւոր բրօքէսէօր Բիքօր կ'ըսէ. «Երբ ամենայն ուշազրութեամբ և լրջութեամբ չերմամիզութիւնը բնորոշող պատճառներուն խորը թափանցենք, պիտի աեսնենք և պիտի ստիսպուինք համոզուիլ որ այս հիւանդութիւնը իր մէջ ո և է ժահը չի պարունակեր: Ամենահասարակ իրողութիւն մըն է գանել կիներ որոնք չերմամիզութեան ամենագէշ և ամենաերկարատեւը փոխանցած են ուրիշներու, որովհետեւ իրենք այդ հի-



**Գայ** դեղագիրը կուտայ ցերմամիզութիւն վարակուեցու համար:

«— Կ'ուզէք ջերմամիզութիւն ունենալ,  
ահա ձեղ միջոցները : Առէք ձեր քոլ աւշային,  
աւելի խարսեաշ քան թուխ, կարելի եղածին  
չափ ծանր արդանդահոսում ունեցող կին մը,  
ճաշեցէք ընկերովի, ճաշը սկսեցէք սստքով և  
շարունակեցէք ծներեկով . խմեցէք առատօրին  
ճերմակ գինի, սուրճ, շամբանեա, զանազան  
ոգելից ըմպելիներ : Ճաշէն ետք պարեցէք ձեր  
ընկերուհին հետ, զրգուեցէք լաւ մբ : Ու յետոյ  
իրիկուան միասին պառկեցէք : Մերձաւորեցէք  
դիշերուան տեւողութեան երկու կամ երեք ան-  
գամ և եթէ կուզէք աւելի : Երբ որթննաք առ-  
տուն, տաք լոգանք մը առէք : Եւ երբ իմ այս  
ըսածներս խղճմարէն և կէտ առ կէտ կատարե-  
ցիք, վստահ եղէք թէ ջերմամիզութիւն բռնուած  
էք, իսկ եթէ հակառակն է, վստահ եղէք թէ  
Աստուծոյ աջը ձեղ պահապան է . . .»

## ԶԵՐՄԱՄԻՉՈՒԹԻՒՆԸ ԱՅՐ ՄԱՐԴՈՒ ՔՈՎ

Մերձաւորութենէն անմիջապէս ետք երեւան  
չելլեր ջերմամիզութիւնը, այս չորս կամ հինգ օր  
ետք, և այս շրջանը անձի համեմատ կը տար-  
քերի :

Հիւանդութեան սկզնաւորութիւնը յաճախ  
կը յայտնուի առնանդամի միզանցային խողովա-  
կին մէջ աեսակ մը զգացո-  
ւառնուր զութեամբ, խողամնքով մը  
որ մինչեւ վարոյին ծայրը

կը հասնի և միզած ատեն այրում մը կ'զգայ մարդ  
միզանցային խողովակին մէջ : Յետոյ արեւակնա-  
գոյն հրւթ մը առաջ կուգայ միզանցային խողո-  
վակին, առնանդամին ծայրի ծառկին վրայ : Եւ  
երբ առնանդամի գլուխը սեղմուի երկու մատով,  
ձերմորակ, գանդաղ հոսող, մածուցիկ հեղուկի  
քանի մը կաթիլ կը հոսի : Այս նախանշանները  
խոկոյն կը շեշտուին : Հոսող կ'աւելնայ հետզ-  
հետէ և փոխելով իր գոյնը զեղնորակ գոյն մը  
կ'առնէ և առատօրէն կը թրէտ ճերմակեղէնները  
ու առնանդամին մէջ արիւնախոսում տեղի կ'աւ-  
նենայ :

Չորս կամ հինգ օր ետք այս նշանները սւելի  
որոշ աստիճանի մը կը հասնին . հոսող նիւթին  
կանաչորակի կը դառնայ . միզած ժամա-  
գոյնը կանաչորակի կը զգայ հիւանդը միզան-  
նակ սոսկալի ցաւեր կը զգայ հիւանդը միզան-  
ցային խողովակին մէջ, առնանդամի կրկնուած և  
տաժանելի կանգնումներ միզանցային խողովակին

մէջ սոսկալի ցաւեր պատճառելով հիւանդին քունը կը վրդովեն, մանաւանդ կէս գիշերէն ետք՝ աւատուան դէմ: Առնանդամը խիստ զգացուն կը դառնայ, կ'ուսենայ և գոյնը կը նետէ, առնանդամի ծեփուկը (վերի ծայրը) կը կարմրի, վերջապէս ամբողջ ծննդական գործարաններու վրայ բորբոքում մը առաջ կուգայ: Առնանդամի յաճախակիկանդնումի պատճառաւ յաճախ սերմնացայտում կամ սերմնահոսութիւն առաջ կուգայ: Հիւանդութեան սուր եղած ժամանակամիջոցին յաջորդական սոսկալի ցաւեր կը զգայ ենթական ծննդական գործարաններուն մէջ և այսպէս կը թուի հիւանդին թէ միշտ ներքին պատճառումներ կ'ունենայ, երբեմն ալ միզանցքէն արիւն կը սկսի հոսիլ թէպէտ և այս պարագան այնքան վտանգաւոր չէ:

X

Բորբոքումը կը սկսի ծեփուկէն և կը տարածուի վերէն գէտի վար և կը բաժնուի չորս շրջաններու: 1. Սկզբնաւութէսթք են ՏԵՇՈՂՈՒԹԻՒՆ ուրբեան առաջին շրջանը կը տեւէ չորս օր: 2. Հիւանդութեան սուր հանգամանք ստանարու շրջանը կ'երկարի երկու կամ երեք շաբաթ: 3. Հիւանդութեան ծանրանալոր շրջանը որ որոշ տեւողութիւն մը չունի և 4. հիւանդութեան վերջանալոր շրջան որ առաւել կամ նուազ կը առնենայ դարմանումը կերպին համեմատ:

Զերմամիջութիւնը, եթէ պէտք եղածին պէտք ինամուի, կը բժշկուի քսանըհինդէն երեսուն օրուան շրջանի մը մէջ, բայց երբեմն ալ յաճախ

կը տեւէ երկու կամ երեք ամիս: Զերմամիջութիւն դարմանման երկարման պատճառ եղողը հիւանդութեան վերջանալոր շրջանն է, որ յաճախ խիստ շատ ինամք կը պահանջէ քան առաջին երեք շրջանները:

Ընդհանրապէս կարելի է ըսել թէ որքան որ զերմամիջութիւն մը սուր և սաստիկ ըլլայ այն քան արագ կը լաւանայ: Այս պատճառաւ է որ երբ մարդ մը առաջին անգամն է որ զերմամիջութենէ վարակուած է աւելի սուր և ցաւ առաջողութիւն կ'ըլլայ բայց աւելի շուտ կը բժշկուի: Բայց երբ նոյն անձը քանի մը անգամներ զերմամիջութիւնէ վարակուի, թէպէտեւ ստոյդ է որ առջիւանդամ ունեցածին չափ ցաւեր չառթեր հիւանդութիւնը բայց բժշկուի աւելի երկար կը աեւէ և աւելի շատ ինամքի պէտք ունի:

Տեսնուած է մէթոստաոր կերպով ինամուած զերմամիջութիւններ որոնց հոսումը դադրած է կատարելապէս, բայց վերստին երեւցած է վեցէն ութիւն օր ետք: Նորէն ինամուելով վերստին բժշկուած է, բայց քանի մը օր ետք վերստին սկսած է հոսումը և ստիկա կրկնուած է վեց կամ եօթն անգամներ: Այս տեսակ կրկնուող հիւանդութիւնը անգամնամած են իրկնուող ջերմամիզութիւն:

Զերմամիջութիւնը կը յանգի շատ անգամ խնահուսութեան (կուր միղիրեր): Այս հիւանդութիւնը ծորումի մը երեւոյթն ունի: Յորեկը հիւանդին վարտիքը չաղատուեր, բայց առաւուն երբ անկողնէն կ'ելնէ վարոցին ծայրը կաթնագոյն կամ գեղնորակ կաթիւ մը կը տեսնուի որ երբ ձերմա-

կեղէնի մը վրայ դրուի , մէջտեղը դեղին և  
չորս կողմը գորշ արատ մը կը ձգէ : Այս հիւանս  
դութիւնը երբեմն կ'անցնի աննշմար և ինքնիրենը  
կը բժշկուի ժամանակին մաշեղով :

Դեղձարորբոքումը երեւան կուգայ ջերմամիւ-  
զութեան սուր շրջանին մէջ և որ կը կայանայ-  
ցայլական գեղձերու թեթեւորէն ցաւող ուռեցքի  
մը գոյացմամբ : Այս ցաւը սակայն հանգիստում  
կ'անցնի ընդհանրապէս :

×

Ջերմամիզութենէ վարակուելու տամներորդ  
կամ տամներկուերրորդ օրն է որ ընդհանրապէս  
ամորձիքային կնճռոսու-

ԱՄՈՐՁԱՊԱՐԿԱՅԻՆ թիւն մը կուգայ հիւանդին .  
ԶԵՐՍԱՍԻԶՈՒԹԻՒՆ վրայ . այս կնճռոսութիւնն  
է խակական պատճառը ա-  
մորձապարկային ջերմամիզութեան : Հազուա-  
զիւտ չեն անձեր որոնք ջերմամիզութիւննին թժ-  
կելու համար ամէն տեսակ կատարեալ դարմա-  
նութիւնը ըրած , բժշկին խորհուրդներուն կէտ առ  
կէտ հետեւած նոյն խակ օրերով անկողնին մէջ  
պառկած են , այլ սակայն իրենց ունեցած ջերմա-  
միզութիւնը վարակած է նաև ամորձապարկերը :

Բաց ասափ ջերմամիզութեան միջոցին գիշու-  
թիւն , մարմն ական յոդնութիւններ , ալքոլի զոր-  
ծածում , մկանային աշխատառթիւններ , ծայրայիշ  
ճիգեր , ցուրտի աղղեցութիւն , պարել են . պատ-  
ճառ ելած են որ ջերմամիզութիւնը առնանդամէն-  
ինայ ամորձապարկերուն մէջ և զայնո ևս վա-  
րակէ առնելով անորձիթի ջերմամիզութիւն անունը :

Ամորձապարկերու ջերմամիզութիւնը , որ օր-  
շիտ (օրուօղ) անունով կը ճանչնայ ժողովուր-  
դը , մակամորձիքներու կամ սերմնային խողո-  
վակիներու բարբոքումն է :

Երկու ամորձապարկերն ալ միեւնոյն ատեն  
չեն վարակուիր սակայն երբեք , այլ նախ մին և  
յետոյ միւսը :

Հիւանդութիւնը յայտնի կ'ըլլայ ամորձա-  
պարկերէն միոյն մէջ զգացուած անորոշ ցաւով  
մը , աճուկին մէջ պրկուելու զգացողութիւններ  
կ'ունենաւ իւանդը , և փափաք ունի յաճախ մի-  
զելու , երբեմն ալ գող և տենդ կ'ունենայ :

Ետքը՝ տեելի տկար կամ զօրաւոր ցաւեր  
ի յայտ կուգայ ամորձապարկերէն միոյն մակերե-  
սին վրայ որ ծայր աստիճանի զգայուն կը դառ-  
նայ ամենափոքր հպումէ մը խակ : Այս ցաւերը  
աւելի կը սատականան հիւանդին քալած ժամա-  
նակ և կը թեթեւնան երբ հանգիստ ընէ : Անմի-  
ջապէս ետք ամորձիքին պարկը կ'սկսի ուռիլ և  
կ'ստանաւ իր բնականն վիճակին երկու կամ երեք  
անգամ խոշորցած պարկի մը երեւոյթը :

Երբ երկու ամորձապարկերն ալ վարակուած  
են , հարկ կ'ըլլայ սերմնային խողովակները կըտ-  
րել , ուրկէ առաջ կուգայ անարգասարերութիւն ,  
և հիւանդը բժշկուելէն ետք այլ եւս անկարող  
կ'ըլլայ խոպառ զաւակ ունենալու :

×

Մղային հուղաթաղանթի բորբոքման պատճառները բազմաթիւ և այլազան են: Երբեմն կարծր գոյացութիւններ, ՄԶԿԱՏԱՄ գործիքներ եւն, մղային խողովակին մէջ մացուելով հով հոն յառաջ կը բերեն բորբոքումներ և որոնց տեսողութիւնը կրնայ տարբերիլ: Շատ անգամ նոյն իսկ այս բորբոքումները յառաջ կը բերէ մէջն իսկ, որ իր մէջ կը պարունակէ զանազան հիւանդութիւն առթող նիւթեր: Մղկատապ առաջ կրնան բերել նաեւ գրանկախտը և ուռականութիւնը, և վերջապէս յաճախ ջերմամիզութիւնն է որ պատճառ կը գառնայ մղկատապի:

Ինչպէս վերեւը ըսկնք, օտար մարմիններ, մուծակ (սօնտա), լայնակ (ֆիթիլ) միղանցքին մէջ մտնելով գրգռութիւն առաջ կը բերեն: Միեւնոյն աղղեցութիւնն ի գործ կը դնեն նաեւ այն զանազան առարկաները զորո վատթարացած ապականած բարքի տէր մարդեր կը մտցնէին իրենց միղանցքին մէջ անխոսառվանելի նպատակներով: Այս առարկաները տակաւ առաջանալով մրգանցքէն, կիյնան փամփուշտին մէջ և կատ յաճախ մրգանցքին ո և է մասին մէջ կենալով սուր բորբոքում մը յառաջ կը բերեն:

Յովհաննու ճանճի փոշին ալ, զոր ծերերը կը գործածեն՝ առժամանակաց վարսցի կանգնում առաջ բերելու համար, յաճախ պատճառ կ'ըլան առաւել կամ նուազ ծանր բորբոքումներու:

Բորակի աղը մէծ քանակութեամբ գործած-

ուելով մղկատապ առաջ կրնայ բերել: Այս զինուորները սրոնք իրենց ջերմամիզութիւնը բժիշտ կելու համար վառութ կը կլեն, նոյնպէս ենթակայ կ'ըլլան այս հիւանդութեան: Միղաբեր ըմպելիներու գործածումն ալ շատ մը հիւանդներու քով բորբոքում յառաջ կը բերեն: Ծներելլը, մութարտը, միեւնոյն արդիւնքը կուտան երբ շատ քանակութեամբ դործածուին: Գերմանացի ուսանաղներու քով յաճախ մղկատապ երեւան կ'ելլէ, երբ առջի գիշերուընէ գարեջուրի շափակ' կ'ելլէ, երբ առջի գիշերուընէ գինարբուք կատարած են: Պանց գործածութեամբ գինարբուք կատարած են:

Մղկատապի նշանները յայտնի կ'ըլլան առատորէն ծորումով, երբ առնանդամին ծայրը սերմի նմանով մածուցիլ նիւթի կաթիլ մը գոյացած կ'ըլլայ: Ցերեկիները հիւանդութիւնը յայտնի չըլլար, որովհետեւ միզելու ատեն մէզը իր հնա կ'առէ կը տանի այդ կաթիլը: Երբ այս հիւանդութիւնը ունեցողին մէզը քննենք, պիտի տեսնենք որ մէզըն մէջ կը լոդան երկար կամ կլորցած թելի ձեւով հիւթեր:

×

Երկու տեսակ միղանցքի անձկութիւններ նկատելի են, ապիայողները և բորբոքողները: Միղանցքի անձկութիւնները

ՄԻԶԱՆՑՔԻ կը կազմուին անզզալաբար ԱՆՉԿՈՒԹԻՒՆ և կ'ստանան երբեմն բաւական կարեւոր նեղութիւն մը, առանց ստկայն ո և է ցաւ պատճառելու հիւանդին և կամ հիւանդին ուշադրութեանն առարկայ ըլլալու: Հիւանդութեան այս շրջանին

տեւողութիւնը փոփոխական է և կրնայ տեւել երկար տարիներ՝ ինչ որ ալ ըլլայ, միզելու դըժուարութիւնն է որ այս հիւանդութեան ներկայութիւնը զգալի կ'ընէ։ Արդարեւ, հիւանդութեան սկսած ատէն մէզին ժայթքումին, ձեւին, ծաւալին վրայ փոփոխումներ առաջ կուզան։ Երբեմն մէզին ժայթքը կը ճիշդաւորուի և երկութի կը բաժնուի, որուն մէկ ճիշդը առաջ կը ցայտէ, մինչդեռ միւս մասը կը վաղէ կօշիկին վրայ. երբեմն ալ մէզին ժայթքը կը լայնայ ու կը տափակնայ դանակի շեղրի մը պէս, կը բաժնուի և կը ցայտէ, կարծես թէ ցնցուղէ մը դուրս կուգայ մէզը, և կամ դարձ դարձիկ կերպով կը ժայթքէ խյանանէ մը պէս։ Նոյնպէս նկատելի է նաեւ մէզին քանակը որ յաճախ այնքան կը բարակնայ որ կարծես բարակ դերձանի մը պէս դուրս կ'ելէ։ Նոյն իսկ հազուազիւտ չէ որ միշանցքի անձկաւթիւն ունեցողները՝ վերոզրեալ ոչ մէկ ձեւով կը մւզեն, այլ մեզը կաթիլ կաթիլ դուրս կ'ելէ առնանդամէն։

Մէզի ցայտման ձեւի այս փոփոխութիւնն ները յաճախ խիստ նկատելի են. տակաւ մէզի ցայտումը կը կորսոցնէ իր ուժը և հիւանդները կը միզեն նոյն իսկ իրենց կօշիկերուն վրայ։ Երբեմն ցայտման ուժը ակարութիւնը չազգեր ամբողջ ցայտաքին վրայ, այլ մէզին մէկ մասը պատշաճ կերպով կ'ը ցայտէ դէպի առաջ, մինչ միւս մասը կ'ինայ դետին՝ կաթիլներու վերածուած։ Յգան թէ տակաւին միզելու պէտք ունին և մաս-

նաւոր զգայողութիւն մը կ'ազդարարէ իրենց որտակաւին միզանցքին մէջ մէզ գոյութիւն ունի։ Կը ջանան այդ մնացած մէզը դուրս հանել միզանցքը տակէն դէպի ի վեր սեղմելով, բայց հակառակ այս զգուշութեանց երբ վարոցը կը դնեն ներս, քիչ ետք կ'զգան որ տակաւին իրենց զգեսանները կը թրջին։

Պատճառն այն է որ միզանցքի նեղցած տեղւոյն ետին տակաւ ընդարձակումը առաջ կուզայուր կը ժողուի մէզը։ Միզելէն ետք, այս մնացած մէզը մզային փամփուշտն կծկումով դուրս ելած չըլլալով հոն կը ժողովուի և ետքը՝ կամաց կամաց, կաթիլ կաթիլ կաթիլ կը հոսի ծանրութեան ազդեցութեան տակ։

Ճիգերը, որոնցմով ստիպուած են շատ մը հիւանդներ միզելու նուազ կամ առաւել ուժգին են։ Ծանր, բայց հազուազիւտ պարագաներ կան ուր հիւանդը կը զգայ մէզին միզանցքին մէջ ժողովուիը բայց չի կրնար միզել։ Միզելու համար իրենց վատնած ճիգերը թեթեւցնելու և զայնս նուազ տաժանելի ընելու համար հիւանդները զանազան դիրքեր կ'առնեն միզած տաեն, մեծ մաս մը նոյն իսկ կը նստին (կօրող ընել) կիներուն պէս և այնպէս կը ջանան միզելու։

Ու այս ճիգերէն ետք հազիւ քանի մը կաթիլ միայն մէզ դուրս կը հոսի. միզելու տաեն այս դժբաղներուն քաշած տառապանքները կարելի է կարդալ իրենց դէմքին վրայ որ քրախնքով կ'ողողուի։ Քանի մը կաթիլէն ետք հիւանդը բաւական սփսփուած կ'զգայ ինքզինքը։ Բայց իս-

Կոյն նորէն պէտք կը զգայ մէղելու և նորէն պէտք է կրկնուին նոյն տառապանքները և ասիկա քան և չորս ժամուան մէջ հարիւր անգամ:

Սակայն, ուրախալի է որ այս պարագաները շատ հազուադէպօքէն միայն կը ներկայանան: Եթի հիւանդները մերժեն վիրաբուժին խնամքները այդ պարագայն է միայն որ ենթակայ կ'ըլլան մեր վերեւ թուած գժուարութիւններուն:

Միզելու այս գժուարութիւնները միայն յապաղումներ կը ներկայացնեն միզելու գործողութեան մէջ, բայց այնպիսի յապաղումներ՝ որոնց ստոյգ միզարգելութեան (սիէլի օրու) պատճառած բոլոր նեղութիւններուն ալ կրնան ընկերանալ: Հիւանդները միզելու պէտքը կը զգան, բայց բոլոր իրենց ճիգերը կը մնան անօգուտ: Միզելու պէտքը ալ աւելի կ'աւելնայ, կ'աշխատին, կը ճղնին միզելու ու հանգստանալու, բայց անօգուտ: Վերջապէս քանի մը վայրկեանի և երբենս ալ քանի մը ժամին, մէզը ինքնիրեն կը սկսի հոսիլ:

×

Սուր յօդացաւը միշտ կը զուգադիպի ջերմամիզութեան հիւանդութեան շրջանին: Բոլոր մեծ հեղինակութիւնները հասաւատաց են որ բոլոր սուր յօդացաւերը երեւան կ'ելլան ջերմամիզութեան ատեն:

Յօդաբորբոքային հիւանդութիւն ունեցողներ իրենց մանկութենէն սկսեալ շատ անգամներ յօդացաւի ենթակայ կ'ըլլան և եթի ջերմամիզու-

թենէ վարակուին այդ յօդացաւերը աւելի սուր կերպարանքով մը ի յայտ կուգան: Ջերմամիզային յօդացաւերը աւելի հազուագիւտ են կնոջ քան այր մարդուն մօտ:

Ջերմամիզային յօդացաւը կը պատահի ընդհանրապէս ծունկին յօդակապին վրայ և հոն կը ժողվուի հեղուկ մը, ուրկէ առաջ կուգայրունքներու և ծունկերու տձեւութիւն (տե՛ս պատկ. 18):

Ջերմամիզային յօդացաւէ վարակուած մասերը անզգայ կ'ըլլան և կամ բուն յօդացաւին հետ բաղդատմամբ՝ շատ քիչ ցաւ կ'ունենան:

**ԶԵՐՄԱՄԻԶԱՅԻՆ** այդ ցաւերը կը սաստկա-

**ՅՈՒԱՅԱԻ** նան: Հազուադէպ պարա-

գաներու մէջ միայն չերմամիզային յօդացաւէ վարակուած մասերը բոլորին անցած կ'ըլլան և այդ պատճառաւ է որ հիւանդութեւնը կ'անցնի աննշմար:

Դիաելի ուրիշ պարագայ մըն ալ սա է թէ՞ ջերմամիզային յօդացաւի առթիւ յօդացաւ ունեցող մասին վրայ ժողվուող հեղուկը շատ շուտ կը գոյանայ, մինչդեռ այդ հեղուկին աներեւութացումը կը կատարուի շատ դանդաղութեամբ: Այդ հեղուկի հաւաքումը կրնայ ըլլալ որ տեւէ մէկ քանի շաբաթներ և հազուագիւտ չէ որ նոյն խակ տեւէ երկու կամ երեք ամիսներ կատարելապէս աներեւութանալու համար:

Ջերմամիզային յօդացաւերը յայտնի կ'ըլլան յօդակապերուն վրայ գոյացած մէկ կամ բազմաթիւ ուսեցքներով: Այս ուսեցքները շատ փոքր

Ան ընդհանրապէս, հազիւ պարզ աչքով տեսանելի և զգալի: Բաւական սուր ցաւեր կ'ունենան երբ մանաւանդ հիւանդը քալէ, շարժի կամ ուռեցքը սեղմուի: Այս ցաւերը սկզբնաւորութեան ատեն առաւել կամ նոււազ սուր, միշտ կը հանդարախն հանգստութեամբ:

Զերմամիզային աշացաւը հիւանդութիւն մըն է որ փոխանցումով առաջ կուգայ: Ի յայտ կուգայ բազմաթիւ պարագաներու հետեւանքով: Հոս հիւանդ մըն է որ այս ախտէն վարակուած է,

որովհետեւ ուրիշ նոյնատե-  
ջերսասրածին սակ հիւանդի մը աչքին  
ԱԶԱՑԱԻ թարախը բռնելէն ետք մա-  
տերը քսած է իր աչքե-  
րուն: Անդին, ուրիշ մը ենթակայ եղած է այս  
ցաւին որովհետեւ իր աչքերը լուայած է այն  
ջուրով, որու մէջ, ընկերներէն մին լուացած է  
չերմամիզութիւնէ վարակուած իր վարոցը: Բժիշկ-  
ներն ալ երբեմն կը վարակուին այս տեսակ աչա-  
ցաւով երբ չերմամիզութիւն ունեցող մը դարմա-  
նած ատեն անոր վարոցէն անջատուած հիւթին  
մէկ կաթիլը ցատկէ իր աչքին մէջ:

Տօքթ. Քիւլըրիէ հետեւեալ եղական պարա-  
գան պատմած է ինձի:

«Հիւանդ մը մեր հիւանդանոցը մտած էր իր  
ունեցած չերմամիզութիւնէն բուժուելու համար: Աչքին մէկը շատ պղտիկ տարիքի մէջ չեմ զիսեր ինչ հիւանդութեան պատճառաւ, կորսնցուցած  
ըլլալով կը գործածէր յախճապակիէ շինծու աչք  
մը: Ամէն իրիկուն այս շինծու աչքը կը հանէր և

կը դնէր գտաւաթ մը ջուրի մէջ, այն գաւաթին մէջ  
որ իր ծաւայէր իր հիւանդոց վարոցը լուալու: Յանկարծ  
աչքին կոճոպին մէջ բորբոքում մը ի յայտ եկաւ  
և կանանչորակ դեղին հիւթ մը սկսաւ հօսիլ աչ-  
քէն: Սկսանք պատճառը վնտուել և հաստատե-  
ցինք որ շինծու աչքին միշոյաւ՝ չերմամիզային  
աշայաւի ենթարկուած էր, քանի որ շինծու  
աչքը գիշերն ի բուն վարոցը լուացած գտաւթին  
մէջ միացած ըլլալով, առառն վերսակին աչքին  
խոռոչին մէջ կը գրուէր ուրկէ փոխանցուած էր  
հիւանդութիւնը այդ շինծու աչքին մըջոցաւ:


Այս կասկածելի հիւանդութիւնը բարեբաւէ-  
դաբար շատ հազուադէպ է: Հազարաւոր չերմա-  
միզութենէ վարակուադներու մէջ տարեկան հա-  
զիւ երեքէն չորս այս տեսակ չերմամիզային  
աշայաւէ վարակուածներ կը գտնուին:

Այս հիւանդութիւնը աւելի հազուագիւտ է  
կնոջ քան այր մարդուն քով: Այս պարագան  
պէտք է վերապրել սա կէտին թէ կիները աւելի  
սուազ իրենց ձեռքերը կը տանին իրենց ծննդա-  
կան գործարաններուն քան այրերը, և բաց աստի  
կնոջ քով միզանյային չերմամիզութիւնը աւելի  
հազուագիւտ է քան այր մարդերու քով:

Վերջապէս այս հիւանդութիւնը շատ յաճախ  
աչքին կը պատահի, որովհետեւ մարդ՝ բազ-  
դատաբար աջ ձեռքն է որ աջ աչքին կը տանի  
և ձախ ձեռքը ձախ աչքին. արդ, որովհետեւ  
մէնք միշտ սովորութիւն ունինք մեր աջ ձեռքը  
գործածելու, հետեւաբար մեր ծննդական գոր-  
ծարաններն ալ աջ ձեռքով կը բռնենք և չերմա-

միզային թարախով թրջելով կը տանինք մեր աչաչին . հետեւարար , աչ աչքն է որ կը վարակուի ընդհանրապէս :

Այս հիւանդութեան ախտանիշերը շատ ծանր են : Աչքին մէջ սոսկալի ջերմութիւն առաջ կուգայ . կ'սկսի այրիլ , առատ և խիտ արիւն կը ժողովուի ակնաղօդին մէջ . ետքը թարախոտ , կանա-



ԶԵՐՄԱՄԻՋԱՅԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԵՐ

Պատկ. 17.— Զերմամիզային Պատկ. 18.— Զերմամիզային  
թարախոտ աչացաւ յօդացաւ

չորակ հ՛ութ մը կ'սկսի ծորիլ աչքին , ճիշտ ջերմամիզութենէ վարակուած հիւանդին արտահուսած հիւթին պէս : Զրուուէցներ և օձացաւային կարմրութիւն մը կը գոյանայ արտեւանունքներուն վրայ որոնք արագօրէն կ'ուռենան և վերի արտեւանունքը կ'իջնայ վարինին վրայ ճիշտ կը զ-

մընարներու շարքի մը նման : Սոսկալի ցաւեր կ'զգայ հիւանդը աչքին մէջ : Եղջերամաշկը կը կակուզնայ և կը կեղաւորուի :

Ինչ որ ն'լատելի է այս հիւանդութեան մէջ , սա է թէ՝ հիւանդութիւնը շատ շուտ կ'առաջանայ , նոյն իսկ երեք կամ չորս օրուան մէջ :

Եթէ չխնամուի , հիւանդ աչքը բոլորովին կորսուած է և հիւանդութեան ենթական կը կուրնայ . Եթէ նոյն իսկ գարմանումը ուշանայ , առաջքն առնել անկարելի կ'ըլլայ կուրութեան : Այս հիւանդութեան կատարեւապէս բուժումը շատ հաղուադէպ է : (Տե՛ս պատկ. 17.) :

Նոյնիսկ ամենաբարեպատեհ առիթներու մէջ այս հիւանդութիւնը յանախ տուաւել կոմ նուազ ծանր անկանոնութեանց հետքեր կը ձգէ աչքին վրայ : Բարեբազզաբար սակայն այս հիւանդութիւնն ընդհանրապէս մէկ աչքին վրայ կը պատահանի :

×

Ընդհանրապէս ջերմամիզութիւնը երբ անդամ մը բաւժուեցաւ այլ ևս ո ևէ հետք չի ձգեր :

Երբեմն սակայն կը պատահանի

ԶԵՐՄԱՄԻՋՈՒԹԵԱՆ որ հոսումը գագրելէն ետքն ՅԱԶՈՐԴՈՂ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ալ գանաղան ակարսութիւններ յառաջ կուգան հիւանդին վրայ : Հաղուադէպ չէ որ հիւանդութեան բժշկուելէն ետքն իսկ , հիւանդը միզած ատեն-

թեթեւ այրում մը կամ առաւել կամ նուազ բուռն զգացողութիւն մը կ'ունենայ միզանցքին մէջ : Այս ցաւերը սովորաբար շատ շուտ կ'անցնին, երբեմն ալ սակայն կը տեւեն ամիսներ և նոյն իսկ տարի մը և աւելի : Այս երեւոյթները ո և է ծանր հանգամանք մը չունին, բայց ենթակայ եղողին վախ ազդելու անպատեհութիւնն ունին :

Շատ անգամ ալ ջերմամիզութիւնը լաւ մը բժշկուելէն ետք, հիւանդը ցաւեր կը զգայ երբ կը միզէ և կամ երբ կանգնում կ'ունենայ : Այս երեւոյթներն ալ ո և է վնասակար հանգամանք չունին և կ'աներեւութանան քանի մը շաբաթէն կամ առ առաւելն երկու կամ երեք ամսէն առանց ո և է դարմանումի պէտք ունենալու :

### 3. — ԿՆԱԶ ԶԵՐՄՄՍԻՉՈՒԹԻՒՆ

Կնոջ մօտ՝ ջերմամիզութիւնը կը վարակէ քունոցը, խորոճովին և արգանդը :

Բունցատապ կը կոչուի այն բորբոքումը որ տեղի կ'ունենայ խոռովաճին մուտքին չուրչ, մեծ և փոքր շրթունքներուն վրայ : Այս մասերուն ծալքերը՝ այդ միջոցին ծածկուած կ'ըլլան առատ ճերմակ հիւթով մը, որ շատ փակչառն է, և որ բաւական ուժով շփում մը կ'ուզէ փակած տեղէն անշատուելու համար : Երբ այս հիւթը, որ շատ աղտոտ հոտ մը ունի, հանենք, շրթունքներուն կարմրած դոյնը մէջտեղ կ'ելլէ և որ սեղմուելով կուրս կուտայ ճերմկորակ հիւթ մը : Երբ բորբութումը աւելի սաստիկ ըլլայ, հիւթանջառումը աւելի թանձր և աւելի առատ կ'ըլլայ, այն առեն փոքր շրթունքները ուռեցած կ'ըլլան :

Բունցատապը առաջ կուգայ յաճախ ծննդական գործարանները աղտոտ պահելէն կամ զանոնք ստէպ զրգուուած վիճակին ենթարկելէն : Այս հիւթանցաւսամ մը քերուլսուք առաջ կը բերէ և ենթական միշտ փափաք կը զգայ մերձաւորելու և կամ գիջութիւն կ'ընէ :

Բունցատապը կրնայ առաջ գալ նաև ջերմամիզային ժահրէն և ան ասեն վարակիչ է : Բունցատապին պատճառները, ինչպէս ըսինք աղտութիւն է : Ես առասած եմ կիներ որոնք երքեք

չեն լուար իրենց ծննդական գործարանները նոյն խև ամսական սովորութենէ ետքը : Բոլոր կիներն ալ պէտք ունին խնամքի, մաքրութեան . բայց այս մաքրութեան պէտքը տարբեր տարբեր աստիճաններ ունի կնոջ կազմուածքին համեմատ : Կան կիներ որոնք պէտք է օրը քանի մը անդամ իրենց ծննդական գործարանները մաքրեն, մանաւանդ խարսեաչ և իւղոտ միտ ունեցողները : Վրանքաց, վաւաշոտ նկարազրութիւններ կարդացող և յուղուող կիներ շատ անդամ ծննդական գործարաններու գեղձիկներու հոսում կ'ունենան :

Յաւալի է մեզ խոստովանիլ թէ հայ կինը բնաւ հոգ չի տանիր իր ծննդական գործարաններուն մաքրութեան : Այլ սակայն, մեր կիները պէտք է զիտնան թէ ինչպէս որ մարմնոյն ուրիշ մասերը մաքրութեան պէտք ունին, նոյնքան և առաւել չափով պէտք է մաքրուին ծննդական գործարանները որոնք պէտք է մասնաւոր ինստ քի արժանի ըլլան : «Ես կարգուեցայ, աղ կարգուելիս եսը ինչպին որո՞ւ պիտի հաւելեցնեն»ի սխալ սկզբունքը, որմէ տոգորուած են մեր հայ ամուսնացած կիները, շատ սխալ սկզբունք մըն է : Ոչ թէ հաւելեցնելու այլ գէթ իրենց առողջութիւնը պահելու համար պէտք է մաքրուր պահեն իրենց ծննդական գործարանները . բաց աստի, կարծենք աղասու, հոտած բունոցով կին մըն ալ այնքան սիրելի ըլլար իր ամուսին որ վերջապէս գարշանք կը զգայ իսկ իր կնոջ հետ մերձաւորելու և կը զնտոէ տարբեր տեղեր իր զգացումները յաշեցնելու : Հետեւարար «ես պ՞օ՞ զ եմ իի ան բա-

րագիւեռուս հոգ տանիմ» խօսքը, որ բերնի ծամոցն է կիներուն, պէտք է մէկ կողմ գրուի վերջապէս : Եւրոպայի կիներ, ժամներով հոգ կը տանին իրենց այդ կողմերու մաքրութեան և ինչպէս որ կը խնամեն իրենց գէմքն, նոյնպէս ալ խնամք կը աանին իրենց ծննդական գործարաններուն :

Բունոցատապը առաջ կուգայ նաեւ շփումներէ, քալելէ, ստքով շարժելիք կարի մեջենայ գործածելէ : Բայց բունոցատապը՝ ամէնէն գլխաւոր պատճառն է գիլութիւնը : Ծննդական գործարաններու գրգռութիւնը արիւնախոնում առաջ կը բերէ բունոցին մէջ և անկէ առաջ կուգայ հիւնդութիւնը :

Բունոցատապը կը լաւանայ երբ զինքն առնելով պատճառները ջնջենք : Բայց միւնայն բանը չէ ջերմամիզային բունոցատապին համար : Զերմամիզութեան առթած թարախը միզանցքէն և խոռոչին անյնելով բորբոքումը կը վարակէ արտաքին մասերուն (շրթունքներուն) որ ատեն և հիւնդութիւնը կը կոչուի չերմամիզային բունոցատապ :

×

Խոռոչատապը խոռոչի թաղանթին բորբոքումն է : Խոռոչատապը երկու տեսակ է . պարզ խոռոչատապ և չերմամիզային խոռոչատապ :

Պարզ խոռոչատապը յաճախ հետեւանքն է ծննդական գործարաններու յարատեւ գրգռման :

Այս հիւանդութիւնը ունին մանաւանդ գիշոււթեան ենթակայ եղող փոքրիկ աղջիկները և աւելի՝  
սովորաբար անոնք՝ որոնք  
**ԽՈՌՈՇԱՏԱԹ** սովորութիւն ունին իրենց խոռոպաձիխն մէջ օտար մարմիններ մտցնելու՝ մերձաւորութեան առթած հետանքը զգալու համար : Այս հիւանդութիւնը առաջ կրնայ գալ նաեւ յաճախադէպ մերձաւութեան կրկնումներէն, մանաւանդ երբ ամսուղիսու սովորութեան ատեն տեղի ունենան անոնք : Ծատ կանուխ ամուսնացած դեռահաս աղջիկներն անթակայ են պարզ խոռոպաձատապի :

Խոռոպաձատապը հետեւութիւնը կրնայ ըլլալ նաեւ զրգոիչ ներարկումներու, ծննդական գործամններու անմաքրութեան, և կամ խոռոպաձիխն մէջ ձգուած սպունգի կտորի մը երկարաւեւ չփման : Այս տեսակ խոռոպաձատապը կրնայ բժշկուիլ, երբ գրգռութիւն առթող պատճառը :

Փոխանցիկ ըլլալու պարագան խսկական յատկանիչն է ջերմամիզային խոռոպաձատապին : Ժահրաւոր խոռոպաձատապը յայտնի կ'ըլլայ այրուքով, խոռոպաձիխն կարմրութեամբ, լորձնաթարախային առատ հոսումով որ կանոչարակ գոյն մը և զըզուելի հոտ մը կ'ունենայ : Այս հիւանդութեամբ վարակուածները շատ դժուարութեամբ կը քալեն և երբ նատին, հազար զգուշութիւններ ձեռք կ'առնեն : Ցաւը չափազանց անտանելի կ'ըլլայ երբ բորբոքումը տարածուած է խոռոպաձիխն մին-

չեւ բունոցը, որ ատեն ո և է հպում ցաւ կը պատճառէ :

Երբ խոռոպաձատապը սկսի լաւանալ, հոսումը կը քիչնայ և կ'ենթագրեն թէ այլ եւս տարափուխիկ չըլլար զրեթէ, բացի այն պարագայէն երբ հոսումը քիչցած ատեն ամսու գլխու սովորութեան մօտերն է որ ատեն հիւանդութիւնը կրնայ փոխանցուիլ :

**Տօքթ.** Կէրէն այս մասին հետեւեալ դիտութիւնը կը ներկայացնէ :

«Կին մը իր ամուսնոյն միշոցաւ ջերմամիզութենէ վարակուեցաւ : Իր բժշկին ամէն խորհուրդներուն հետեւելով և անոր թելագրած դարձամնները կէտ առ կէտ ի գործ դնելով, ինքզինքը կտարարելապէս բուժուած կ'զգար երբ մեռաւ իր ամուսինը և ինք այրի մնաց : Ծատ մը կիններու պէս, որոնք երեք վեներական ախտերէ վարակուած չեն, կը դիտէր որ իր ամսու գլխու սովորութենէն քանի մը օր ասաջ կամ առ առաւելն քանի մը օր ետք իր ճերմակեէն ներուն վրալ արատներ երեւան կուգային, բայց ինք ո և է հոսում չունէր որպէս զի կասկած մը ունենար թէ տրդեօ՞ք ջերմամիզութենէ վարակուած է : Իր ամուսնին մահէն երեք տարի եաք խելայեղօրէն սիրահարուեցաւ ամուսնացած մարդու մը, զոր կը տեսնէր զրեթէ ամէն օր : Հակառակ իր առաքինի մնալու հաստատ կամքին, վերջապէս պատահեցաւ որ, իր ամսական սովորութիւնը դադրած օրուան հետեւեալ օրը մեղանչեց, իր սիրահարած մարդուն հետ մերձաւու-

թելով : Քանի մը օր ետք , այդ մարդը ինծի դիմեց կտակածներ ունենալով իր մերձաւորած կնոջ առողջութեան վրայ : Իսկոյն հտակցայ թէ ջերմամիզութենէ վարակուած էր և որ յայտնի կ'ըլլար իր միզանցքին ցաւովը և գեղնորակ հեղուկի մը հոսումով :

«Ես տեսակ պարագաներու մէջ էրիկ մարդիկ միշտ կուզն զոհը եղած ըլլալ՝ կնոջ ամսապլախն ետք բունցին արտադրուած հիւթին կծութեան , որ կ'ենթադրեն թէ պատճառ կ'ըլլայ ջերմամիզութեան : Բայց ես իր թուած ենթադրութեան բնաւ ականջ չի կախեցի : Իրեն հուաստեցի , ամէն հուանտկանութեան հետեւելով , որ այն կինը , որուն մերձաւորած էր , ջերմամիզութիւն ունէր :

«Հետեւեալ օրը կին մը ներկայացաւ ինծի , ինդրելով որ զինքը ինամով քննեմ : Իր խոստովանութենէն , հասկցայ որ առջի օշուան իրը հիւանդ ամբաստանած կինս էր : Կինը քննելով , տեսայ որ ջերմամիզութենէ վարակուած ըլլալու և է ախտանիչ չէր կրեր իր ծննդական գործարաններուն վրայ : Աւելի մանրամասն քննելով , խոռովագին պատերուն վրայ տեսայ քիչ մը ճերմակ ինիք , որ չէր տարբերէր բնաւ կոյս աղջիկներու խոռովագին հուզաթաղանթին վրայ երեւցած հիւթէն : Ես կինը կառքավ եկած էր զրեթէ մէկ մզոն հեռաւորութենէ մը , զրեթէ ժամ մըն էր որ հագուած էր և իր շապիկին վրայ ամենափաքր բիծ մը անգամ չկար :

«Յետոյ կինը սկսաւ դառնորէն լալ և ըսել

թէ դժբախտ էր որովհետեւ իր սիրածին հիւանդութիւն տուած էր , առանց իր գիտակցութեան : Խոստովանեցաւ որ իր ամուսնէն ջերմամիզութեամբ վարակուած էր , և ըսաւ որ ճերմակ հութեամբ զօրս կ'ունենար ամէն ամսագլխու սուզորութենէ ետք , թերեւս պատճառ եղած ըլլային զորութիւնէ ետք , թէ պատճառ սիրակուելուն : Իր սիրահարին ջերմամիզութեամբ վարակուելուն : Բայց կնոջ տուած այս բայտարութիւնը կատար էրի ինծի համար : Վերստին սկսայ կ'ունը ք'ունել , և խոռովագին մէջ մասս խոթելով և ճնշենէլ , կ խոռովագին խողովակը , տեսայ ճերմակ յով կնոջ միզային խողովակը , տեսայ ճերմակ յով կ'աթիլ մը : Յայտնապէս այդ կաթիլը խնիքի կաթիլ մը : Յայտնապէս այդ կաթիլը մասցորդն էր երեք տարի առաջ փոխանցուած մասցորդն էր երեք տարի առաջ փոխանցուած էր ամսական եղած էր հիւանդութիւնը :

Եթէ ջերմամիզութենէ վարակուած այր մարդը այնքան հազար է որ նոյն խակ բժշկին հաւատացնել կը ջանայ թէ իր յարաքերութիւն հաստատած կինս առաքինի կին մըն էր , նոյնը չէ կնոջ մը համար որ մըշտ կը խոռոսափի ճշմարտութիւնը խոռովագին կինս : Երբ զիտէ թէ հիւանդ է և թիւնը խոռովագին զիտնալով ջերմամիզութիւնը իր չիւանդութիւնը զիտնալով ջերմամիզութիւնը իր մարդուն փոխանցած է , ինքզինքը արդարացնելու համար կինը կը ծածկէ իր հիւանդութիւնը և այր մարդուն տուած հիւանդութիւնը կը վերագրէ ամսական սովորութենէ ետք ունեցած հոսումի տանին այր մարդուն մերձեցումին :

X

Մզկատապը պարզ է երբ գրգռիչ պատճառէ մը առաջ եկած է , ժահրաւոր է երբ ջերմամիզութենէ առաջ եկած է :

Պարզ մէկատապը շատ հազուագիւտ է կնոջ քով, ընդհակառակն այր մարդուն քով խիստ յաճախաղէպէ է և առաջ ՄԶԿԱՏԱՄ կուգայ միզանցային խողովակին մէջ մուծակ կամ օտարմարմէններմուծելէն և կամ կասկածեկի հիւանդու կարծուած կնոջ մը մերձաւորելէն ետք զգուշութեան համար վարոցին մէջ ի գործ դրուած անձկայուցիչ գեղերով ներարկումներէ:

Ժանրաւոր մէկատապը կամ միզանցային ջերմամիզութիւնը նոյնպէս աւելի հազուաղէպէ է կնոջ քան մարդուն քով, որովհետեւ միզուկի յարաբերութեան մէջ չէ այդ մարդուն վարոցին ծուլին (միւսիւս) հետ: Տօքթ. կէրէն կ'ըսէ. «կ'ընդունիմ որ խոռոպաձային ջերմամիզութիւնը գոյութիւն կրնայ ունենալ մզկատապի հիւանդութեան մէջ, եթէ հիւանդը հիւանդութեանը սկզբնաւորութեանը իսկ սկսի խնամուիլ. հակառակ պարագայն խոռոպաձային խնամաթարախսը, հանդիսելով բունոցին փոքր շրթունքներուն մակերեսին, յարաբերութեան մէջ կը մանէ միզանցարերանին հետ և միզանցքին հուզաթալապամթին բորբոքումը ու կամ կամուխ կը փոխանցէ»:

Ժանրաւոր մէկատապը կը սկսի ծննդական գործարաններու ներսը քերութուքի, այրումի զգացումով մը, հիւանդը, միզած ասեն՝ ծայրայել զգայնութիւն մը կ'ունենայ և որուն կը յաջորդէ խնամաթարախսային հոսում մը:

Այս հիւանդութիւնը կրնայ բժշկուիլ լաւդարմանումով:

×

Արգանդային ջերմամիզութիւնը յարաբերաբար հազուաղէպէ է, յայտնի կ'ըլլայ մարմնի կոտըրութուքով և բաւական ուժագին տենդով մը: Հիւանդը ԱՐԳԱՆԴԱՅԻՆ գին տենդով մը: Հիւանդը ԶԵՐՄԱՍԻԶՈՒԹԻՒՆ ծանրութիւն մը կը զգայ իր մարմնոյն վրայ, արգանդը կը ցաւի և այս ցաւը կը տարածուի հակարկուէն մընչեւ որբան, երբեմն ալ մինչեւ աղդերը:

Արգանդային սուր ցերմակիզուրիւնը բաւական դիւրութեամբ կը բուժուի եթէ վարակած է արդիւրութեամբ կը բուժուի հաւզաթաղանթը միայն և լաւդանդի եզերքի հուզապալանթը միայն և լաւինամուելով շուտառի հիւանդութիւնը կ'անյայտանայ: Երբեմն սակայն չատ յամառ է բժշկուելու նայ: Երբեմն սակայն կը դառնայ: Ասկէց կը հիւանդու որ այս հիւանդութեան տեսողութիւնը ամենէն փոփոխականներէն է: Երբեմն կը սեւէ երանէն փոփոխականներէն է: Տօքթ. կ'ըսէ. «Արգանդային ջերմամիզութիւնը կրնայ կ'ըսէ. «Արգանդային ջերմամիզութիւնը կրնայ տեւական վիճակի վերածուիլ երբ ծննդական կար տարիներ և այս տեւողութեան միջոցին փոփոխականի ալ է: Տօքթ. Մարդինօ այս մասին կ'ըսէ. «Արգանդային ջերմամիզութիւնը կրնայ տեւական վիճակի վերածուիլ եմ ծննդական անդամներ տեսած եմ ես կիսեր որո՞նք արգանդային ջերմամիզութիւն ունենալի ետք դարմանցուած կ'ըսէ. ի վեր ինքինքնին բժշկուած կարծած՝ այլ սակայն հիւանդութիւնը փոփոխանցան այս մարդուն:»

Այս պարագաներուն մէջ՝ կնոջ հիւանդութեան փոխանցելուն պատճառը, ունեցած դաշտանի հոսման ատեն և կամ յաճախակի կրկնուած-

մերձաւորութեանց պատճառով հիւանդութեան վերակրինումն ու վերերեւումն է :

X

Սրբանային ջերմամիզութիւնը հազուադէպ է , թէեւ հակաբնական , յետոյքէն մերձաւորող կինսեր չեն պակսիր : Այս տեսակ ջերմամիզութիւնը կը փոխանցուի սրբանէն (հակափորչին ծակէն) մերձաւորութիւն կատարելով :

ՄՐՎԱՆԱՅԻՆ Այս հիւանդութիւնը յատքերմանիշն է սրբանի լորձնամաշկին վրայ բաւական

տարածուն կարմրութիւն մը , սրբանի ուռեշում , և յետոյ սրբանէ կ'ակսի առաջ գալ թարախային հոսում մը : Այս հոսումին գոյնը դեղին կանաչորակ է և նման է խոռոչացյլն ջերմամիզութեան հոսումն :

Այս ախաը ընդհանրապէս քսանէն քսանելինդ օր կը տեւէ և իր բժշկութիւնը տարբեր տեղեր պատահած ջերմամիզութիւններէ տեւի արագ է :

X

Մսաբուսութեան հիւանդութիւնը , որուն ժողովագին լեզուով կարևոսի անունը կուտան , կնոջ քով հազարաւոր ձեւեր կ'ունենայ : Ծննդաւ-

Կան գործարաններու վրայ ՄՍԱԲՈՒՏՈՒԹԻՒՆ բոլոսի նման աճող այս մայ կաորիկները երբեմն թելի , երբեմն անկանոն շրջանակի , երբեմն աքաղաղի կտուրի և երբեմն ալ ելակի պէս ուռած ձեւեր

կ'ունենան : Երբեմն այս բուսած մո՛ի կտորիկները կը միանան և կ'առնեն ծաղկակաղամբի (կարևոսի) ձեւը ուրիէ երեւի առաջ եկած է իր կարևոսի ժողովրդական անունը :

Այս մայի կտորները կրնան երեւան գալ բուսոցին , բունային փոքր և մեծ շրթունքներուն , կղիթորիխին և խոռոչացին մուտքին վրայ : Կրնան գանուկի նաև խոռոչացին մերձակայ մորթին , արգանդաբերնին , սրբանին և միզաբերանին վրայ :

Խյալովին ծնունդ առնազ մսաբոյսերը կ'սկսին երեւան ելլել փոքր շրթունքներուն եղերքին կից : Ան տաեն նուրբ , երկարած պառւկներու ձեւն ունին և սկզբանաւորութեան՝ խիստ կարմիր գոյն մը կ'ստանան : Յաւ բնաւ չունին : Այս քով քովի բուսած մսաբոյսերը տաշաւ կը միանան , կոյտ մը կը կազմին , իրենց գաղաթը կը կարմիր , յետոյ վերասին կը բաժնուին և կ'ստորաբաժնուին յանհանս , կ'ունենան և կ'սկսին ցաւիլ :

Երբ այս մսաբոյսերը մեծ ծաւալ ունին , հիւանդի հազիւ հազիւ կրնայ քալել , բոլոր շփումները անտանելի են իրեն , նստելու մեծ դժուարութիւն կը կրէ և միայն կոնակի վրայ պառկած միջոցին փոքր ինչ հանգիստ կ'լինէ :

Երբեմն մսաբոյսերը խիստ ծաւալուն հանգամանք մը կ'ունենան , բայց ամբողջովին չեն ծածկեր բունսցը , այլ սահմանափակուած են մեծ շրթունքներաւն վրայ և կը կազմին բուսոնցքի չափ ուռեցցը մը : Երբեմն ալ մսաբոյսերը կոծիծներու երեւոյթն ունին , չոր կ'ըլլան՝ երբ իրենց

Ճաւալը փոքր է, և որքան որ մեծնան՝ այնքան կը խոնաւնան և իսկոյն նկատելի կ'ըլլայ մսաւ բոյսերուն վրայ՝ ճարպանման նիւթի մը ծորումը որ գրեթէ հեղուկ է և աղտոտ հոտ մը ունի:

Յաճախ մսաբոյսերը կը շատնան այս ծորած նիւթին զրգոփի զործողութեսէն, և ասիկա աւելի շատ կը պատահի կնոջ քան երիկ մարդուն քով։ Այս երեւոյթը շատ գիւրահասկնալի է։ Երգարեւ, այր մարդուն ծննդական զործարաններու հիւթանչառումը նուազ առատ է։ Կնոջ քով, ընդհակառակը, բունոցը, խոռովգձին, իրենց բնականն վիճակին մէջ լսկ, շատ գործօն հիւթանչառում մը ունին. երբ այս մասերը կը բորբոքին, հոնկէ գոյացած խնահիւթը կամ թարախը կը թրջէ մեծ և փոքր չրթունքները կը հոսի դէպի սրբանը։ Թրջուած մասերը կը սկրթուին, փոքր այսուցքները կը բորբոքն և մսաբոյսերը ծնունդ կ'առնեն։

X

Զերմամիզութենէ վարակուած այր մարդուն մօտ վարոցի կանգնումները խիստ յաճախսպէպ են, մինչ կնոջ քով այդ զգացումը գոյութիւն չունի, այսինքն կղիթորիսի (ծիկ) կանգնում չեն ունենար։ Զերմամիզային խոռովգատապի տեսնեն երեմն անորոշ և ակամայ կծկումներ գոյութիւն կ'ունենան խոռովգին մէջ։ հետեւաբար, այս գոր-

ծարանը կը սեղմուի ու կը նեղնայ. Երբեմն կիներու քով այս տեսակ կծկումները մերձաւորութեան փափաք կ'արթնցնեն, սակայն չեն կրնար մերձաւորի, որովհետեւ մերձաւորութեան ժամանակ սաստիկ ցաւեր կ'զգան և անկարելի կ'ըլլայ իրենց փափաքին գոյացում տալ։

Զերմամիզային խոռովգատապը միզուկի անձ կութիւն չի պատճառեր կնոջ, այլ առաջ կը բերէ ուրիշ տեղային պատահարներ որ աղբիւրը կ'ըլլան խել մը անհանգստառութեանց, որոնք ընդհանուր առողջութեան վիստակար կրնան ըլլալ։ Պէտք է նկատի ունենալ տակալին թէ չերմամիզութիւնը՝ առելի դժուար կը բժշկուի կնոջ քան այր մարդուն քով։

X

Տօքթ. Ցոււնիէի համեմատ, Զերմամիզութիւնը վեներական հիւանդուրիւն մըն է, կը վարկուի և կը տարածուի սեռային մերձաւորութեամբ և բոլորովին տարբեր է սակայն պարզ չարկեղին և մանաւանդ ֆրանկախտէ, որոնք բացի մերձեցումէն տարբեր կերպով ալ կը վարակուին ինչպէս տեսանք մեր նախորդ զլուխներուն մէջ։

Երեմն չերմամիզութիւնը ֆրանկախտի տեսակներէն մըն կը նկատէին. այս երկու երկու հիւանդութիւնները անվիշտէին նոյնը կը նկատուէին։ Սակայն 1736 Ասդրիսէր. «Ծորախտը երեմք գաղղիական ախտառաջ չի բերեր»։ Տիւքան կ'ըսէր նոյնպէս.

«Սասոյդ է որ ծորախտը և ֆրանկախտը առաջ կուգան անջատաբար առանձնայատուկ և մասնաւոր վարակումով մը» :

Շատ մը բժիշկներ արգէն ունէին այս կարծիքը, բայց Ծիքօրն էր որ այս հարդին սասոյդ և վերջնական լուծումը տուաւ :

Դիտած էր հազարաւոր չերմամիզութիւն ունեցողներ, սրոնք նախապէս ունեցած չէին ֆրանկախափի յատուկ ախտամիջներ, և տեսած էր հազարաւոր ֆրանկախատաւորներ սրոնց վրայ հիւանդութիւնիր սկսած էր չարկեցով մը : Աւրեմն հետեւցուց թէ չերմամիզութիւնն ու ֆրանկախախտը բացարձակապէս տարբեր հիւանդութիւններ են, և երբէք չերմամիզութիւնէ ֆրանկախատ առաջ եկած է : Եթէ երեմն ֆրանկախտը կը յաջորդէ չերմամիզութիւն մը, պատճառն այն է որ ուել տեղ գտնուած չարկեղ մը աննշմար անցած է բժշկին աչքէն և ասիկա սա պատճառու որ այդ չարկեղը նոյն խակ գոյութիւն ունելած է մոլանցքին մէջ :

Չերմամիզութիւնը բացարձակապէս տեղային հիւանդութիւն մըն է, այսինքն մարմնոյն ամրող գործարանաւորութիւնն մէջ չտարածուիր . իր առաջ բերած կնճռոտութիւնները պատճառն են իր շորքը գտնուած գործարաններուն բորբռքման, այս երեւոյթներն ալ տեղային են բորբովին . միայն կան չերմամիզութիւն հետեւով պարագաներ որոնք կը մնան այս տեսակէտով՝ անբացարելի և ասոնք ինք չերմամիզային յօդացաւերը : Սակայն յօդացաւը պատահական վարկածը աւելի ծշմարիտ է, քան ըսել թէ չերմամիզութիւնը պատճառ կ'ըլլայ յօդացաւի գոյացման :

Չերմամիզութիւն հիւանդութիւնն միջոցին ի յայտ եկած, բայցառիկ վիճակ մը, երբ նկատի առնենք թէ անազին թուով չերմամիզութիւնէ վարակուած ներ յօդացաւէ երբեք բանուած չեն :

Յօդացաւեր դիտուած են, որոնք առաջ եկած են միզանցքի մէջ մուծակի (սօնտա) ներմուծմամբ, երբ հնդմական չերմամիզութիւն խակ ունեցած չէ : Այս պարագան արգարեւ անբացարելի բայց իրական է : Հետեւաբար կարելի է հետեւցնել թէ, առանց չերմամիզութիւն խակ ունեցած րլլալու, մոլանցքի գրգռումները ընդհանուր դրծարաններութիւնն մէջ կրնան անկանոնութիւններ ու բարդութիւններ առաջ բերել : Արդ՝ չերմամիզութիւնն ալ առաջին կարգի գործութիւն առաջ կը բերէ միզանցին մէջ և ատէկ թերեւս առաջ կուգայ գործարանային բարդութիւններէն մըն սրգէն է չերմամիզային յօդացաւը : Այս հնդմական վարկածը աւելի ծշմարիտ է, քան ըսել թէ չերմամիզութիւնը պատճառ կ'ըլլայ յօդացաւի գոյացման :

×

Այսպէս՝ չերմամիզութիւնը զոր շատեր անկարեւոր հիւանդութիւն մը կը նկատեն և տգէտաներ կը հաբրտանան զայն ունեցած ըլլալնուն, շաբաթներով, ամիսներով և նոյն խակ տարիներով կը տառապեցնէ իրմով վարակուող հնդմական և որ չինամուելով ջլախտաւոր կ'ընէ հիւանդը :

Պատուաւոր մարդու մը համար՝ այս ախտը պատճառ կ'ըլլայ որպէս զի իր ամսւանութիւնը յապաշղեցնէ, քանի որ չուզեր իրեն ընկեր ունենալիք կ'ինն ալ վարակէ այս գժապդ հիւանդութեամբ որ պատճառ կ'ըլլայ յաճախ կոյր դաւակներու ծնունդին և հայրութեան կամ մայրութեան իսպառ չնչումին :

Հետեւաբար ջերմամիզութիւնը ախտ մըն է որուն ընկերական հետեւութիւնները շատ վատթար են, քանի որ երկու անմեղներ, կ'ինն տաղան՝ վարակուելով, բաժնեկից կ'ըլլան տառապանքներուն անոր որ հիւանդութիւնը փոխանցած է իրենց :

Ի՞նչ մտածել ուրեմն այն տեսակ մարդոց վրայ որոնք խորհուրդ կուտան իրենց բարեկամներուն «բնաւ կարեւորութիւն չտալ» այս հիւանդութեան որ այնքան ծանր հետեւութիւններ կ'ունենայ :

## Գ. - ԿԱԿՈՒՂ ԶԱՐԿԵՂ

( Ճ Ա Ն Վ Բ Ե Մ Ո Ւ )

ՊԱՐԶ ԶԱՐԿԵՂԸ, ԿԱԿՈՒՂ ԶԱՐԿԵՂԸ բացարձակապէս և լական հիւանդութիւն մըն է և նուազ ծանր ջերմամիզութիւննէն, որովհետեւ իր յառաջ բերած բարդութիւնները բաւական կարծ տեսողութիւն ունին :


Քաղաքային հիւանդանոցներուն մէջ երկու ֆրանկախտային չարկեղ ունեցողներու դէմ մէկ կակուղ չարկեղ ունեցող հիւանդ կայ : Զինուուրական հիւանդանոցներուն մէջ սակայն ֆրանկախտային և կակուղ չարկեղ ունեցողներու քանակը

ՎԱՐԱԿՄԱՆ ԶԵՒ կեղ ունեցողներու քանակը հաւասար է զրեթէ : Իսկ ուղղակի բժշկին դիմելով խնամգուողներու մէջ այս ախտը շատ հազուագիւտ է և որ կը տեսնուի շատ գեռահաս երիտասարդներու վրայ որոնք ստորին, աղքատ գասակարդի աղջկանց հետ յարաբերութիւն ունեցած են :

Խնչո՞ւ համար այս հիւանդութիւնը նախապատիւ կը համարի վարակելու ընկերական որոշ աստիճաններու պատկանող անձեր : Պատճառն այն է որ կակուղ չարկեղը կոչ ախտ մընէ, որ պարզ աչքով տեսանելի է և իր առողջութեան քիչ շատ խնամ տանող ո և է անձ կ'զգուշանայ այս տե-

սամելի վէրքով վարակուողին հետ ո և է կերպով  
յարաբերութեան մտնելու և ֆրանկախաէն նուազ  
բաղդաւորութիւն ունի ո և է մէկը վարակ-  
ուելու :

Կակուղ ջարկեղը անանիմանորին վերապատուսա-  
սելի .— Այսպէս՝ հազուազիւտ է որ կակուղ չար-  
կեղէ վարակուողի մը վրայ միայն մէկ չարկեղ  
երեւան գայ . ընդհանրապէս երեքէն վեց և աւելի  
ալ վէրքեր կրնան առաջ գալ : Մարմնոյ սկրի-



Պակ. 19.— Կակուղ չարկեղին առած երեւյթները  
24էն 24 ժամ տեւողութեան միջոցին

ուած իւրաքանչիւր մասի վրայ կրնայ կակուղ  
չարկեղ գոյանալ երբ այս մասը յարաբերութեան  
մէջ դրուի չարկեղին հետ :

Կակուղ ջարկեղին սովորական տեղն է ծնըն-  
դական գործարանները . բայց նաև կարելի է հատճ-

ովկեղի մարմնոյն մէկ կէտին վրայ , երբ այդ կէտը  
սկրիւռք մը ունի և չարկեղային թարախով թըր-  
ջուած եղունքով այդ սկրիւռքը քերենք : Այն  
անձերը որոնք չարկեղ մը կը խնամեն առանց  
պէտք եղած զգուշութիւններն ի գործ գնելու ,  
երբեմն կը պատահի որ իրենք ալ իրենց մատէն  
վարակուին :

Զարկեղին թարախը իր վարակիչ աղղեցու-  
թիւնը կրնայ պահել բաւական երկար ատեն : Հե-  
տեւաբար ձերմակեղէն մը որ կակուղ չարկեղի  
մը քսուած է կրնայ հիւանդութիւնը վարակել  
տարրեր անձի մը երբ ո և է սկրիւռք ունի :

×

Թիւ 19 պատկերը կը ներկայացնէ քսան և  
չորս ժամու աեւողութեան մրջոցին կակուղ չար-  
կեղային թարախէ վրակուած մորթին երեւոյթ-  
ները :

«Վարակման յաջորդ կամ վաշայաջորդ օրը  
քորրոքում մը առաջ կուզայ վարակուած տեղույն  
վրայ . մորթը կը կարմրի . վերնամաշկի տակ շի-  
ճամթարախային հեղուկ մը կը գոյանայ , մէկ խօս-  
քով , աչքով որոշապէս տեսանելի բշտիկ մը կը  
գոյանայ : Երրորդ օրը վերնամաշկին տակ ժող-  
վուած հեղուկը աւելի կը ձեւաւորուի , և բշտի-  
կին խարիսխը կը բորբոքի ու յետոյ ձշմարիս  
խաղաւարտի մը կը վերածուի . չորրորդ և հին-  
գերորդ օրը խաղաւարտը աւելի կը խոշորնայ

թէ՛ վերնամաշկի տակ ժողվուած թարախային-  
հեղուկին յաւելման և թէ՛ մորթին յարակից մա-  
սին՝ բորբոքման հետեւան-  
տրջան քով ուռենալուն պատճառ-  
ուաւ, և համեմատութիւն-  
ները կ'առնէ մեծ խաղաւարաի մը որ հինգերորդ-  
կամ վեցերորդ օրը պայթելով յառաջ կը բերէ  
խորումնի կրր և զերթերուի վեր մը որ մէկ սառուշ-  
կը կոչուի կակուղ չարկեղ» (Տօքթ. Բոլէ):

Այս չարկեղին խորը դեշնորակ է, անկանոն,  
անհաւասար. իր խարիսխը կակուղ է. շառ զգա-  
յուն է հպումի, բայց ըստ ինքնան ցաւող չէ:  
Երբ, ինչպէս կը տեսնուի մեր թիւ 20 պատկերին-  
մէջ ներկայացուած մատին վրայ, վէրքը սովու-



Պատկ. 20.— Աստի կակուղ չարկեղ.

բական պայմաններու մէջ կը գոյանայ, այսինքն  
մորթին վրայ գոյութիւն ունեցած սկրթուքէ մը  
մանրէին մուտքով, իսկոյն կը գոյանայ,  
մինչ դրանկախացին կարծր չարկեղը, թիսսման  
ժամանակամիջոց մը ունի որուն անցնելէն ետքը-  
վէրքը երեւան կ'ելէ: Այս ժամանակամիջոցի  
տարբերութիւնն է որ յայտարար նշաններէն մէկն  
է կակուղ և կարծր չարկեղներու զանազանու-  
թեան:

կակուղ չարկեղն ալ արդարեւ վեցէն տասը  
օր ետք երեւան կ'ելէ և ասոր պատճառը սա է որ  
սկիզբի օրերը այնքան փոքր է որ պարզ աչքով  
տեսանեւի չըլլար և մենք կը տեսնենք ան ատեն  
մրայն երբ արծաթ քառասունոսի մը մնձութեան  
մկանի համար վէրքը:

Կակուղ չարկեղը, բժշկին խնամքով վեցէն  
ութը շաբաթէն կը բուժուի: Վէրքը եսեւէ  
կ'սպանայ և տեղը նախ կարմրորակ և յետոյ  
ճերմակ նշան մը կը ձգէ:

×


Կակուղ չարկեղի հնանդութեան միջոցին  
երբէմն բարդութիւններ առաջ կրնան գալ: Զար-  
կեղը փոխանակ հնաղեաէ բուժուելու, կրնայ  
բորբոքիլ, և ան ատեն չարկեղը կը կարցանայ,  
և կամ վէրքը կը տարածուի թէ լայնքէն և թէ  
խորքէն և ան ատեն ուսից յարիկ անունը կ'ստա-  
նայ:

Բայց այս բարդութիւնները առաջ կրնան  
գալ երբ մարդ ինքինքը լաւ չի խնամէ հիւան-  
դութեան մի ոցին, կամ իր խառնուածքը,  
արիւնը շատ գէշ ըլլայ, կամ աղասա ըլլայ հիւ-  
թական և կամ մոլութիւններ (ալքոլական) ու-  
նենայ: Ծատ յաճախ բոր-

բարդութիւններ բոքում մը յառաջ կուգայ  
ածուկին ջղային կծիկներէն  
մըոյն մէջ: Այս բարդութիւնը առաջ կուգայ  
կակուղ չարկեղ ունեցող հիւանդներէն երկուքէն

միոյն վրայ և ասոր պատճառն այ հիւանդին  
կամ ինքզինքը բնու և կամ չառ գէշ խնամելն է :

Աձու կին վրայ գոյացած այս պալարները  
(տես պատկեր 21) կ'երեւիս չորինզին գոյանալէն  
երեք շարաթ կամ ամիս մը ևտք : Տասնեակ մը



Պատկ. 23.—Երկու աճուկներու պալարներ

օրեր ետք այս պալարներուն ցառը կը շատնայ ,  
այնպէս որ արգելք կ'ըլոյ քաղելու , և պալար-  
ները ինքնիրեն բացուելով թարախ կ'ոկոի հոսիլ  
վերքէն :

Երբ պալարը չի թարախուի տասը , տասնը  
ութը օրէն կը բժշկուի , հոկառակ պարագային  
կը տեւէ մէկ կամ երկու ամիս :

## Վ. Ե Ր Զ Ա. Բ Ա. Ն

Վերջայնելէ առաջ վեներական ախտերու  
վրայ ժողովրդական լեզուով մը գրուած այս  
գիրքը , պարտք կ'զգանք շեշտելու մեր երիտա-  
սարդութեան մասնաւորապէս և ծնողքներու և  
ամէն դասակարգի անհատներու ընդհանրապէս ,  
թէ՝ պարտիս ամէն զգուշութիւն ի գործ դնելու  
այս ախտերէն մասնաւանդ ֆրանկախտէն չվարակ-  
ուելու : Բայց պարագաներու բերմամբ , երբ ան-  
գամ մը վարակուած են այս հիւանդութիւններէն  
մէկէն , պէտք չէ երբեք յուսահատին . վերջապէս ,  
ինչպէս այս նոյնպէս և միւս տաշքեր հիւանդու-  
թիւններ պատահական ու յաճախաղէպ են մարդ-  
կային կեանքի տեւողութեան շրջանին :

Երբ զգան ու տեսնեն որ վեներական ախ-  
տերէ մէկէն վարակուած են , պէտք է անմիջաւ  
պէս բժշկին գնմէն և սկսին կատարեալ խնամքի ,  
բժշկին խորհուրդները կէտ տռ կէտ գործու-  
թրելով :

Հակառակ պարագային երբ հիւանդութիւնը  
ծածկէն , կամ հանդիպած մարդուն թելաղրած  
ու է մէկ գնդը փորձեն իրենց մարմինն վրայ ,  
հիւանդութիւնը չբժշկուելէն զատ , աւելի ծանր  
բարդութիւններ կընան առաջ գալ և երբ հիւան-  
դութիւնն առաջացած է , այլ եւս անօգուտ կ'ըլ-

լան ամէն դեղ ու զարման և ենթական կը տառնին մինչեւ գերեզմանին դուռը :

Ես ձանցայ երիտասարդ մը որ զիշերային զուարծութենէ մը ետք դիւրամատոյց կնոջ մը հետ մերձաւորելով վարակուեցաւ ֆրանկախտէ : Բայց որովհետեւ ի բնէ անհոգ մարդ, ժամանակն բժշկին դարմաններուն չենթարկուեցաւ և շարունակեց իր նախորդ շուայտ ու զեղիս կեանքը, հիւանդութիւնը առաջացաւ իր վրայ : Սկսան մազերն ու եղունգները թափիլ, մարմինը ծածկուեցաւ թարախալից վերքերով, կորսնցուց տեսողութիւնը և օր մըն ալ երբ տեսաւ որ անտառներ եղաւ իր կեանքը անձնասպանութեամբ վերջ տուաւ իր գոյութեան :

Մինչդեռ եթէ ժամանակին դարմանած ըլլար ինքինք, կրնար բոլորովին բուժուիլ իր հիւանդութենէն և առաջիկային ընտանիք կազմելով, երջանիկ օրեր անցնել :

Զարմանաի և դիտելի պարագայ մըն ալ սաէ թէ մերձաւորութեամբ վարակուած ֆրանկախտը կուտան մարդուս այնպիսի կիներ, որոնք պատուաւոր ճանչցուած են և կամ «դադուկ դիւրամատոյց կիներ են» : Իսկ հասարակ արհեստով բողերը բաղդատարար աւելի քիչ կը վարակին մարդ, որովհետեւ այս վերջինները միշտ բժշկական քննութեան կ'ենթարկուին քաղաքապետական բժիշկներու կողմէ և անգամ մը որ իրենց հիւանդուս ըլլալը հաստատուի, հիւանդանոց կը տարուին և թոյլ կուտան հիւանդանոցէն դուրս ան ատեն միայն՝ երբ բոլորովին առողջացած են :

Հետեւաբար, այս պարագաներուն տակ, բողերը աւելի զգուշութիւն կ'ընեն, յարատեւ հսկողութեան տակ ըլլալով, որպէսզի հիւանդութենէ չի վարակուին և հիւանդանոց երթալու տիսուր ստիպողականութեան տակ չգտնուին, քանի որ այս պարագային իրենց շահու աղբիւրն ալ կը կտրի հիւանդանոց ոտք դրած օրէն երբ այլ եւս յաճախորդներ չեն գար իր տան դուռը ափ առնելու :

Մինչդեռ պատուաւոր կարծուած կամ գաղտնի բողութիւն ընող կիները երբ հիւանդութեամբ վարակուած իսկ ըլլան, հեռի ո և է բժշկական քննութենէ, հիւանդութիւնը անմիջապէս կը վարակեն իրենց հանդիպած մարդուն :

Հետեւաբար, ըստ մեզ, չարժեր վայրկեանի մը հաճոյքի համար իր ամբողջ կեանքը թունաւորել : Ամուսնութիւնը լաւագոյն միջոցն է փըրկուելու այս տեսակ պատահարներէն : Որքան ալ կեանքի պայմանները դժուարատար, որքան ալ ապրելու դժնդակ բեռը դրուած ըլայ մարդուս ուսերուն վրայ, մանաւանդ բազմամբով կեղրոններու մէջ, նորէն ամուսնութիւնը լաւագոյն է ո և է երիտասարդի համար :

Զգելով մէկ կողմ որ ամուսնութիւնը հաճելի ընկերակցութիւն մըն է, որովհետեւ կեանքի բեռը երկու հոգի ընկերուի յանձնառու կ'ըլլան տանելու, պէտք է գիտնալ որ ամուսնութիւնը ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ լաւագոյն պայմաններէն մէկն է :

Եւ ԱՌՈՂՋ կեննի մըն ալ ամէնէն գեղեցիկ բանն է մարդուս համար : Կեանքի տեսու-

նակ և կարող բարոյախօս մը եղած է իր Հայրեա-  
եւ գաւակներ գրքին մէջ գեղեցիկ կերպով նկա-  
րագրած է ժառանգական ֆրանկախտի հետեւան-  
քով հիւանդացած զաւկի մը հօր մտածումները-  
դոր ի ստորեւ կուտանք :

«Կայծակի հարուած մը եղած է ամէն ինչ  
փշրելու և կործանելու : Զաւակս վերադարձաւ-  
տուն բոլորովին շուարած . . . իր բարեկամը հո-  
գեւարք է . չեմ ուզեր սակայն հաւատալ :

«Կը վազեմ դուքսին մօտ . լուրը ստոյգ է :  
Հիւանդը տեսնել կ'ուզեմ, մարդու ցոյց չեն  
տար : Կը հարցնեմ թէ ի՞նչ հիւանդութիւն զգետ-  
նած է դուքսը . չեն գիտեր և կամ գիտեն ու  
ինձի ըսել չեն ուզեր : Տան ծառաներուն պա-  
տասխաններուն մէջ և անոնց դէմքին վրայ այն-  
պիսի խորհրդաւոր ձեւ մը կայ որ մարդուս սոս-  
կում կ'առթէ և կարծես թէ տառապանքն խոկ  
իջած է այս երբեմնի շէնչող տան վրայ :

Երբ ջանացի գիտնալ թէ բժիշներուն կար-  
ծիքը ի՞նչ էր հիւանդին մասին, բժշկուելու յոյս-  
ունէին թէ ոչ սա անորոշ և կասկածելի պատաս-  
խանը տուին ինձի . «ծանր է» :

Վազեցի գուքսին աղջկան ազգականներուն-  
մօտ : Անոնք ալ սարսափած են և բան մը չեն  
գիտեր հիւանդին մասին . հիւանդին մօտ ոչ ոք  
թոյլ կը տրուի մօտենալու, բացի հիւանդապահ  
մայրապետէն և անոր հօրմէն : Հասկցայ միայն որ  
Օքթավ, իր մանկութեան և նոյն խոկ պատանե-  
կութեան միջոցին երկու կամ երեք անգամ այս-  
եսակ վտանգաւոր և տարօրինակ հիւանդու-

դութեան՝ ամէն դիրախտութեան փոթորիկներ  
կ'անցնին մարդուս գլխէն, ամէն տառապանքներ  
ու ձախողութիւններ կը պատահէն կեանքի փշա-  
լից ճանապարհին վրայ : Բայց երբ մարդս առողջ  
է, կրնայ ամէն դիրախտութեանց կուրծք տալ և  
գո՞ւ սրտով ուտել նոյն խոկ չոր հացը :

Բայց երբ անգամ մը կորմնցուցինք - առող-  
ջութիւնը կեանքի ամէնէն հանգիստ պայմաններէն  
խոկ մարդ ու և է հաճոյք չզգար :

Ու ինչպէս ամէն բանի, նոյնպէս և առողջու-  
թեան կորսուելէն ետքն է որ կ'զգանք անոր  
յարգը . մինչ նախապէս երբ քիչ մը աւելի զգու-  
շութիւն ունենայինք, չպիտի զայն ձեռքէ հա-  
նելինք :

Ասոնք խօսքեր են որոնք շատ ու շատ ան-  
գամներ յեղյեղուած են և հակառակ այսքան  
կրինութեանց սակայն, նորէն մարդս, աշխարհի  
որ երկրամասին վրայ ալ գտնուի, հոգածու չէ  
այնքան այն բնութեան պարգեւին որ ԱՌՈՂՋՈՒ-  
ԹԻՒՆ կը կոչուի :

Մասնաւանդ վեներական ախտերու մասին  
անդրադառնալով, փոքր ինչ զգուշութիւն և  
ժուժկալութիւն բաւ պիտի ըլլար գէթ այս հիւ-  
անդութիւններէն չլարակուելու : Կեանքի գո-  
յութեան սպասնացող հաղաւոր հուանդութեանց  
մէջ գէթ ջանանք այս հիւանդութենէն հետո կե-  
նալու որ ոչ միայն անձի մը այլ ամբողջ սե-  
րունդներու խաթարման պատճառ կը դառնայ :

Էրնէսթ Լըկուվէ որ նշանաւոր գրաքէտ մը և  
մըեւնոյն ատեն համբաւաւոր տրամերգակ հեղի-

թիւններ ունեցած էր, և այս վերջին անգամ –  
ուանը նախորդ հիւանդութեանց զարթնումն էր  
միայն : Մեծ դժբաղդութեան մը նախազգացումը  
կ'ունենամ և անձկութիւնս կ'աւելնայ :

Առառն Քանտէի պանդոկը գացի լուր առ-  
նելու համար Օթթավի մասին : Երբ առաջին սա-  
լօնէն կ'անցնէի, դուռ մը բացուեյաւ և դուքսը  
երեւցաւ սեմին վրայ :

— Դո՞ւք, աղազակեց զ'ս աեսնելով : Քանի  
որ երկնային արդարութիւնը կը դրկէ Զեզ...  
մտէք ուրեմն և տեսէք... : Այս առանձնացումը  
զիս կը խենթեցնէ :

Հետեւեցայ իրեն սարսափահար : Վշտէ փոխ-  
ուած դէմքեր տեսած եմ բայց այս աստիճան եր-  
բէք : Դուքսին դէմքին վրայնկարուած էր շուա-  
րումի, յուսահասութեան և ամօթի անբացառ-  
քելի զգացում մը : Իր չոր և անքնութենէ կար-  
մրած աչքերը կը սեւեռէր վրաս : Այլ եւս առջի  
վայելուչ հագուած բարեձեւ մարդը չէր, մա-  
զերը չի սանարուած, հագուասները անխնամ,  
յայնի էր որ շատ մը զիշերներ քնացած չէր :

Այս երեւոյթը այնքան ազդեց վրաս որ աշ-  
քերս արցունքով լեցուեցաւ և գացի նետուեցայ  
իր բազուկներուն մէջ :

— Կուլա՞ք, ըսաւ ինծի շուարած և զարմա-  
ցած երեւոյթով մը, կուլա՞ք, և սակայն զիտէ՞ք,  
կը հաւատաք թէ անիկա, զաւակս կը մեռնի այն  
վայրկեանին երբ կեանքի ճամբան կը բացուէր  
այնքան գեղեցիկ իր առջեւ :

Եւ զիս քաշելով իր զաւկին ննջասենեակը,  
դուռը բացաւ և ակնարկս գնաց հանդէիլ հի-  
ւանդին անկողնին վրայ : Ետ ետ զացի սարսա-  
փահար : Հիւանդին ամբողջ դէմքը ծածկուած էր  
վերքերու ցանցով մը որ կը բարձրանար մինչեւ  
աչքերը որոնք գոյցուած էին մեռելի մը հանգու-  
նատիպ :

— Այո՛, այո : Ըսաւ դուքսը խելայեզ,  
ահաւասիկ ան որուն չնորհովը կը պարձենայի,  
ահաւասիկ այն սիրուն էակը որ կը պաշտուէր  
դեռ երէկ իր նշանածըն կողմէ : ահաւասիկ ան  
որ հիմա կոյր, համր, խուլ... որովհետեւ աւաղ,  
ոչ կը լսէ, ոչ կը տեսնէ և կը ոգորի զինքը  
սպաննող հիւանդութեան ձիրաններուն մէջ . ան,  
սոսկալի է, այնպէս չէ : Սակայն աւելի սոսկալի  
բան մէ կայ, և ասիկա ան է որ ցաւը որ զինքը  
այսպէս կը տանչէ իմ կողմէս եկած է իրեն :

— Զեզմէ :

— Այո, ինձմէ : Զինքը սպաննողը ես եմ :

— Վիշտը խենթեցուցեր է ձեզ բարեկամս,  
դիտեցէք անգամ մը ձեր զօրաւոր կազմուածքը,  
ձեր ուժի արտայայտութիւնը :

— Այո՛, այո՛ : Աստուած կը խնայէ մեզի .  
Բայց մեզի պատժելու համար կը պատժէ մեր  
անձէն իսկ աւելի սիրելի եղած մեր պաշտելին, և  
ասիկա արդարութեան գաղտնիքն է :

— Ո՞ր արդարութեան վրայ կը խօսիք և  
ինչ է ձեր յանցանքը :

— Իմ յանցանքս : Իմ յանցանքս իմ շուայտ  
երիտասարդութիւն մը ունենալս է : Մարդ հա-

բուստ է, երիտասարդ և գուշը: Եւ փոխանակէ իր առաւելութիւնները ճանչնալով զանոնք աշխատութեան և օգտակար ըլլալու յատկացնելու, ինքզինքը կը նետէ զեղիսութեանց, շուայտութեանց, ցոփութեանց համայնակուլ յորձանքին մէջ, սկեպափիլ ժպիտը շրթունքին: Եւ զիտէքթէ իր այս ընթացքին համար իսկոյն կը պատժուի. ո՞չ: Այս ամօթալի վտանգները որոնց մէջ ինկած էք, ձեզ չեն սպաններ, այլ այդ մոլութեանց մէջն դուրս կուտաք բոլորովին անձնդիւր կարծելով թէ պահած էք ձեր ուժն ու առողջութիւնը և կը հաբարտանաք դուք ձեզմով:

Բայց երբ քանի մը տարիներ կ'անցնին և ժամանակը ու խելահասութիւնը կը զզուեյնեն ձեզ ձեր նախկին երիտասարդութեան գործած չուայտութիւններէ և առանց կարմրելու չէք կրնար խորհիլ անցեալին վրայ, անաւասիկ յանկարծ, նախկին գործած յանցանքներնուդ արդիւնքը երեւան կ'ելլեն, կը կանգնին քու դէմդ գաւզանը մը պէս զձեզ սպաննելու համար... բայց քու վրադ չեն յարձակիր, այլ այն սիրուն և մաքուր զաւկին վրայ, որուն ծնունդ տուած էք և որուն վրայ կ'երեւակայէք աշխարհի բոլոր անքծութիւններն և ուրախութիւնները:

Ձեր հոգեհատորին դէմքին վրայ անա կը տեսնէք հետքերը ձեր մոլութեանց, ձեր ամօթնու յանցանքն է որ ժառանգած է խեղճ անգիտակ զոհը: Կը մեռնի ձեր գործած յանցանքին համար, ոճրագործն էք անսօր զոր այնքան կը պաշտէիք:

Դժբախտ մարդը չկրցաւ իր խօսքը լրացնել և ինկաւ աթոռի մը վրայ հեկեկալով: Վաղեցի իր մօտ, համբուրեցի զինքը և ջանացի համազել թէ այս տեսակ ժառանգականութեանց վրայ կարելի չէր հաւատաք ընծայել: Բայց ինք ոտքի ելնելով և ձեռքս բանելով ըստ:

— Տօքթէօր Վէրնէօյլն է որ իմ վճիռս բերաւ:

— Տօքթէօր Վէրնէօյլը, ի՞նչպէս:

— Զաւակս հինգ տարեկան էր, երբ առաջին անդամ այս զարմանալի հիւանդութենէն բռնուեցաւ: Կանչեցի Վէրնէօյլը: Հիւանդը քննելէն ետք, զիս մէկ կողմ կանչեց և անցեալիս վրայ այնպիսի հարցումներ ըրաւ որոնք դաշոյնի մը պէս սիրաս մխուեցան: Խսկոյն իմ յիշատակներու ժողվեցի, որովհետեւ ամէն ինչ մոռցած էի... Վերջապէս վերյիշելով ամէն բան, պարզեցի բժշկն: Տօքթ, Վէրնէօյլ զիս քննեց ուշաղիր և աւելցուց.

— Ահ, կը հասկնամ...

Ու հեռացաւ, հոգւյոյս խորը ձգելով, սարսափ, սոսկում և անձանօթ խղճի խայթեր: Այլ եւս հանդիսաւ և վստանութիւն չունէի վրաս: Որքան տաեն որ երիտասարդ էի, երիտասարդութիւնը իր երեւակայութեան շարժունութեամբ և դէպի յոյս դիւրաւ դարձող թեթեւաբարոյ ընաւորութեամբ, իմ անհանգստութիւններս թեթեւցուցին և պոհիկ մը մոռցուցին. բայց երբ այս զաւկիս վրայ իմ սէրս շատցաւ որքան որ տարիքս առի և խոհականութիւնը իջաւ իմ վրաս,

և երբ աւելի աղէկ հասկցայ հայր ըլլալու նշանակութիւնը, անոր պարագրած պարտականութիւնները, իմ անարժէքութեանս զգացումն չարչարանք մը դարձաւ ինձի:

Երբեմն կը գովէին զիս դժբախտներուն հանգէպ միշտ գթասիրտ և ողորմող զանուելուս համար. բայց այս զգացումը իմ խղճի խայթէս առաջ կուգայ: Կը յուսայի թէ դժբախտներուն ողորմելով Աստուած պիտի գթար վրաս, պիտի ներէր իմ նախապէս գործած յանցանքներուս և զաւտիս պիտի պահպանէր:

Մինչեւ անգամ գրքերուն խորը փնտուեցի դմիսիթարութիւնս և յոյսս: Մարդկային հիւան ութեանց վրայ խօսող շատ մը երկասիրութիւններ թղթատեցի, հարցուցի անոնց թէ ի՞նչ բան էին սա կասկածելի ժառանգականութիւնները և ամէն տեղ, ինչպէս մարդկային գրքերու, նոյն պէս անոնց շրթունքներուն վրայ, կարդացի իմ և այս զաւկիս վճիռը:

— Օ՛հ, ադսղակեց վերջապէս սիրտ պատռող ձայնով մը, եթէ զայն սիրէի, ինչպէս որ սկարտիմ զայն սիրէ; իր կեանքը չէ որ պիտի ինդրէի Աստուծմէ, այ իր մահը, որովհեաեւ իր մահը իր կեանքը պի չի ըլլար:

• • • • • • • • .

### ՄԵՐ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Այս պահուն ուր բովանդակ տիեզերական մամուլը կը գլրդի Հայկական ինսդրով և տենդագին հետաքրքրութեան մէջ կը պահէ դահլիճներն ու դիւանագիտական շրջանակները, յուղելով մանաւանդ բոլոր հայ սրտերը, ի սփիւսս աշխարհի, Գործակալութիւնս ձեռնարկած է հրատարակութեան «Հայկական ինդիրը և Պողոս Նուպար փաշա» վերտառութեամբ գործին որ պիտի խօսի, մասնաւորապէս հայ ժողովրդին պարզ, դիւրահանսկնա ի ոնով մը և ժամանակագրական կարգով, թէ ինչպէս ծնունդ առած է Հայկական ինդիրը, ի՞նչ ընթացք ունեցած է, հիմա ի՞նչ վիճակի մէջ կը գտնուի և թէ մեծանուն նուպար փաշայի որդին ոչ նուազ մեծանուն Պողոս փաշա ինչ գեր կը կատարէ ներկայ հոգեբանական վայրիկեանին մէջ: Այս գրքին մէջ ընթերցողը պիտի գտնէ նաեւ ժամանակակից հայ մարտիրոսագրութեան ամբողջ էջերը, դմայլելի գրիչով մը երփներգուած:

Գործին պատրաստութիւնը յանձնուած է ծանօթ գրագէտի մը որ միեւնոյն ատեն երկարամեայ ազգային գործունէութիւն ունեցած է և ապրապ ու տեսած մեր ցեղին ամբողջ տառապանքները:

Այս գիրքը պիտի ծառայէ միեւնոյն ատեն իրը ժամանակակից հայոց Պատմութիւն, պիտանի ու անհրաժեշտ բոլոր դպրոցականներու:

Տարակոյս չունինք ուրեմն թէ հայ ժողովուրդը ո՛ր աստիճան սրտայոյդ հետաքրքրութեամբ և լարուած ուշագրութեամբ պիտի հատեւի այս Հայկական ինդրոյն պատմութեան, զոր պիտի հրատարակենք շաբաթը երեք մեծադիր պրակ, պատկերազարդ և գին մէկ պրակի 20. փարա:

Դրքիս հեղինակը վեներական ախտերու դար-  
մանման համար թէ Պոլսոյ և թէ մասնաւորա-  
բար մօտակայ քաղաքներու հիւանդներու համար  
որոնք Պոլիս կը դիմեն, կը յանձնարարէ հետեւ-  
եալ մասնագէտ բժիշկները.—

### Տ Օ Ք Թ . Պ . Ճ է Զ Վ է Ճ Ե Ա . Ն

#### Մ Ա . Ս Ն Ա . Գ է Տ

ԱՅՐԵՐՈՒ ԵՒ ԿԱՆԱՅՑ ՄՆՆԴԱՄԻԶԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒ  
ՄՈՐՅԱՅԻՆ ԵՒ ԳԱՂԴԵԼԱԿԱՆ ՀԻՒԱՆԴԻԽԵՎԱՑ

Պետական և ազգային հիւանդանոցներու մէջ  
իւր մասնագիտութիւնը կատարելազործած բլլարով  
կարձ ժամանակամիջացի մէջ կը դարմանէ՝ երի-  
կամունքի հիւանդութիւնները, աւազախտը, մի-  
զափամիուշտի և բրոսթաթի բարբոքումները, հին  
ու նոր ջերմամրջութիւնը, մրդափողի նեղութիւն-  
ները, ամորձներու և սերմնափամփուշտի տկա-  
րութիւնները, սեռային անկարողութիւնները,  
ձուարաններու և արգանդի ցաւերը, վիճումներէ  
յառաջ եկած արգանդի բրբոքումները և վենե-  
րական ամէն անսակ հիւանդութիւններ։ Գաղ-  
ղական ախտի դէմ սովորական դարմանումներէ  
զատ ի հարկին Սալվարսանի (606) և նէօ Սալ-  
վարսանի (914) երակային ներարկումները առանց  
ցաւի, և վատանդի դիւրամատչելի կերպով կը կա-  
տարէ։ Իր դարմանումնեն տակ զանուող հիւանդ-  
ներուն թարախի, մէզի, խովի մանրէարանա-  
կան քննութիւններն առ առանց մասնաւոր վճա-  
րումի կը կագարուին։

Հիւանդ կ'ընդունի ամէն օր Սթանդուլ եէնի  
Բօսթանանէ ճատաէսի, Պէտքը վաճառասան դի-  
մաց Սպանվէրտեան էֆ. կ'եղարանը։ Առաւու-  
ները մինչեւ 20 թերա Ֆէրիախէ ճատաէսի թիւ 35;  
Երկուշաբրի օրերը ձրի

ԴԱՂԴԻԱԿԱՆ ԱԿՏԻ ԲՈՒԺՈՒՄ

« է Բ Լ Ի Կ » ի ԴՐՈՒՅԹԵԱՄԵՐ

### Տ Օ Ք Թ . Յ . Ո Ւ Ղ Ո Ւ Ր Լ Ե Ա . Ն

Բրօֆէսէու իրիխու վերջին անգամ զտած  
606 Սալվարսան գեղով կատարելազու կը բուժէ  
հին և նոր գաղղիական ախտերը։ նաև ջերմամիջ-  
ութեան, միզամանի և երիկամունքի հիւանդու-  
թիւնները կարձ և վերջին մէթոսով կը դար-  
մանէ։ իրեն զմող հիւանդները կ'ընդունի ամէն  
օր իր գործատեղին՝ Սիրքէնի, թրամվայի ճամ-  
բուն վրայ, Ֆէղիւս լուսանկարչատան առաջին  
յարկը։

Ծանօթ. — Ամէն տեսակ գործողութիւններ  
մ՛ջանցքի և արգանդի հիւանդութիւններու և  
մասնաւոր իւնաժք։

### Տ Օ Ք Թ . Ի Ն Կ Ի Լ Ի Զ Ե Ա . Ն

#### Մ Ա . Ս Ն Ա . Գ է Տ

Ծինղամիզական և վեներական հիւանդութեանց

Պետական ամէնավերջին մէթոսով կը դար-  
մանէ հին և նոր ջերմամիջութիւնը, գժուարա-  
միզութիւնը, նոյնպէս միզամանի, երիկամունքի  
և բրոսթատի հիւանդութիւնները։ Իսկ գրան-  
կախտի ամէն անսակները կարձ ժամանակի մէջ  
կը բուժէ, ի հարկին 607ի դործալութիւնով։

Հիւանդ կ'ընդունի բացի կիրակիէ ամէն օր,  
Պահճէ գարու, Պօղաչաճէրու միամսութիւնը իսան,  
թիւ 8, իր մասնաւոր գործամբանութիւնը։

Հինղաբրի օրերը մարտ ՀԱՅՈ-ԱՐՄ. ՀՀ  
Հ. Ա. ՄԱԿԱՐԵՆՈՒ

## ՏՕՔԹ. ՓԱ.ՓԱ.ԶԵԱՆ

Մասնագէս կենց և այր մարդու ծննդամիզական  
և ափրոյիտան հիւանդութեանց

Բարիզի Աէն Լուիի և Նէքերի անուանի հիւանդանոյներուն մէջ երկար տարիներ բժշկութիւն ընկէ և լաւ վկայականներ ստանալէ ետք,  
այս անդամ հաստատուած է Պոյիս և կը դարձանէ ֆրանկախալ 606ի ներարկումով, կը բռումէ ամէն հին և նոր ջերմամիզութիւնները, միզանցքի նեղութիւնները և ճննդական գործարաններու յատուկ բոլոր հիւանդութիւնները:

Կիրակիէն զատ, ամէն օր առառուցնէ մինչեւ իրիկուն հիւանդ կ'ընդունի Պանան զարու, շաքարաձառ հաճի Պէքերի կից, եալորդ խան, 8 թիւ իր դարմանատունը:

## ՏՕՔԹ. ՏԻԳՐՈՒՆ ԵՂԻԿԵԱՆ

### ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱՍԱՄՆԱԲՈՅՃ

Պապը Աղի ճատկախ, Օրինան սիյ խան, թիւ 20

Ամենապերջին մեթոսով կը լինէ արթիսթիք ոսկի և այլ մետաղով յրութիւն, պրիմուր, իլիօնուր և սպոֆուր: Առանց ցաւի առամսնահանութիւն, կիսակրու և բերնի հիւանդութիւնց գարմանում: Խղճամիտ սպասարկութիւն, մատչելի գիներ, և ամէն տեսակ գիւրութիւններ յաճախորդներու:

## ՏՕՔԹ. ԵՐՈՒԱՆԴ ՊԵՅ ԱՐՍ.ՊԵՅ.Ն

Մասնագէս՝ Կանաչը և Տղայց

ամէն տեսակ հիւանդութեանց

Հիւանդ կ'ընդունի ամէն օր իր բնակարանին մէջ, և ամէն տեսակ հիւանդութիւններ կը դարձանէ մասնաւոր խնամքներով:

Հասցէ.— Սկիւտար, Սէլամուզզ:

## «ԿԻՒԹԷՄՊԵՐԿ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ

### ՃՐԱ.ՍԱ.ՐԱ.ԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ճշնաւրութիւն՝ Ա. Սնառնեանէ, 2 դրչ: Երեց Հրացանակիւնները՝ Ա. Տիւմաէ, 20 դրչ: Քանի Հայութիւններ՝ Ա. Տիւմաէ, 20 դրչ: Հայոց Պատմութիւն՝ Ա. Տիւմաէ, 20 դրչ: Հայոց Պատմութիւննեանէ, 20 դրչ: թիւն (պատկերազարդ) Սուր Պալասանեանէ, 20 դրչ: թիւն (պատկերազարդ) Սուր Պալասանեանէ, 20 դրչ: թիւն (պատկերազարդ) Սուր Լեռնին՝ Ծերկութիւն, Թեոդորոս Մշտունի, Թորոս Լեռնին՝ Ծերկութիւն, 8ական դրչ: Իննուն Երեց (պատկերազարդ) Վ. Հիւկոէ, 20 դրչ: Պատերազմ և Խաղաղապարդ Վ. Հիւկոէ, 30 դրչ: Պատմութիւն Ֆրանազուրիս թուրքիւն (պատկերազարդ) Թիէրէ, կամ Յեղափոխութեան (պատկերազարդ) Թիէրէ, կամ 50 դրչ: Արեւելեան Խնդիրը՝ Էտ. Տափօէ, 20 դրչ: Մակրին Զրոյցիւն՝ սեռային առաջապահութեան համար (պատկերազարդ) Տօքթ. Կառնիէէ, 10 դրչ: Վեհեւական Ախտը և իրենց դարմանները (պատկերազարդ) Տօքթ. Ա. Խ.է., 4 դրուչ:

Վերոյիշեալ և ուրիշ ամէն տեսակ գիրքեր ստանալու համար պէտք է գիմել՝ նոր Կեսել Գործակալութեան, որ փութով կ'ուղարկէ:

Հասցէ.— Նոր Կեսել Գործակալութիւն, Մէծ զորկան, թիւ 20:

Կ 10

~~ԱՐԴ~~ ԳՐԱԿԱՆ

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԾ է

ՌԱՅԱՅԻԻ ԽԵՆԹԸ

ԵՐ

ԶԵԼԱՎԵՏՏԻՆ

Տպագր. ՀԲ. ԽՏԻՇԵՍՆ

Կը գտնուի բոլոր գրավաճառերուն քով։ Միակ  
կեղրնատեղին է՝ ՄԱՄՈՒԼ, ԳՈՐԾՎԱԼՈՒԹԻՒՆ,  
Կ. Պոլիս, ՊապըԱլի ճատաէսք, Ֆեյզիյէ խան, թիւ 2։

Գիները .— «ԽԵՆԹԸ»՝ 13 դր., դաւառ և ար-  
տասահման 15 դր., «Զալալէտուին»՝ 3ուկէս դր.։

ՅԱՌԱՋԻԿԱՅ ՇԱԲԹՈՒԻ ՓՆՏՈԵՑՔՐ

ԱՄԷԿՆ ՏԵՂ.

Բ Ո ԼՈ Ր ԼՐԱԳՐԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ

Եոր Կեանի Գործակարութեան կողմէ հրատարակ-  
ուելիք՝

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

ԻՐ ԾԱԳՈԽՄԵՆ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Ծանօթ գրադէտի մը հեղինակութեամբ՝  
հրապարակ պիտի ելլէ շաբթը 3 արակ,  
բազմարին պատկերներով, և եճադիր կը երով եւ մայուր  
սպազրութեամբ՝ փայլուն բուդրի վրայ, 20 փոյ. պրակը։

ՀՀ Ազգային գրադարան



NL0289105

7372